

926. 1940
94 1944

ԱՐԿԱԿԱԳԻ
SURTSAZAZC

1930

059

5-24

059
L-24

06 JUN 2009



ԱԹԵՆԱ

ԵԳԻՊՏՈՒԿՈՆ

ԱՐԱՋԱԿԱՐԳ ԳՈՐԾԱՏՈՒՆ
ԾԽԱԽՈՇԻ ԵՒ ՍԻԿԱՐԵԹԻ

Օժուած ամենավերջին եւ կատարելազործուած
մեխենաներով

Ա.ՂԵ.ԲՍ.ՆԴՐԻԱ, 51, Մուհարրէմ Պէյ

Թէկիֆօն 7455 — B. P. 1624

ՍԵՓԱԿԱՆԱՏԷՐՔ

ՍՈՐԿՈՒՃ ԵՒ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

ԻՐ ՏԵՍԱԿԱՐԱՐ անմըցելի Սիկարէթները.

Սիկարէթներ Գին Ե.Գ.

Պէնիսուր	20	25	5
Մատէն	24	30	3½
Սամսուն Էբորա	23	30	4
» »	18	24	3
» Մատէ	23	28	3
Թամրի	20		2½

Կը պատրաստուին Թբքական և Մակեդոնական
ընտրելագոյն ծխախոտներով :

Կը յանձնարարուի մեր Հայրենակիցներուն ծխել
լսնամով պատրաստուած սոյն ընտիր Սիկարէթներէն :

ՕՐ. ՄԱՆՈՎԵՐՆ

ՍԱՐԿԱՒԱԳԻՆ

■ ՏԱՐԵՑՈՅՑՑԼ

♦ 1930 ♦



Ս.Ա.ՐԿԱՒԱԳ

Տարգր. Ա. ԳԱՍՏՈՎԵԱՆ

17, Սալահ-Էլ-Տիթ փողոց - Աղեքանդրիա




24 JUN 2013

19015




132-72



S. A. PRINCE FAROUK
(Héritier du Trône d'Egypte)

ՆՈՐԻՆ ՎԱԵՄՈՒԹԻՒՆ ԻՇԽԱՆ ՖԱՐՈՒԿ
(Գ.Ա.ՀԱՅ.ՓԱ.Խ.Ա.Դ.Գ. ԵՊԵԿԱՏՈՒԹՅՈՒՆ)



Տ. Տ. ԳԵՂԻԳ Ե.

ՄՐԲԱՋՆԱՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ։

Ասուածարեալ վեհ Հայրապետ,
Հայկեան զարմին դու զլուխն ու պետ,
Դու բաջ նովիւ Ազգիս դժբախս
Կա'ց անսասան գահիդ անխախս։
Արարատիդ թո'ղ վեհ զագար,
Տարածանէ Հայոց զանգատ.
Թէ ընօրինիւ ազգաց նիւա՛ղ՝
Մնացած ենք դեռ անօնախ

ԱԱՐԿՈՒԱԳ

ՀԻՆ ՏԱՐԻՆ



Հազար ինն հարիւր խամ ինն տարին՝
Հայերուս համար չի զործեց բարին .
Ահա՝ անձեալ կ'ըսեմ մեկ տարի ,
Վերջապէս կորաւ , առանց դադարի ...
Թողլով իր ետին աւեր ու դաւեր
Եցիւ քէ եկած չըլլար ա'ն , լաւ էր ...
Մենք կը յուսայինք որ այդ հին տարին ,
Պիտի մոռցնել տար մեր ցաւերն հին
Ու պիտի սփուեր հայերուս համար
Երեն բարիներ , տեսրին անհամար ...
Եւ պիտ պարզեւեր մեր անկեալ հայուն
Կեանք մը ապահով , հանգիս ու կայուն ...
Եւ մեր տառապեալ հայեր գալքական՝
Սփիւռս աշխարհի որ միւս ցրուած կան ,
Ամենն ալ իմի պիտի հաւաքեր ...
Ինչպէս որ հաւ մը կ'ընէ իր ձազեր ...
Բայց , ո՞հ , խաբուած ենք ասպելով յուսով ,
Քանի որ բերաւ ... իր հետ քոյզ , սով ,
Եւ հիւանդուրին ալ տեսակ տեսակ ,
Մինչեւ ամենուս պարպեց սա' խակ .
Ամեն կողմ սփուց սա' բուժ , փոքորիկ
— Չըլլայ որ այլեւս իր վրայ խորհիք ...
Սա' իրաւ անզուր , անզգամ ու չար ,
Կործանեց գիւղեր , բաղաք չարաչար ...
Հոս , հոն ստեղծեց ցնցում երկրաւոր
Ու տարաւ իր հետ շատեր գետնաբարে ...
Շատեր ալ կորան անշօնուկ , անձայն ,
Հազարով մարդիկ ահա մահացան .
Ու հազարաւոր հայեր գալքական ,
Օտար երկիրներ գացին ու ինկան ...
Ահա՝ չարաւուց այդ հին տարին վաս
Կործանեց հայուս բոլոր լոյսն , հաւաս ...
Կարծես մեր բաւածն արդէն չեր բաւեր ,
Այդ հրէ տարին ալ զործեց մեծ աւեր ...

մահացնելով մեր կտրիններ ո'ղջ ,
Այսպէս քանդեց հայ օճախներ ամբողջ :
Ո'վ դու անզգամ , դու անզուր նիւա՛ղ
Որ ժու հետ տարիր մեր գանձեր աւա՛ղ ,
Ինչպէս եւ մեզմէ անձեր պատուական ,
Որն ուսումնական , որը գրագէս ,
— Մեր ազգին պարծանք անզին գանձեր գէր , —
Գնա՛ , կորսուէ՛ , զնջուի՛ անունդ քո՛ղ
Քեզ համար կանգնէ բող հայն սեւ կորող :
ՍԱՐԿԱՒԱԴ.



ԵՐԳ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ

Բ Ա. Ր Ի Ե Ղ Ի Ք

Բարի եղիք , ո'վ բարեկամք իմ , բարի՛ ,
Բարւոյն համար չի կայ վիշ .
Ազատուրեան եւ բանուրեան մէջ արի՛
Բարին յաղրող կ'ըլլայ միշ :
Բարւոյն սահմանն է յար ներող եւ ազնիւ
Ըլլալ հանդէպ ամենուն .
Զը նիւրել բնաւ չարին դիմաց չար հաօիւ ,
Բարւոյն այդ է յաղրուրին :
Արդարուրինը բարուրեամբ յալքական՝
Ազատուրեան ձրէ պսակ ,
Պըսակ լոյսի , որուն օրէնք բընական
Արեգակունն են անփակ :
Եղբայրուրին , խաղաղուրին երջանիկ
Միշ բարուրեամբ գան աշխարի :
Գլորմանց , մարտի , գոռ մահուան իսկ
սասն ու կնիք ,
Անով կ'ըլլան արհամարի :
Բարւոյն ազա՛ չի կայ օրէնք որ հըսկէ .
Չարին օրէնքն իսկ է ահ ,
Չարը վլրէծն , եղեռն ու մահն իսկ իսկ է
ԲԱՐԻՆ ՄԻԱՅՆ Է ԱՆՄԱՀ :

ՅՐԹ. Գ. ՄՐՄՐԵԱՆ

ԵԿԱՆՔ ՈՒ ԿԵՐԹԱՆՔ

Ս. Ժաման եկանք ու կ'երթանք.
Բայց է՞ր եկանք ու կ'երթանք.
Ուրկէ եկանք, ո՞ւր կ'երթանք.
Ինչո՞ւ եկանք ու կ'երթանք.
Լացով եկանք՝ չխմացանք.
Դարձեալ լացով մենք կ'երթանք.
Ցաւով եկանք ու կ'երթանք.
Նոյնպէս ցաւով մենք կ'երթանք . . .
Եկանք, կ'երթանք, է՞ն, կ'երթանք,
Բայց չխմացանք երբ եկանք . . .
Մահն ալ չզգանք, երբ երթանք.
Բայց վերջապէս պիտ երթանք.
Չո՞ւր տեղ եկանք, զո՞ւր կ'երթանք.
Գոց աչ եկանք, գոց կ'երթանք.
Բայց ըսէք քէ ո՞ւր կ'երթանք.
Բիւրեր մեզ պէս զա՞ն, երթա՞ն,
Բայց չի գիտէք ո՞ւր կ'երթան.
Ծնունդն ու մահ կը կարդան
Բայց է՞ր կուգան ու կ'երթան.
Այո՛, կուգան ու կ'երթան
Պիտ չի գիտնան ո՞ւր կ'երթան:
Ազգեր եկան ու զացին.
Մեր ինդացին ու լացին.
Եկողն եկաւ ու զնաց,
Ետին բողուց սուզ ու լաց.
Գացողն իսկ որ կրեց ցաւ՝
Ցաւէս ա՞լ ես չի դարձաւ . . .
Ու դեռ որ զան ու երթան՝
Անընէս մինչ վերջ մաման.
Ուրկէ եկանք, ո՞ւր կ'երթանք.
Ինչո՞ւ եկանք ու կ'երթանք . . .:

ՍՍՐԿԱՆԻԳ

ՀԱՅՈՒՆ ՄՈՒՍԱՆ

Ա՛ռ բնարդ ձեռք, ո՞վ դարիպ Առուղ,
Հնչեցո՞ւր ուժգին երգերդ սրաբուխալ,
Անրիւ են վեսեր ազգիս վիրաւոր,
Օսար ասդերու ներենւ, հեռաւո՞ր.
Թո՞ղ բռչի ձայնդ բու այդ ժիրամած
Թնդան ազգերու սրեր բարացած .
Մեր բոյր, եղբայրներ, ժիս՞ւր, վետահա՞ր
Անսուաղ նօրի ասդ անդ շրջին յա՞ր.
Քաղաքէ բաղաք միտ անվերջ բափառ .
Ո՞ն, կը տուայտին դեռ անզրաբար .
Այսպէս, ամեն տեղ, հայն անմիտքա՞ր,
Մինչեւ ե՞րբ, բաէ՛, յուսահա՞ս խիրա՞ր
Տե՞ս, մինչ զերեզման իր կեանք բաշէք .
Այս մեր ցաւերը արդ ո՞վ չի յիշէ :
Ի՞նչ նակատագիր սակայն, այս ի՞նչ բաղդ
Որ միտ տուայտի մեր ազգ տարաբաղդ
Ազգերու մէջ որ մենք ենք հնագոյն
Պի՞սֆ է փնանանք մէկ օրէն խոկոյն . . .
Քանի կողք կողի կոռուցանք այնքա՞ն
Հզօներու հետ կոչուող յաղրական .
Բայց այդ ազգերն իբր բաղաքակիրը
Շուտով ուրացան մեր ջաներն ու փիրս
Տուին տուներուն միայն իրաւունք
Ըրին պատիւներ ալ, ծխեցին խունկ . . .
Լոկ իրենց շահուն համար մեծամեծ,
Վրանին քափի հայերուս անէծք,
Այսպէս նորանոր անձեր բռնակալ
Դարձան մէկ օրէն միւս բազակալ . . .
Զար Սուլրան մ'եղաւ իրաւ զահընկեց .
Տեղն ստեղծուեցաւ նոր Սուլրաններ մեծ .
Ցորդանան, իրավ, Արաբիա անձայն,
Թագակիրներով ահա՞ կը պանծան . . .
Ասոնք սացան որու զոյն, վիճակ,
Մինակ մենք հայերս մնացինք միջակ . . .

Երկինք ալ վերեն , տես անզբարա
Կարծես մեր զիխուն կը տեղայ կապար .
Ու չի լսեր մեր ձայն , ողբ , աղաղակ ,
Ո՞ւր եվ դուք խի՛ղն , գո՞ւր , մեռա՞՛՛ , ի՞նչ եղաք ...
Արքնցէ՛՛ հայեր , զաւակներ Հայկին ,
Դուք նոր սերունդի կտրիններ անզին ,
Ահ , հնչէ ուժգին նոր մեծ ահազանգ ,
Ահա փեացման մահուան դուռն հասանք
Բա՛ւ և ա՛լ ուբան մեր դեմ ցցուի նեռ
Առէ՛՛ միուրեան զեն ու զրահներ ...
Թող տեսնե անզուր քենամին հայուն
Թէ նա սիրս կրէ իր մեջ , դեռ , արի՞ւն ...
Հեռո՞ւ ալ , հայե՛ր , սին սնանկ վեճնէ
Հայուն փրկուրին միուրեան մեջ և :



Յունահայ գալուրի Առաջնորդ Տ. Կարապետ Եպիսկ.՝
Մազլման տրջապատուած հայ ազգայիններէ Արքնա

ՍԱՐԿԱՒԱԳԻՆ ՏԱՐԵՑՈՅՑՑԸ

1930



Նորին Օծուրիւն Տ. Տ. Սահմակ Արք. Կաթողիկոս զգեստաւորեալ Ա. Պողոս-
Պետրոս Եկեղեցւոյ տրջապակին մեջ , տրջապատուած տեղուոյ
առաջնորդ Տ. Թուրքու Արքական Գոււակեանէ՝ սար-
կաւագի պատօնի մեջ , երկու համանաներէ
և ազգայիններէ :

ՄՅԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑ

Հեաեւեալ աղիւսակներու միջոցաւ կարելի է դիւրութեամբ գտնել, թէ շաբթուան ո՞ր օրին կը պատահի որ և է Տարւոյն այս կամ այն ամսաթիւը :

Ա. Ա. Ղ. Ի. Ի. Ս. Ա. Կ.

Դարեր			Շաբթուայ օրեր						Դարեր				
Հին Տօմարով			Նոր Տօմարով						Նոր Տօմարով				
1	8	15	Եր	Կիր	ԲԵ	ԳԵ	ԴԵ	ԵԵ	ՈՒՐ	—	18	22	26
2	9	16	Ուր	Եր	Կիր	ԲԵ	ԳԵ	ԴԵ	ԵԵ	—	—	—	—
3	10	17	ԵԵ	Ուր	Եր	Կիր	ԲԵ	ԳԵ	ԴԵ	—	19	23	27
4	11	18	ԴԵ	ԵԵ	Ուր	Եր	Կիր	ԲԵ	ԳԵ	—	—	—	—
5	12	19	ԳԵ	ԴԵ	ԵԵ	Ուր	Եր	Կիր	ԲԵ	16	20	24	28
6	13	20	ԲԵ	ԳԵ	ԴԵ	ԵԵ	Ուր	Եր	Կիր	17	21	25	29
7	14	21	Կիր	ԲԵ	ԳԵ	ԴԵ	ԵԵ	Ուր	Եր	—	—	—	—
			1	2	3	4	5	6					
			7	8	9	10	11	12					
			12	13	14	15	16	16	17				
			18	19	20	20	21	22	23				
			24	24	25	26	27	28	28				
			29	30	31	32	32	33	34				
			35	36	36	37	38	39	40				
			40	41	42	43	44	44	45				
			46	47	48	48	49	50	51				
			52	52	53	54	55	56	56				
			57	58	59	60	60	61	62				
			63	64	64	65	66	67	68				
			68	69	70	71	72	72	73				
			74	75	76	76	77	78	79				
			80	80	81	82	83	84	84				
			85	86	87	88	88	89	90				
			91	92	92	93	94	95	96				
			96	97	98	99	100	100	—				

Նահանջ տարիները նշանակուած են
երկու անդամ, եթէ ամսաթիւը թունուած
ուի կամ Փետող դժունքն է, պէտք է դեկտ.
ցնել համաստասան սովորական թունուած
նշանը, լուզ եթէ միւս ամսաթիւնուած
է, պէտք է վերցնել սև թունաշանի դէմքն:

Ա. Օրինակ. — Շաբթուայ ո՞ր օրուան կը համապատասխանէ
1902 թ. Դեկտեմբերի 25ը, հին տօմարով :

Ասոր համար Ա. ա-
ղիւսակի 20երորդ տա-
րի հորիզոնական ուղ-
ղութեամբ և երկու
տարւայ (ներքեւի թը-
ւանշաններու շարքին)
ուղղահայեաց ուղղու-
թեամբ նայելով կը
գտնենք երեքշաբթի
օրը : Ապա կը վերցը-
նենք Բ. աղիւսակը և

Դեկտ. ամիսի սիւնա-
կին կը գտնենք 3, 10, 17, 24, և 31 թուանշանները, որոնք ցոյց կուտան թէ Դեկտեմբերի 24ը երեքշաբթի է . հետեւապէս
25ը՝ չորեքշաբթի :

Բ. Օրինակ. — 1902 թ. Դեկտ. 25ը շաբթուայ ո՞ր օրուան
կը համապատասխանէ նոր տօմարով :

Ասոր համար Ա. աղիւսակի նոր տօմարի 20 տարի հորիզո-
նական ուղղութեամբ և երկու տարւայ (ներքեւի շարքին) ուղղա-
հայեաց ուղղութեամբ նայելով կը գտնենք «չորեքշաբթի» : Յետոյ
հայեաց ուղղութեամբ նայելով կը գտնենք 3, 10,
Բ. աղիւսակի, Դեկտեմբեր ամսի սիւնակին կը տեսնենք 3, 10,
17, 24 և 31 թուանշանները, որոնք ցոյց կուտան թէ Դեկտեմբերի
այդ ամսաթուերուն չորեքշաբթի է : Եթէ 24ին չորեքշաբթի է,
ուրեմն 25ին կ'ըլլայ հինգաբրի:

Նոյն ձեւով պէտք է վարուիլ միւս գէպքերուն, օրինակ
1874 թ. Յունուար 5ի հին տօմարով կ'ըլլայ չորեքշաբթի, իսկ նոր
տօմարով շաբաթ եւլն :

ԱԼԵՔՍԻՍ ՏԸ ԹՕՔՎԻԼ ծնաւ ի Վերնիոլ 1805ին և մեռաւ
1859ին, 54 տարեկան, սա երեւելի գրագիտ, պատմաբան, նիմարանի
անդամ, ազգային երեսփոխան և 1849ին սարսփին գործոց պատմու-
թայ եր : Ասոր գրած գրքերն են Ռամկապետութիւն յԱմերիկա և
ուրիշ պատմական գործեր :

Յունիվ	Ապր.	Սեպ.	Ջնիմ	Փետր.	Մարտ	Զուն.
Հոկտ.	Յուլ.	Դեկտ.	Նոյ.	Ֆեբ.	Մար.	Դեկտ.
1	2	3	4	5	6	7
8	9	10	11	12	13	14
15	16	17	18	19	20	21
22	23	24	25	26	27	28
29	30	31	—	—	—	—

ԵՐԿՈՒ ՈՐՈՇ ԱՄՍԱԹԻՒԵՐՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆԸ

Դիւրութեամբ գտնելու համար կարելի է գործածել հետևեալ
աղիւսակը :

Ամիսներ	Յունվ.	Փետ.	Մար.	Ապրիլ	Մայիս	Յունիս	Յուլիս	Օգոս.	Սեպ.	Հոկտ.	Նոյեմ.	Դեկտ.
Յունվար	—	31	59	90	120	151	181	212	243	273	304	334
Փետ.	334	—	28	59	89	120	150	181	212	242	273	303
Մարտ	306	334	—	31	61	92	122	153	184	214	245	275
Ապրիլ	275	306	334	—	30	61	91	122	153	183	214	244
Մայիս	245	276	304	335	—	30	61	92	123	153	184	214
Յունիս	214	245	273	304	334	—	30	61	92	122	153	183
Յուլիս	184	215	243	274	304	335	—	31	62	92	123	153
Օգոս.	153	184	212	243	273	304	334	—	31	61	92	122
Սեպ.	122	153	181	212	242	273	303	334	—	31	61	91
Հոկտ.	92	123	151	182	212	243	273	304	335	—	31	60
Նոյեմ.	61	92	120	151	181	212	243	273	304	334	—	30
Դեկտ.	31	62	90	121	151	182	212	243	274	304	335	—

Ա. Օրինակ. — Եթէ պէտք ըլլար իմանալ թէ քանի՞ օր անցեր է Մարտէն մինչև Նոյեմբեր, պէտք է առաջին լայն սիւնակին մէջէն առնել Մարտը, իսկ վերեւի աղիւսակէն Նոյեմբերը այդ երկու ուղղութեանը համապատասխանող թուանշանը, այսինքն 245ը ցոյց կուտայ որոնած թիւդ։ Նոյն ձեւով կարելի է գտնել, որ Մայիսի 10էն մինչև Սեպտեմբեր 10ը 123 օր է անցեր, Փետրուարի 15էն մինչև Յուլիս 15ը 120 օր է եալն։

ՃՈՆ ճաւ 1728ին եւ մեռաւ 1795ին 61 տարեկան. սա շամբարական գիւտեր ընելով երեւելի հանդիսացաւ իր վիրաբոյժ եւ Անգլիոյ քաղաքորին վիրաբոյժն եղաւ։

Բ. Օրինակ. — Եթէ ամսաթիւերը միատեսակ չեն, օրինակ՝ եթէ հարկ է գտնել, թէ քանի՞ օր անցեր է Մարտ 1էն մինչև Նոյեմբեր 20ը, այն ատեն յիշեալ ձեւով պէտք է գտնել համապատասխան թուանշանը, այսինքն 245 և անոր հետ գումարել աւելորդ 20 օրը, կ'ստանանք 265. իսկ եթէ պէտք ըլլայ գտնել օրերու թիւը՝ Մարտի 20էն մինչև Նոյեմբերի 1-ը, այն ատեն պէտք է գտած թիւէդ՝ 245էն հանել 20ը, կ'ստանանք 225։

ՏՈՄԱՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Տօմար կը կոչուի այն աղիւսակը, որու մէջ գասաւորուած են տարուայ բոլոր օրերը՝ ամիսներու կարգով և ամիսները օրերու բաժնուած։ Բաց աստի անոր մէջ նշանակուած կ'ըլլան աստղագիտական մէկ քանի ծանօթութիւններ՝ արեւի ծագման և մայր մտնելու, եղանակներու, լուսնի, տօներու մասին եւն։

Հումայեցիները տօմարին Calendrie անունը կուտային որ առաջ եկած է galandae բառէն։ Հումի քրմապետը պարտաւոր էր հոկել նաև տօմարի կանոնաւորութեան վրայ, ուստի իւրաքանչիւր լուսնի սկզբին կը հաւաքէր ժողովուրդը ֆօրիւմը — հրապարակը — և կը հաղորդէր, թէ քանի՞ օր տեսելու է ամիսը։ Անմիջապէս այդ գործողութիւնն ալ կը կոչուի galendae, այսինքն «կը հրաւիրեմ» «կը ծանուցանեմ»։

Հայերէն «Տօմար» անունը առաջ է եկած յունարէն «թօմարիօն» բառէն, որուն սկզբնական ձեւը կը նշանակէ «Զեկուցագիր»։ Առաջ մօտ է հումէական իմաստին։

Տօմարներու տեսակները երեք են, կէս լուսնային, լուսնային և արեգակնային տօմար։

Շիլլէր երեւելի բանասեղծ զերմանացի, որ ծնաւ ի Վիերէնպէրկ 1759ին եւ մեռաւ 1805ին 46 տարեկան, սա նախ իրանագիտութիւն, բժեկութիւն եւ վիրաբուժութիւն ուսաւ, բայց յետոյ իր բնական յարմարութեան հետեւելով, բանասեղծութիւններ գրելու ձեռնարկեց։ Շիլլէր շամբարական գործողութիւններ պատմական գործեր քողովց որոնցմէ Յովհաննա տ'Արքը հայերէնի բարգմանուած է։

Կէս լուսնային տօմարով ամիսները կ'սկսէին ու կը վերջանային լուսնային երեւոյթներու համեմատ. ուստի տարին ունէր 12 ամիս, բայց որովհետեւ այդ հաշիւը ճիշդ չէր, ուստի պէտք եղած ժամանակ կ'աւելցնէին նաև մէկ նոր XIIIրդ ամիս, որպէսզի տարեգլուխը հասնի իր բուն ժամանակին՝ գարնան դիշերահաւասարին, այդպիսի յաւելում կը կատարուէր 19 տարուայ ընթացքին 7 անգամ։ Այդպէս ուրեմն այդ տօմարի հիմք մասամբ արեգակն էր, մասամբ լուսինը, ուստի կը կոչուէր նա կէս լուսնային։ Այդ տօմարը գործովիւն ունէր հին յօյներու, Մակեդոնացիներու և Հռոմայիցիներու (Նումա Պօմպլիոսէն մինչև Յուլիոս Կեսարի օրերը) մէջ, իսկ այժմ ցեղերու մէջ՝ բնիկ հնդիկներու մէջ, ձարսնի և Զինաստանի մէջ։

Լուսնային տօմարով տարին բաժնուած է լուսնի ընթացքին համեմատ և կը տեւէ 354 օր, 8 ժամ, 48 վայրկեան։ Լուսնային տարի կը գործածեն չինացիները, թուրքերը և արաբները։

Արեգակնային տօմարով տարին կը տեւէ 365—366 օր՝ 12 ամիսներու բաժնուած։

Այժմ գիտենք թէ տօմարներու այդ երեք տեսակները զանազան ժամանակներու մէջ, զանազան ազգերու մօտ ի՞նչ ձեւակերպութիւններ ստացած են։

ՔԱՂԴԻԱԿԱՆ — ԵԳԻՊՏԱԿԱՆ ՏՕՄԱՐ

Քաղդիական տօմարը արեգակնային էր, ուստի և տարեկան $\frac{1}{4}$ օր պակաս ունէր։ Այդ պակասներէն յառաջ եկած սխալն ուղղելու համար, իւրաքանչիւր 1460 տարուայ վրայ կ'աւելցնէին մէկ պարման տարի»։

Քաղդիական տօմարէն առաջ է եկած Հայկական տօմարն ալ, որ ամբողջովին անոր կը նմանի։

ՊԱՔՈՆ Անգլիացի երեւելի փիլիսոփայ մ'կ, որ ծնաւ ի լուսն, 1561ին եր մեռաւ 1626ին 67 տարեկան. սա նախ քաղաքան ասպարեզներու հասաւ, բայց լեռոյ հրածարեցաւ քաղաքական ասպարեզներ եւ ինգլիքներ փիլիսոփայական աշխատութեանց տուաւ։ Սա իրաւաբնութեան, քաղաքագիտութեան, պատմութեան, փիլիսոփութեան եւ բարոյականի վրայ գրուածներ բողուց։

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՕՄԱՐ

Հայոց հին տօմարն ալ արեգակնային էր 12 երեսնօրեայ ամիսներով և հինգ Աւելեաց օրերով։

Այդ 12 ամիսներն էին.

Նաւասարդ	•	•	•	•	•	•	•	•	30	օր
Հօռի	•	•	•	•	•	•	•	•	30	»
Սահմի	•	•	•	•	•	•	•	•	30	»
Տրէ	•	•	•	•	•	•	•	•	30	»
Բաղոց	•	•	•	•	•	•	•	•	30	»
Արաց	•	•	•	•	•	•	•	•	30	»
Մեհեկան	•	•	•	•	•	•	•	•	30	»
Արեգ	•	•	•	•	•	•	•	•	30	»
Ահեկան	•	•	•	•	•	•	•	•	30	»
Մարերի	•	•	•	•	•	•	•	•	30	»
Մարգաց	•	•	•	•	•	•	•	•	30	»
Հրոսակց	•	•	•	•	•	•	•	•	30	»

Աւելեաց 5 օր

Քրիստոսի 552 թուրին հայոց համար նոր տօմարական ուղղութեամբ մէկ թուական սկսու, Հայկական հինգհարիւրակի հաստատութեամբ։ Նոյն թուականի կաթողիկոսն էր Ներսէս Բագրեւանդացին, բայց որովհետեւ Ներսէս Մոլսէս կաթողիկոս եղիվարդեցին եղաւ այդ տօմարական հաշիւը գործադրողը՝ 574ին, այդ պատճառու ալ պատմութեան մէջ Մոլսէսի անունով յիշուած է թէ նորոգութիւնը և թէ թուականը։

Հայոց այդ տօմարական թուականը 551 տարուան տարբերութիւն ունի Քրիստոսի թուականէն, այնպէս որ Քրիստոսի ո՛ւ է մէկ թուականին համապատասխանող հայոց տօմարական թուականը գըտ-

ԿՈՊԵՐՆԻԿ երեւելի աստղաբաշխ մ'եր որ ծնաւ Թօրի քաղաքը 1475ին եւ մեռաւ 1543ին 70 տարեկան. սա խել մը նանապարհուդուրիւններ բրաւ, ապա աստղաբաշխական գրերի ամեն գրութիւնները կարդաց եւ անոնցմէ առած փոքրիկ նոյնովը գտաւ՝ թէ երկիրը եւ մոլորակները արեւի շուրջը կը դառնան արեւմուտեեն դեպի արեւելք, բայց վախճանով այս կարծիքը չիրցաւ հրատարակել եւ միայն իր մահուանեն լեռոյ հրատարակուեցաւ։

Նելու համար պէտք է անկէց հանել 551։ Օրինակ, 1902 թ. կը համապատասխանէ հայոց 1351 թ. 1902—551=1351։

Մովսէս կաթողիկոսի այս տօմարական նորոգութենէն 532 տարի յետոյ՝ 1084ին Յովհաննէս վարդապետ սարկաւագը երկրորդ նորոգութիւնը մտցուց ընդունելով նահանջի գրութիւնը, այսինքն չորս տարին մէկ անգամ փոխանակ հինգի՝ վեց աւելեաց օրեր սահմանելով։ Այս գրութիւնը կոչուեցաւ Սարկաւագագիր տօմար։

Երբորդ նորոգութիւնը տեղի կ'ունենայ 1616ին Սարկաւագագիր տօմարէն 532 տարի յետոյ, Զուղայի մէջ, բայց ընդհանուր գործադրութիւն չի գտաւ։ Այդ թուականը կոչուեցաւ Ազարիայի քուական։

1774ին Երեւանցի Սիմէօն կաթողիկոսը կազմեց մի տօնացոյց, որ գործադրութեան գրուեցաւ 1777ին։ Նա իւրաքանչիւր տարեգլուի գրութեան համեմատ տօները գասաւորելով, կազմեց մէկ մեծնշնական օրացոյց։ Սիմէօն կաթողիկոսի տօնացոյցը թրքահայրուս մէջ գործադրութեան գրուեցաւ 1799ին Դանիէլ պատրիարքի օրով։

ՀՐԵՍԿԱՆ ՏՕՄԱՐ

Հրէական տօմարը կազմուած է լուսնի և արեւի շրջաններու համեմատ։ Տարին բաժնուած է լուսնային ամիսներու 29 կամ 30 օրերով։ Մովսրական կանոնաւոր տարին բաղկացած է 12 ամիսէ, այսինքն ունի 354 օր կամ օր մը աւելի կամ պակաս։ Նահանջ տարիները ունին նաև մէկ աւելեաց ամիս, այսինքն ընդամէնը 13 ամիս որ կազմէ 389 օր կամ օր մը պակաս։

ԱՐՍԲԱԿԱՆ-ԹԻՒՐՔԱԿԱՆ ՏՕՄԱՐ

Արաբական տօմարի հիմն է լուսնային տարին, որ բաղկացած է հետեւեալ 12 ամիսներէն։

Մուհարըէմ	30 օր
Սէֆէր	29 »
Ռէպիւլ էվէլ	30 »
» ախըր	29 »

ՎՕՔԼէՆ ծնաւ 1769ին եւ մեռաւ 1829ին 66 տարեկան, սա համար եւ մանաւանդ տարբաղադրութեան մէջ։ Քրոմ մետաղը եւ կլիսինը իր գիւտերն են։

Ճէմազիւլ էվէլ	30 օր
» ախըր	29 »
Ռէճէպ	30 »
Շապան	29 »
Բամաղան	31 »
Շէվիլ	29 »
Զիլգատէ	30 »
Զիլիճճճէ	29 »

12 Արաբական տարին երբեմն 354 օր ունի, իսկ երբեմն 355 օր։ Արաբացիք ունեցած են նաև արեգակնային տարուան հաշիւ, որով տարին բաժնուած է երկու մասերու, Գասրմ և Խըտեկեզ անուններով, Գասրմը միշտ Հոկտեմբերի 26ին կ'սկսի (Յուլիան տօմար) և կը տեւէ 179 օր, իսկ նահանջ տարիները՝ 180 օր։ Խըտեկը Ապրիլ 23ին կ'սկսի և կը տեւէ 186 օր։


13 70—80 տարի առաջ Թուրքիայի մէջ ընդունուած էր միայն առեւտրական հաշիւներու համար արեգակնային տարին՝ Յուլիան տօմարի համաձայն։ Տարբերութիւնը այն է միայն որ թրքական տարին փոխանակ Յունուարէն սկսելու, Մարտէն կ'սկսի։

ՊԱՐՍԿԱԿԱՆ ՏՕՄԱՐ

Պարսկական տօմարը բոլորովին կը նմանի Քաղդիականին, այսինքն 30 օրէն բաղկացած 12 ամիս և 5 «աւելեաց»։

Պարսկական տօմարը նորոգութեան ենթարկեց Զրադաշտը, Քրիստոսի ծնունդէն 400 տարի առաջ։ Այդ նոր տօմարը գործածուեցաւ մինչև 651 թ., այսինքն մինչև որ պարսիկներու մէջ հաստատուեցաւ արաբական տօմարը։ Զրադաշտի տօմարը այժմ տակաւին կը գործածուի հնդկաբնակ Փարսիկներու մէջ։

ՏԱԼԱՄՊԵՐ Գաղրիացի Երեւելի չափագեր ծնաւ ի Բարիզ 1717ին եւ մեռաւ 1785ին 60 տարեկան։ աա կանուխէն չափագիսական ուսմանց համար միտում եւ փափաք զգալով, շատ եռանդով աջակածեցաւ անոնց, որով դեռ 22 տարեկան զիտուրեանց նեմարանին անդամ ընդունուեցաւ։ Մեմենականուրեան վրայ իրատարակուած գործերով իր ժամանակին առաջին կարգի Երկրաչափներուն կարգը բարձրացաւ։ Տէնարոյի հետ միանալով Համայնագէտ բառարանին հեղինակութեան աջակածեցաւ։ Տապամներ շատ մը փիլիսոփայական, չափագիսական եւ աստղաբաշխական գրութիւններ բողուցած է։



ՅՈՒԼԵԱՆ ՏՈՄԱՐ

Հռոմուլոսի ժամանակ (754 թ. ա.) տարին բաղկացած էր 10 տարիսէն — 304 օր։ Առաջին ամիսն էր Մարտ, զոր կը կոչէին Ապրիլ, Մայիս, Յունիս։ Կուինսիլիս, Սեփտիլիս, Սեպտեմբեր, Հոկտեմբեր, Նոյեմբեր, Դեկտեմբեր։

Եռումա Պոմպիլիս (716 թ. ա.) աւելցուց երկու նոր ամիսներ, Յունուար և Փետրուար, տարին վերածելով 355 օրուայ։

Յուլիոս Կեսարը, ուրիշ դիտնականներու խորհրդակցութեամբ, ընդունեց տարին 365 1/4 օր հաշուելու սկզբունքը։ Այս սկզբունքով տարին պէտք է ունենար 365 օր և ամէն չորս տարին մէկ անգամ 366 օր։ Այս միւ տարիները կոչուեցան նահանջ։

Յուլիոսը չի փոխեց նումայի 12 ամիսներու շարքն ու ամիսները։ միայն մէկ քանի ամիսներու վրայ յաւելումներ ըրաւ։ որով Յունիլար, Մարտ, Մայիս կունտափիլս որ ինքը Յուլիսի փոխեց իր անունովը), Սէքստիլիս (որ անոր յաջորդ Օգոստոս կայորը Օգոստոսի փոխեց, Հոկտեմբեր և Դեկտեմբեր ունեցան 31-ական օր, Ապրիլ, Յունիս, Սեպտեմբեր, Նոյեմբեր 30-ական օր, իսկ Փետրուար 28 օր՝ սովորական տարիներու և 29 օր՝ նահանջ տարիներու համար։ Յուլիական տօմարը, որ գործածութեան զրուեցաւ Քրիստոսէ 45 տարի առաջ, շատ ընդհանրացաւ իր դիւրմբանելի և կանոնաւոր ընթացքին համար։ Այս տօմարը, որ յայտնի է «Հին Տօմար» անունով, միայն կը գործածուի Երուսաղէմի հայերու, յոյներու և ուրիշ արեւելեան աղգերու միջև։ Թուրքիան ալ նոր տօմարը սկսած է գործածել հեւմտական հաշիւներու համար։

ԳՐԻԳՈՐԵԱՆ ՏՈՄԱՐ

Յուլեան տօմարը, իւրաքանչիւր քառամեակին մէջ մէկ նահանջ տարի ընդունելով, աստղաբաշխական հաշիւներու բոլորսկին չէր համապատասխանել. այնպէս որ ԺԶ. դարու վերջերը աստղաբաշ-

ՍԻՄՄՈՆ ԼԱԲԼԱՍ Երեւելի Երկրաչափը ծնաւ 1759ին Դալդոյ Քաղլալասու նահանգին մէջ եւ մեռաւ 1827ին 76 տարեկան։ Լաբլաս 19 տարեկան չափագիտուրեան դասատու եղաւ. սա Նիուրընի զձած ձգողութեան օրէնքը պարզեց եւ ժողովրդական դարձաւ իր հանաւել գրուածներով։ Ասդաբաշխութեան վրայ շատ մը կարեւոր պատուիներ կատարեց։

Խական տարուայ մէջ արդէն տասը օրուայ տարբերութիւն էր գոյացեր։ Զանազան գիտնականներու առաջարկութեամբ Գրիգոր ԺԳ. Պապը որոշեց ուղղել այդ սխալը։ Նա 1582.թ. Հոկտեմբեր 5-ի վրայ 10 օր աւելցուց, որով Հոկտեմբեր 5-ը եղաւ Հոկտեմբեր 15։ Գրիգորեան տօմարի համեմատ, իւրաքանչիւր երեք տարիէն վերջ, հետեւեալ չորրորդ տարի սկիզբի տարին նահանջ է. այսպէս 1600-ը նահանջ էր, 1700-ը, 1800-ը, 1900-ը նահանջ չէին։ Իսկ 2000-ը դարձեալ նահանջ պիտի լինի, և այսպէս յաջորդաբար նահանջ պիտի ըլլան դարագլիսի այն տարիները միայն, որոնք բաժնուած են 4-ի վրայ։ Յուլեան տօմարի և Գրիգորեան տօմարի մէջ եղած տարբերութիւնը 1582ին 10 օր էր, 1700—1800՝ 11 օր եղաւ, 1800—1900՝ 12 օր, իսկ 1900—2000՝ 13 օր պէտք է ըլլայ, որովհետեւ 2000 տարին նահանջ է՝ երկու տօմարներու հաշիւով ալ։

Գրիգորեան կամ Նոր Տօմարը ընդունեցին 1582 թուին Իտալիան, Ֆրանսան, Սպանիան և Բելգիան, 1584ին՝ Աւստրիան և Գերմանիացի հովմէագաւան գաւառները, 1700ին Պրուսիա և Հունատիա, իսկ 1752ին Անգլիա, 1928էն ի վեր ընդունած են հայելն և յոյները, ինչպէս և թուրքերը։

ԱՅՋԸ ՆԻՌԻԹԸՆ (Խահակ Նետօն) Անգլիացի Երեւելի գիտունը ծնաւ 1642ին եւ մեռաւ 1727ին 85 տարեկան, որ առաջին կարգի չափագէս, աստղաբաշխ եւ բնագէս էր։ Սա Քեմպրինի համալսարանը աւարտեց իր ուսումը. 25 տարեկան չեղած հանրահաւուի մէջ ամենեն Երեւելի գիտերն ըրաւ։ Նիուրըն գտաւ ձգողութեան օրենքը խնձորի մը անկումէն։ 1692ին պատահած հրդեհի մը իր բղերուն մեծագոյն մասը այրելով թերեւս պատճառ եղաւ սորա խելքին վայրիեան մը ցնուելուն, որ արդէն շատ յօդնած էր։ Դարձեալ Նիուրըն գտաւ լուսոյ բաղդրութիւնը եւ լուսաբանութեան շատ մը զբլիւաւոր օրէնքները։ Հեռաղիտակն ալ ասոր հանճարին ծնունդն է։ Նիուրըն շատ մը գիտական նեմարաններու անդամ եղաւ եւ շատ մը բաղաբական կարեւոր պատօններ ալ կատարեց։

ՊՍԱԿԱԴՐՈՒԹԵԱՆ ՕՐԵՐ

- Ա. Յունվար 1—10 դշ.է Շբ. Ծննդեան Բարեկենդանի օրերը :
- Բ. Ծննդեան տօնի ութօրէից մէջ (Յունվար 21—25) :
- Գ. Անուանակոչութենէ վերջ մինչև Առաջաւորաց պահոց Բարեկենդանի Շբ. օրը (Յունվ. 28 — Փետր. 23) :
- Դ. Առաջաւորաց պահոց Շբ. օրէն մինչև Յուն Բարեկենդան (Մարտ 2—16) :
- Ե. Նոր Կիւրակիի յաջորդող Բշ. օրէն մինչև Վարդավառի Բարեկենդանի Շբ. օրը (Մայիս 13 — Օգոստ. 3) :
- Զ. Վարդավառի յաջորդող Գշ.էն Ս. Աստուածածնի Վերափոխման Բարեկենդանի Շբ. օրը (Օգոստ. 13—17) :
- Է. Վերափոխման տօնի յաջորդող Գշ.էն մինչև Խաչվերացի Բարեկենդանի Շբ. օրը (Օգոստ. 27 — Սեպտ. 21) :
- Ը. Խաչվերացի յաջորդող Գշ.էն մինչև Յիսոնակի Բարեկենդանի Շբ. օրը (Հոկտ. 1 — Նոյ. 30) :
- Թ. Յիսոնակի Բշ.էն մինչև Դեկտ. 29ի յաջորդող Բշ. և Գշ. օրերը : (Դեկտ. 9—31) :

Ասոնցմէ գուրս կարելի չէ պատկ դնել Կիւրակի, Գշ. և Ռուաթ օրերը, Տաղաւարներու, Մեռելոցի, ինչպէս նաև Ս. Ծննդեան, Անուանակոչութեան, Տեսոնընդառաջի, Աւետման, Համբարձման, Մեծ Պահոց և Զատկի առաջի եօթնեակի օրերուն, այսինքն Յուն Բարեկենդանէն մինչև Նոր Կիւրակիի Բշ. օրը, Առաջաւորաց հինգ տաղաւարներուն և Յիսոնակի շաբաթապահոց հինգ օրերուն մէջ :


Քէթէմ ալ Գերմանացի ասդաբաշխ մ'կր որ 1571ին Վիլհելմպէրկի մէջ ծնաւ եւ 1650ին մեռաւ 59 տարեկան : Քէթէմ Կոպէռնիկի դրութիւնը աւելի հաստա հիմերու վրայ հաստաց եւ արդի ասդաբաշխութեան ամենին մեծ սկզբունքները ինք գտաւ, անձանօր մոլորակներու դրութիւնը զուշակեց եւ ուրիշ տաս մը ասդաբաշխ կան զիւտեր բրաւ :



ԲԱՐՁՐԱՇՆՈՐՀ
ՏԵՂԻՇԷ ՄՐԲՋ. ԱՐԲԵՊԻՍԿՈՊՈՍ ԴՈՒՐԵԱՆ
Բարեխնամ Պատրիարք Երուսաղէմի Առաքելական
Ս. Աքոռոյ Մրբոց Յակոբեանց վանուց


որուն Ազգովին Գրական Յիսուսեակը տօնուեցաւ Քրիստոսակոխ
Ս. Երկրին մէջ՝ արտակարգ ժողով մը : (1929 Հոկտ. 26) :






**Ա. Մ Ե Ն Ա. Պ Ա. Տ Ի Ի
S. ՄԵՍՐՈՊ ԱՐՔ ԵՊԻՍ. ՆԱՐՈԵԱՆ
Պատրիարք հայոց Թուրքիոյ**

Ծնած է Մուս. Էղած է Արմաւական վարդապետ. աշակերտած է Պուրեան Պատրիարքի. Եպիսկոպոսական ձեռնադրութիւն ստացած Երկարէ՝ Պատրիարք ու ապա Կարողիկոս Ս. Էջմիածնայ Խզմիրլեան Հայրիկէ: Ընտեղական Պատրիարք Կ. Պոլսոյ 1927-ին:



Գեր. Տ. ԲԱԲՔԵՆ ԵՊԻՍԿ Կի-
ԼէՍՒՔԵԱՆ բնիկ Այնքապցի, Էղած
է Արմաւական աշակերտ Օրման-
եան Սրբազնի: Եպիսկոպոսա-
ցած է Խզմիրլեան Կարողիկոսէ:
Երբեմն Առաջնորդ Գաղատիոյ (Խն-
կիւրի): Մեծ պատերազմին առաջ
անցած է Ամերիկա, ուր մեացած
է Մինչեւ պատերազմի վերջաւո-
րութիւնը: Ապա անցած է Երու-
սաղէմ, ուր ներկայիս մեծ Էնա-
դոլ կը վարէ կրօնական «Սիօն»
ամսարերի խմբագավետութիւ-
նը: Ունի բազմարիւ գրական,
պատմական երկեր և բարոզագիրք
մը: Բարգէն Սրբազն կորովի և
զարգացած մեր բարձրաւասինան ե-
կելեցականներէն է, իր բարոզները
Օրմանեան Սրբազնի քօնը ունին:



Հանգուցեալ Տէր Վ. Ա. Հ ՐԱՄ Ա. Բ. Ք.
ԵՊԻՍ. Մ. Ա. Կ Ո Ւ Ն Ի . ծնած է Պր-
րուսայի մէջ . աշակերտած է համ-
բաւաւոր Պրուսայի Առաջնորդ Եւ
Երբեմնի Պոլսոյ Պատրիարքական
Տեղապահ Տ. Բարբաղիմէռ Արք-
պիս. Չամչեանի : Քսանինգամ-
եայ հասակին Եպիսկոպոսական
ասինան ստացած է իր Հոգեւոր
հօրմեն՝ Գեորգ Դ. Կարողիկոս (Պոլսեցի):

Օրմանեանի Պատրիարքութեան
օրով Պոլսոյ Վարչութեան կաղմէ
իբրեւ Ազգ. Քննիչ դրկուած է Ե-
րուսաղէմ Սրիս Ֆէսնեանի ընկե-
րակցութեամբ Եւ 200 ոսկի ճանա-
պահածախս առած է վաճիկն ու
Պոլս վերադարձած է առանց
արդիւնի մը տուած ըլլալու :

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ

(Գումարուած զանազան դարերու մէջ)

Ա. ՆԻԿԻՐՅ Ա.Ռ.Ս.ԶԻՆ ԺՈՂՈՎՆ՝ որ գումարուեցաւ Բիւթանիոյ (իզմիր) մէջ յամին 325, կոստանդիանոս կայսեր օրով, գատապարտեց Սրբոսը և անոր համախոհները, որոնք Աստուածային բնութեան միութիւնը կ'ուրանային, կամ ուրիշ կերպով լսենք՝ Աստուածային անձերու զանազանութեանը համար, Աստուծոյ վրայ բնութեան զանազանութիւն կը դնէին: — 318 հայրապետներ գումարուած էին այս ժողովին մէջ, ուր կը գտնուէր նաև մեր սուրբ Արքուտաքէս Հայրապետը:

Բ. Կ. ՊՈԼՍՈՅ Ա.Ռ.Ս.ԶԻՆ ԺՈՂՈՎՆ՝ որ գումարուեցաւ յամին 381 Մեծին Թէոդոսի օրով, գատապարտեց Մակեդոն և Ապողինար աղանդապետները, որոնք Հոգւոյն Սրբոյ Աստուածութիւնը ուրանալով իբրև արարած կը ճանչնային և թէ որդին Աստուած առ աչօք մարմնացաւ և չէ թէ խոկապէս: — Այս ժողովոյ մէջ գումարեալ 150 հայրապետներէն մէկն էր մեր սուրբ Հայրապետ Մեծն Ներսէս:

Գ. ԵՓԵՍՈՍԻ ԺՈՂՈՎՆ՝ որ գումարուեցաւ յամին 431 փոքր թէոդոս կայսեր օրով, գատապարտեց Նեստոր աղանդապետը, որ Քրիստոսի վրայ երկու բնուրին և երկու անձնաւորուրին դնելով՝ սուրբ կոյսն՝ մարդածին կը գաւանէր և ոչ Աստուածածին:

ԼԱՆԿՐԱՆԾ ծնաւ 1756ին Թուրքին մէջ եւ մեռաւ 1815ին ի Փարիզ 69 տարեկան. աս ալ 19 տարեկան հասակին Թուրքինի քընդանօրարանի վարժարանին չափագիտուրեան դասառու եղաւ: Փարիզի գիտութեանց նեմարանը նինգ անգամ խնդիրներ առաջարկեց, նինգ անգամ ալ Լանկրանծ լուծեց այդ խնդիրները: Սա Պերինի, Թուրքինի եւ Փարիզի նեմարաններուն անգամ եղաւ եւ Նարօլիօնի իրեն շատ պատիւներ տուաւ շափագիտուրեան մէջ ըրած գիտերուն համար:


Այս երեք Տիեզերական ժողովներու վճիռներն ու սահմանադրութիւններն առաքեալներու դաւանութիւններուն ու վարդապետութիւններուն համաձայն ըլլալով, մեր Հայաստանեայց եկեղեցին կ'ընդունի:

Այս ժողովներէն դուրս ուրիշ ժողովներ ալ եղան այլ և այլ տեղեր, զանազան գարերու մէջ, որոնցմէ ոմանք Տիեզերական երեք ժողովներու վճիռներն ու կանոնները գրեթէ կը կրկնեն, ոմանք ալ մոլորութիւններով լի են և Հռովմայ Պապերու այլանդակ վարդապետութիւններու և անիրաւ գահատիրութեան ոյժ կուտան:

Գալով Քաղկեդոնի ժողովին: Այս ժողովը Մարկիանոսի ինքնակալութեան օրով գումարուեցաւ յամին 451 ընդգէմ Եւտիքէս աղանդապետին, որ Քրիստոսի Աստուածային և մարդկային բնութիւնները շփոթելով մի Անձնաւորութիւն և մի բնութիւն կ'ըսէր: Այս ժողովն ասորիններու Հայրապետ Դէսկորոսոն ալ կը գատապարտէր, որ Եւտիքէս մոլորութեան գէմ մի բնութիւն կ'ըսէր մարմացեալ Փրէչին համար, անշփոթ միանալով սուրբ հայրերու ուղղափառ գաւանութեան և վարդապետութեան համաձայն: Այսպէս Քաղկեդոնի ժողովն երբ Եւտիքէսի մոլորութիւնը կը գատապարտէր, ինքն ալ Նեստոր աղանդաւորին մոլորութեան մէջ կ'իյնար, Դէսկորոսուի ուղղափառ վարդապետութեան հակառակելով:

Հռովմայ Պապն այս ժողովքին արդիւնքը առ Փարիզանոս եպիսկոպոս կ. Պոլսոյ, կը գրէ վեց գլխէ բաղկացեալ ընդարձակ թղթով մը՝ որ լի է Նեստորական և ուրիշ աղանդաւորներու մոլորութիւններով: — Այս թուղթին է որուն գէմ գրեցին մեր եկեղեցւոյ վարդապետներէն շատեր անուանելով զայն տումար Լեռոնի:

ԿԱՍԽՆՏԻ ծնաւ 1592ին եւ մեռաւ 1655ին ի Փարիզ 65 տարեկան. աս տիեզերական բութելու արժանի գիտուն մ'կը, վասն զի նշանաւոր եր իբր Փիլիսոփայ. աս բնածին գաղափարանց դէմ խօսելով կը հաստատեր քէ՝ ամեն գաղափար զգայարանաց միջոցաւ կ'ընդունինք: Կասենի ասդարձավուրեան մէջ ալ կարեւար գիտեր բաւ:



Ա. Յարութեան սիմարդ

BRUNSWIK

Հայոց Ս. Յակոբեանց
մայրավանիք

ԵՐՈՒԱՀԱՂԵՄ^(*)

Պատմական վայրեր. — Ա. Յակոբեանց լվանքը. — Ժառանգաւորաց վարժարանը. — Գրադարան-Մատենադարանն ու Տպարանը. — Միաբանութիւնը :

Երբ առաջին անգամ ուղէ մէկը այցելել Երուսաղէմ, այդ նույնական քաղաքին փրկչակոխ սրբավայրելը մէկիկ մէկիկ, մէն մի քայլափոխին կը հանդիպի Մեծ Վարդապետին, բարոյախօս

(*) Սուրբ Երկրին գլխաւոր քաղաքը Երուսաղեմ, Միջերկրական ծովեն Երևունիքոր մղոն հեռու, իսկ խամբը ու մղոն Յորդանան գէտեն. Կեդրոնի Երկրեն դեսի հարաւ բարձրաւանդակի մը վրայ շինուած. Քրիստոնեից համար աշխարհի բոլոր քաղաքներուն մեջ հրոշաւորագոյնը. քաղաքին վաղեմի անունն է եղած Սպիր. Ծննդ. ԺԴ. 18. Սալմ. ՀԶ. 2. յետոյ կոչուած է ան Յերուս, իբրև քաղաք Յերուսամցոց. Դաս. ԺԹ. 10, 11. Դաւիթ յարձակմամբ առած է անոր ամբոցը. Բ. Թագ. Ե. 6, 9 եւ անկէ վերջ սասցած է ներկայ անունը եւ

մարդկասէրին, Զարչարանքի, Թաղման ու Յարութեան անջնջելի յիշատակներուն, որոնց վրայ կառուցուած են հայկապ տաճարներ և ուխտատեղիներ, փոքր ու մեծ, ամէն ազգի ու կրօնի յատուկ, որոնցմէ շատերը կը կրենց իրենց վրայ տարիներու ու դարերու մեծ գրօշմբ :

Ի տես այս զարժմանահրաշ վայրերուն, անկարելի է որ մարդ
պահ մը չի վերանայ որտով, մտքով ու հոգիով, գէպի այդ նա-
խապատմական գարերը, որոնք ոչ միայն մարդացեալ Փրկչին, առ
և՝ գրեթէ բովանդակ Քրիստոնէութեան ճշմարիտ նկարագիրը կը
ցոլացնեն զոգցես. մանաւանդ երբ մէն մի քայլափոխիդ կը պա-
տահիս նույիրական քարէ սիւնի մը կամ սուրբի մը մասունքին,
որբավլայրի մը և կամ հոյակապ տաճարի մը՝ իրենց ճակատը որբ-
բազան անուններով դրօշմուած։ Հոն աղօթքը միամբմունջ վեր չի
բարձրանար երբեք, այլ միշտ՝ խառն ի խուռն, և ամէն ազգ որ
քրիստոնեայ է, իրաւունք մ'ունի այդ վայրերուն մէջ, իր եկե-
ղեցական արարողութիւնները լրիւ կատարելու՛ իր ըմբռնած եղա-
նակով, և՝ հո՞ն՝ այդ պահուն, կրօնքներու ցուցահանդէս մըն է որ
կը պարզուի աչքիդ, նոյնիսկ երբեմն իր անհաճոյ մասերով, որ՝
նոյնքան հաճելի կը թուի սակայն։

Ահա՝, այդ նշանաւոր, նոյնքան փառաւոր ու գարսաւոր Տաճարներուն մէջ, առաջինն է պիտի ըսեմ Ս. Յարութեան հոյակերտ Տաճարը՝ իր յաղթ կամարներով, որ գարելու դրօշ մը կը կրէ իր վրայ: Կոստանդիանոսի Հեղինէ թագուհիին կողմէ կառուցուած այս հոկայ շէնքը, որ արեգական ճառագայթներէն զուրկ գրեթէ՝ բազմաբաւիլ մասերէ բաղկացած է, ունի իր կեդրոնը բոլորածև գաւիթ մը սիւնապատ. Ճիշտ մէջտեղը կառուցուած կռանիթեայ քարերով Փրկչի Գերեզմանը, որ յաւիտենական ուխտավայրն է Քրիս-

կոչուած է «Քաղաք Դաւթի»։ Այնուհետեւ եղած է կրօնական եւ ժաղաքական կեդրոն եւ հետզինք ընդարձակուած եւ զարդարուած ու ամրացուած։

Տապ ցեղերու լբաժնումէն վերջ Երուսաղեմ եղած է Աթօնայրախաղաք Յուդայի քագաւորութեան . բանիցս գրաւուած եւ կողոպտուած եւ հուսկ յետոյ բանդուած է Բաբելոնցոց զերութեամբ : Դ. Թագ. Ժ. 13, Բ. Մնաց. Ժ. 9, ԻԱ. 16, ԻԳ. 23, ԻԵ. 23, Լ. 3, 10, 17-20 :

Հրեաները կօրանասուն տարիներ՝ վերջ օփնեցին Երուսաղեմը

տոնեայ աշխարհի՝ վրան հսկայ և լայնածաւալ գմբէթով մը ծած-կուած :

Հո՛ս՝ այս յարկին մէջ են Գողգոթան, Ս. պատանատեղին, հանդերձ բաժանումի, փուշ պսակի և Քրիստոսի Գ. բանտ կոչուած վայրերը, Ս. Գրիգոր Լուսաւորչի ճգնարանն հանդիսացած հայոց սեփական հնամենի եկեղեցին գետնայարկ, ու Գիւնաչի ստորերկեայ սրբատեղին :



Ս. Լուսաւորիչ ազգապատկան եկեղեցին գետնայարկ

Ս. Յառուրեան տաճարին մէջ

Օրթօտօքս տէրութիւնները, երկուրդը — հայր — միս մինակը կը ներկայացնէ գարերու բարբարոսութիւններուն մէջէն իր ազգը, իր մարտիրոսացած եկեղեցին ու կրօնը Առաքելական, ու հայ անունը նախապէս ճանչցուցած է ասով օտարներուն, մինչ լատինը կը ներկայացնէ միւս կաթոլիկ ազգերը»

Նոյնպէս նշանաւոր է բերդապատ քաղքէն մի քիչ հեռու, Գեթսեմանիի ձորին մէջ, գարձեալ Հեղինէ թագուհիի կողմէ կառուցուած քառասունէ աւելի աստիճաններով ստորերկեայ մութ ու

յամի 536ին նախ խան զՔրիսոս, իրենց գերութենէ դարձին . Եւ տա շանացին իր նախկին պայծառութիւնը բերել, Քրիսոսն 332 տարի առաջ Երուսաղէմ հապտակեցաւ Մեծն Աղեխանդր Պակեղոնացին, որուն մահէն միշ վերջ Եղիպտոսի Պտղոմէոս քագաւորն առաւ զայն յարձակմամբ շաբար օր մը, մինչ իրեաներն ինչպէս կ'ըսուի, մեղք կը համարէին պատերազմիլ, 170 ին, Քրիսոսն առաջ : Երուսաղէմ ինկաւ Սետիոնոսի Եպիփանու բոնուրեան տակ որ կործանեց խողափին պարիսպները . Արամազդի պատկերը կանգնեց Տաճարին մէջ եւ ամէն կերպով ջանաց ժողովուրդը կուապաւացնել :

տամկոտ Աստուածամօր Գերեզմանը, որուն վրայ բարձրացած է համանուն տաճարը, որուն յաղթ կամարները՝ դարերէ ի վեր,



Ա. Աստուածամօր Գերեզման


Ի ձորին Յովանիարու որ սեփական է միայն Հայոց եւ Յունաց

տաճանեակ հազարներով հոն գիմող ջերմեռանդ հաւատացեալներու աղօթքներէն ու պաղատանքներէն կը ծեծուին օրն ի բուն, և որոնք մոայլ գոյն մը ստացած են կարծես, հո՞ն վառող ու մխացող ամենօրեայ կերոններու ու բուրգառներու ծուխէն ու մուխէն և ուր միայն Հայն ու Յոյնը իրաւունք ունին պատարագելու, թէև բաց է միշտ ան՝ նոյնիսկ հեթանոս ազգերու առաջ, որոնք ուխտի ու ծնրագրութեան կ'երթան մերթ ընդ մերթ :

Զիթենեաց լերան սարակին վրայ, Տիրամօր գերեզմանէն քարընկէց մը հեռու կը դանուի Գեթսեմանիի ծաղկալից պարտէզը ուր Աստուածորդին իր չարչարանքի օրերէն առաջ, Աւագ Հինգշաբթի գիշեր մը իր աշակերտներով դաշտ ինքնամփոփ աղօթած է հոն արտասուալից ու պարտած իր մահուան գառն բաժակը

Մակաբայիցիներու օրով իրեաները եղան ինքնիշխան Քրիսոսն 163 տարի առաջ, եւ ապա դար մը վերջ Հռոմայցին տիրեցին քաղաքին. Մեծն Հերովդիս բազում ծախի լրաւ բաղաքը բարեզարդելու համար : Ժամանակներու կատարուելուն մէջ Մեսիան եկաւ այս քաղաքին ու անոր Տաճարը ու զանոնե փառաւորեց իր ոտքերուն տակ. սակայն մերժելով ու խաչելով զայն, Երուսաղէմ լեցուց իր անօրինութեան բաժակը . Տիսոս առաւ եւ հիմնայատակ լրաւ բաղաքն ու Տաճարը Քրիսոսի 70-71 բուականին : Երուսաղէմի բոլոր կառուց-


անցնելու իրմէ նոյն օրը, մինչ իր աշակերտները մի քիչ հեռու իր աղօթավայրէն ժայռերու վրայ խորունկ քունի մէջ ընկղմած սկսած են խորդալ։ Հոդ, այդ պարտէզին մէջ ահա երկու յաղթ հնամենի ձիթենիներ կան ցարդ, որոնք նազովեցի Մեսիան տեսած ըլլալ կը թուին։



Երիխով

Այս գերեզմանին արեւելեան կողմէն կը բարձրանայ Համբարձման լեռը ձիթաստաններով, զոր արաբները ձեզիլ բուր կանուանեն — թիւ բառէն — որ թոչիլ կը նշանակէ . այս բարձունքին վրայ Ռուբինեանց թագաւորութեանց ժամանակէն

շինուած կան դամբաններ, ամբողջովին միւզափեալ քարերով սալարկուած և ուր կը կը հայւեզուով արձանագրութիւն մը . «Այս է դիր Երանելոյն Շուտանկայ Մաւրե Արտաւանայ . Հոռի Ժ. և որուն ներքեւ կը տեսնուին թուչնանը կարներ, ձուկեր ու ծաղկանկարներ, ամբողջովին գունագեղ



Յորդանան գետ


ուածեն մեացած են միայն երեք աւետարակներ եւ մեկ մասը աւելիքնեան պարխապին։

Այս երեք հրեաները վերադառնալ սկսան հոն ու կը խլրտին, Ասրիանոս կայսր Հոռոմեական զաղբականութիւն մը հաստաց հո՞ն 135ին ու ախորեց բոլոր հրեաները, արգիլով անոնց վերադառնալը՝

քարերով շարահարուած վերէն վար, և որ կէս դարէ ի վեր և թերեւս ա'լ աւելի ըլլալով կը գտնուի Ռուս կրօնաւորներու ձեռք և որ տեսակ մը ուխտատելի գարձած է ո'չ միայն մեզ, հայերուս, այլ եւ Եւրոպացի զբոսաշրջիկներու առ հասարակ։


Հոս, այս միւզափեալ սալարկուած տակ կը տեսնուի կոփուած քարէ դագաղներ, որոնք երբեմն իրենց մէջ պարփակած հնմեր Ռուբենեանց հայ իշխաններու և իշխանազուններու մարմինները, ուր

հիմա միւզայն կ'երեւեին իրենց չոր ոսկետոստիկները անխօս . . . Այս դարաւոր վայրին կից կառուցուած է Թուսոց վանքն ու



Անձազ ծով


Մեռեալ ծով



Քերլեհեմ բաղաքը եւ Ս. Փուլի Ծննդեան վայրը

մահուան պատիմի սպառնալիքով։ Ասրիանոս փոխելով բաղաքին անունը ելիս Գարիսոնինս կոչեց զայն ու նուիրեց հերանս ասուածներու . կարելի եղածին չափ պղծելու համար բաղաքը եւ ինչ որ ձեռնահաս եր ընել բրաւ ջնջելու համար անկէ հրեական ու քրիստոնեական բոլոր հետքերը : Այդ միջոցէն վերջ ելիս անունը ընդհան-

Եկեղեցին իր կողին ցցուն հսկայ զանգակատունով, որուն վլայէն կ'ընդնշմարուին, Արևելքէն նաբաւ լեռը, Երիքովը, Յորդանանն ու Մեռեալ ծովը, Հարաւէն Քրիստոսի գեղջուկ ծննդավայրը, Բեթ-Եհէմ, Արեւմուտքէն Զարչարանքի քաղաքը (Երուսաղէմ), պարսպապատ, ուր ընդարձակածաւալ աեղ մը զրաւէ Սողոմոնի Տաճարը



Սողոմոնեան Տաճարը

բացաւ եւ Երուսաղէմ անունը պահուեցաւ նրէից եւ Քրիստոնեայ զիսուններու մէջ միայն, բայց Մէծն Կոստանդիանոսի օրով Երուսաղէմ սացաւ իր հին անունը՝ եւ որ պահուեցաւ մինչեւ այսօ: Հեղինէ քաղունի, մայր Կոստանդիանոսի շինեց Երկու եկեղեցի Բերլինիմի եւ Զիրեննեաց լերան վրայ 326 րուին Քրիստոսի, եւ Յուլիանոս որ իր հօմէն վերջ քագաւորեց իր հօրեղոր Կոստանդիանոսի Տերութիւնը, մասդեմ Եունէն շինել Տաճարը, բայց իր դիտաւորին իւնը, ինչպէս նաև նրէիցը, որոնց պահապանն եր Յուլիանոս, պարապ ելաւ, ինչպէս ժամանակից պատմիչներ կը պատմեն Երկրաշարժներով եւ հրեղէն գնդակներով, որոնք կը պայրէին գործաւորներու մէջ Քրիստոսի 363 րուականին:

Ասկէ վերջ Երուսաղէմի պատմութիւնը խիս համառօս է պարսկաց Խոսրով քաղաւորը 61-ին առնելով Երուսաղէմը, հոն սպաննեց 30,000 մարդ եւ ամեն զնով շանաց ջնջել ինչ որ նուիրական էր Քրիստոնեից համար:

գեղակերտ ու լայնանիստ, որուն պարիսպներուն տակ է Հրէից Լացի պատը, Սողոմոնի հին տաճարին վերջամնաց յիշատակներէն




Հրէից Լացի սրբավայրը

Սողոմոնեան Տաճարի հին պարիսպներուն տակ :

Մեծղի որմնաքարելով հիւսոււած պարսպապատը արտաքին, որ ներկայ ամենանուիրական միակ ուխտավայրն է գարձած Հրէական ազգին: Եւ ահա շաբթէ շաբաթ այր, կին ու մանուկ իրենց հրէական հին տարազներով խումբ խումբ կը գիմեն՝ այդ հինաւուրց պարսպին տակ ու հոն միաբերան կը կարգան Երեմիայի սրտառուչ ողբը՝ աղեխարշ լաց ու կոծով մը ու կը կոքեն բռունցքներով իւրենց կուրծքն ու գլուխը ու դառնօրէն կ'ողբան Մովսիսական օրեւու իրենց մեծ փառքին անէացումը: Ահա հոդ, այդ Տաճարին անէացումը:


Հերակղիոս կայսրը 627ին յաղրեց Խոսրովու եւ Երուսաղէմ անցաւ միւս անգամ Յունաց: Քիչ ժամանակին ելան մահմետականները եւ Էօմեր Սմիրնապէս 637ին առաւ Երուսաղէմը Քրիստոնեաներէն չորս ամսուայ պաշարում մը վերջ: Երուսաղէմը մնաց ընդ իշխանութեամբ Պաղտասի ամիրապեսներուն մինչեւ 868: Սոյն բուականին Եղիպատիսի պատմութեամբ իւնիք Սիստան առաջ բաղադր. իւր 220 տարի եղաւ հպատակ այլ եւ այլ բուրք Սարակինոս Տերերուն, մինչ 1099ին խաչակիրները առին զայն առաջնորդութեամբ Կոտիրուա Պուլիխոնի որ եւ լներուեցաւ քագաւոր Երուսաղէմի: Անոր յաջորդեց իր եղբայրը

մէջ, անյայտացած է կ'ըսուի, Դաւթի օրերէն մնացած հին Տապանակ ուխտին, և որուն պատճառաւ ո՛չ մէկ հրէա կը համարձակի մտնել, այդ Տաճարի պարիսպներէն ներս:



Քս ի Ս. պատանատեղի

ու խոնարհութեան վոեմ գասը, անձամբ խոնարհելով՝ իր աշակերտներուն հետ ու Զատկական գասը կերած, հոն է որ տուած է իր աշակերտներուն սիրոյ մին քիչ վերջ պիտի մատնէր զինքը երևուն արծաթի:



Սիւնազարդ Գաւիրը եւ Ս. Ծննդեան Տաճարն ի Բերկեկիմ


Պալտուին, որ մեռաւ 1118ին : 1187ին Սալահին Արեւելի Սուլրանը. գրաւեց բաղաքը մատնութեամբ Տրիպոլոյ կուս Բայլոնի, որ մեռած գտնուեցաւ իր անկողնոյն մէջ այն օրը առաւօտուն, երբ պիտի մատնուեցր:

Այդ պատմական վայրը, որ երբեմն լատինական եկեղեցի ալեղած է, արաբական արշաւանքներուն վերածուած է մզկիթի, որուն ներքեւ է կ'ըսուի, թաղուած կան հրէական ազգի ամենէն կարկառուն գէմքերէն Դաւթիթ մարգարէին ու Սոզոմոն միծ իմաստունին մարմինները՝ ցոյց դրուելով՝ հո՞ն վայրէջ աստիճաններով ու երկաթեայ վանդակներով ամրակուռ դուռ մը :



Ս. Երուսաղէմ


կու ժամուան հետիոտն հեռաւորութեամբ մը, գարձեալ գէպի հարաւ, կը տեսնուի մարդացեալ Փրկչին գեղջուկ ծննդավայրն ալ



Ս. Յարութեան Տաճար

Երուսաղէմ տրուեցաւ կրկին 1242ին Լատին իշխաններու ձեռնով՝ Դամասկոսի Էմիրին՝ Սալին Խամայիլի . 1291ին տուին զայն Եղիպտոսի սուլթաններուն որ պահեցին զայն մինչեւ 1382. Օսմաննեան Սուլրան Սկիլիմ նուանեց Եղիպտոսն ու Ասորեսան Երուսաղէմի հետ միասին 1517ին . եւ անոր որդին Սուլրան Սուլիման սինեց կամ նորոգեց այժմու պարիսպը 1534ին : Այն բուականն մինչեւ 1918 կը

Բեթլէհէմ, համակ փոքր ու մեծ քարուկիր չէնքերով կազմուած և օձագալար կառուղիով մը յօդուած այդ գիւղաքաղաքը, երկու կողմը հարթ հաւասար դաշտերով, մերթ խորդ ու բորդ ժայռերով շրջապատուած. այս կառուղիին կէս ճանապարհին կանգուն կայ կեցած ամբակուռ վանք մը յունական՝ Ս. Եղիա առունովը ծանօթ. մի քիչ անդին ահա կ'երեւի նոյն շաւիղին վրայ, Ռաքէլի գերեզմանը, հրեայ կիներու արգասաւորման ուխտատեղին. իսկ անկէ գէպի արեւմուտք նեղ արահետով մը կ'երթուի ահա Հայոց վանքին սեփական Պարոնտէրի այգին և ուր իսկ իր ձեռքով մշակած որթատունկերն ու ձիթենիները շարի ի շար՝ մեծ խնամքով կը պահպանուին ցարդ և որոնց մշտագալար ոստերուն ներքեւ կը նշմարուի ահա սրբակեաց Գրիգոր Պարոնտէր Պատրիարքի երբեմի իր ճգնարանն հանդիսացող այդ քարայրիկը, որ կը յիշեցնէ մեղ իր երանաշնորհ ու սրբակրօն հին վանական գէմքերու խրտամբեր կեանքին յաւէտ յիշատակելի ու խնկելի օրերը: իսկ գէպի առաջ, նեղ ու փոշոտ արահետ կտոռուղիով մը վերջապէս կը հաս-



Խաչին ճանապարհ

բեմի իր ճգնարանն հանդիսացող այդ քարայրիկը, որ կը յիշեցնէ մեղ իր երանաշնորհ ու սրբակրօն հին վանական գէմքերու խրտամբեր կեանքին յաւէտ յիշատակելի ու խնկելի օրերը: իսկ գէպի առաջ, նեղ ու փոշոտ արահետ կտոռուղիով մը վերջապէս կը հաս-

մնար Երուսաղէմ Օսմանեան իշխանուրեան տակ: Միայն շատ քիչ ժամանակ, այն է 1832—1834 Երուսաղէմի տիրած և Նվիպտոսի Խորանիմ փառական տակ կառակի կը պատկանի Ս. Աղքիական հզօր կառակարուրեան եւ ունի յատուկ իր կառակարչը, 1919ին ի վեր, ահաւոր մեծ պատերազմին գրաւած բլալով զայն:

Երուսաղէմ կը գտնուի Հրեասանի դաւաշին միջեւ իր 2400 ոտք Միջերկական ծովեն բարձր, դեպի Արեւելք սկիզբէն՝ մեղմ եւ

նիս մարդացեալ Փրկչին գեղջուկ ծննդավայրը, Բեթլէհէմ, շրջապատուած Հայ, Յոյն ու Լատին վանքերով, բայց բուն Տաճարին մուտքը՝ հարկ է խոնարհիլ բերդանման որմի մը ճակատը բացուած ցածուկ գռնակէ մը, որուն առաջ խոնարհած են Երուսաղէմ այցելող գրեթէ բոլոր թագակիլրներն անգամ, որուն առջին մուտքը կը տեսնես փոքր ու խաւարջտին Գաւելիթը Հայոց վանքին և ուր կ'երեւի բուն Տաճարի առաջին փայտեայ մեծղի փեղկերով գուռը՝ շնուած Հայոց Ռուբէնեանց թագաւորութեան իսկ ժամանակ և որուն վրայ քանդակուած կան արգէն յիշատակարաններ՝ Հայկական տառերով իրենց թուականներովը ցցուն, մինչ գաւելիթը ամբողջ զարդարուն երկու գրկաչափ հաստութեամբ միակտուր կուանիթեայ հսկայ սիւներով, որոնք կը կարծուին զետեղուած ըլլալ Հայոց Տրդատ թագաւորի իսկ ձեռքով: (Տե՛ս էջ 34):

Այս լնդարձակ գաւելիթէն ներս է բուն Ծննդեան Ալյը Քրիստոսի գետանայարկ որ բոլորակ սանդուխներով վայրէջ մ'ունի, ուր մինչ արեւը իր ճառագայթները զլացած է, ահա երեք ազգաց — Հայ, Յոյն և Լատին — միաբանութեան կողմանէ կան մշտավառ կանթեղներ չքեղաշուք, ահա Քրիստոսի այդ անշուք ծննդավայրին վրայ, Հայ և Յոյն կլերը միայն կը պատարագէ ամէն օր, իսկ Մասուր յորջորջուած սրբատեղին ուր պաճուճապատանգուած է Յիսուս իր Տիրամօր կողմէ, Լատին միաբանութեան ինքնայտուկ է միայն, ծննդեան վայրէ հազիւ մի քանի քայլ հեռուն օրօրոցի մը ձեւով, կուանիթեայ քարերով սալարկուած:

Բեթլէհէմէն գէպի հարաւ, քարքարուտ լեռներէն և բլուրներէն քիչ անդին, ծործորներու կողքին ահա հինաւուրց գիւղակ մը Եփրաթայ, որ երբեմ պանծալի հանդիսացած է Սողոմոնեան

ապա սաստիկ զառիվայր, ուր ուրեմ ուրեմ կան Երկիզներ որ կը կարկառին Յովսափատու ձորին կամ որ նոյն է, կելրոնի հեղեղատին վը, բայց: Նոյն բարձր գետինն է դեպի հարաւ կը յանգի խոր եւ նեղ Ենումբա ձորը, որ բաղադին հին հարաւային սահմանն է եւ որ նմանապէս արեւմտեան կողմէն դեպի զառիվեր Երքարով՝ կը հանգի հիւսիսային արեւմտեան բարձրավանդակը:

Բայց նոյնիսկ բաղադին մէջ կան Երկու ձորակ կամ նեղ նովիսներ, որոնք բաղադին տինանիս մասը կը բաժնեն Երեմ գլխաւոր Քաղերու կամ բլուրներու:

շրջանին, իր պտղաշատ պարտէզներով՝ ոռոգուելով ընդմիշտ կընքեալ աղբեւրի անապական ջուրովը, որ կը բլխի ստորերկրեայ ապառաժներու անքննելի բաւիղներէն։ Այսօր երկաթեայ խողովակներով կ'անցնի կ'երթայ մինչև երուսալէմ, Սողոմոնի հոկայ Տաճարին խոչոր աւազանը լեցնելու։

Եփրաթայի առընթեր, գարձեալ երկու լեռներու միջև, ընդարձակ ձորի մը մէջ ահա կը պարզուի աչքիդ երեք լայնածաւալ աւազաններ իրարու կից, գարձեալ՝ Սողոմոն իմաստունի կողմէ շինուած, որուն մէջ չուրջանակի կան մինչև յատակը վայրէջ աստիճաններ։ Այս աւազանները ձմբան յորդառատ անձրեւներէն մինչեւ բերանը առլցուն, կարծես փոքրիկ լճակներու տպաւորութիւնն է որ կը թողու ճամբորգին, և այս կը տեւէ մինչև գարուն գրեթէ և ահա ամրան տօթերուն աւազանի ջուրն ամբողջ շոգիացած՝ ցընդած յորդահոս հեղեղներու հետ սահող թանձր հողով մը ծածկուած է անոր յատակը, որուն վրայ ֆէլլահը մածն ու արօրը առած՝ գութաններով կը հերկէ զայն ու լիաբուռն կը ցանէ իր գարին, իր եղներուն ու խաչներուն առատ բերք հասցնելու համար միայն։


Աւանդութիւնը կը հաւաստէ մեղ սակայն թէ՝ ֆեղեցկութեան երգիչը՝ իմաստուն՝ հոգ այդ հոկայ աւազաններու չուրջ գրած ըլլայ թերեւս իր «Երգ Երգոց»ը և հո՞ն ըմբոշնած կեանքի բոլոր վայելքները իր հաճոյքի ժամերուն, նոյն այդ աւազանի բարձունքներէն գիտելով անշուշտ լոգացումը իր պալատան հարձերուն ու թագուհիներուն և անոնց ամբողջական մերկ ու հոլանի գեղեցկութիւնները հոգեթով։

Մինչև հոս՝ արդարե նշանակելի են այդ պատմական ու պատուական վայրերը մի առ մի, բայց աւելի նշանակելի են և սքանչա-

Սիօն, սա՛ բլուրներուն բարձրագոյնը ըլլալով՝ բաղաբին հարաւային արեւմտեան բաղի եր եղած . որուն հարաւային եւ արեւմբեան կողմէն կ'անցներ Ենովլմայ խորածորը, իսկ հիւսիսային եւ արեւելեան կողմէն Սիօնի, «պանրազործներու» նեղագոյն. ձորն եր կամ Տիւրովենի որ արեւելեան հարաւեն կ'անցներ դեպի Կեդրոնի հեղեղարը, նոյնպէս Տիւրովեն կը միանար Սիօնի հիւսիսային արեւելեան սորոտին մօս՝ հիւսիսէն դեպի վար իջնող ձորի մը հետ։ Սիօն կը կոչուեր նաև «Քաղաք Դաւթի, որ Յովսեպոս, իրէա պատմագրին կողմէ յիշուած է «Վերին բաղաք» , սա ժամանակին պատսպարուած

ցումի արժանի երուսաղէմի պարսպապատ քաղաքէն ներս Հայոց Ա. Յակոբեանց մայրավանքը, կառուցուած Սիօնի խնկաբոյր բարձունքին վրայ՝ յաղթ պարիսպներով, որ և հազար տարիներու գրօշմը կը կրէ իր վրայ ու թերեւս ա՛լ աւելի, ըլլալով նախապէս առաքեալներու խմբատեղին Քըրիտոսի համբարնալէն վերջ։

Սաոր մէջ է Մայր Տաճարը գեղանկար պատկերներով ու յախճապակեայ քարերով զարդարուն, որուն հիւսիսային կողմը կիսաբողոր մատրան մը մէջ ամփոփուած է կ'ըսուի . Յովհաննու Աւետարանչի եղբօր Ս. Յակոբ զլիսագրի գլուխը։ Մինչ մարմինը կը գտնուի Սպանիա, եկեղեցւոյ մը մէջ և ուր ուխտատեղի է գարձեալ։



Երուսալէմի Հայոց
Ս. Յակոբեանց վանքը:

Ս. Յակոբայ Տաճարին աւագ սեղան ներքե, ամփոփուած է գարձեալ Տեառն եղբայր յորջորջուած Յակոբոս Առաքեալին — անդրանիկ պատրիարքին երուսաղէմի — ոսկերոտիկը և այս պատճառաւ կոչուած է ան Սուրբ Յակոբեանց վանք ու Առաքելական Սուրբ Աթոռ, որ ունի այսօր իր մէջը հիւսմեծար արքայավայել մեծ գահին մը՝ լայն տարածութեան մը վրայ, երկարածիդ, որը միապաղադ կամարով մը ծածկուած ու զարդարուած համակ մեծանուն այլ և այլ արքայական գեղանկար կենդանագիրներով, ուր նշանակելի են Ֆրանս Ժօղէֆ կայսեր Աւստրիոյ և Գերման Վիեհէլմ կայսեր կողմէ վանքին նուիրուած իրենց բնատիպ իւղանկարներն ու հոչակառ ծովանկարիչ Այվազովսքի կողմէ նուիրուած ինքնատիպ մէկ նկարը, նոյնպէս Յովհաննէս ու Եսայի Երջանկայիշատակ պատրիարքներու իւղաներկ կենդանագիրները, և այլ աղջային մէկ քանի գէմքեր։

Ըլլալով պարիսպներով ու խորածուերով բաղին ամրագոյն մասը կը կազմէր, ուր եին նաև միջնաբերդը եւ բազաւորին պալատը :

Տիւրովեն ձորը կը բաժներ Սիօնը հիւսիսի կողմէն Ակրային։ Ակրան Սիօնէն աւելի բարձ եր եւ անոր արեւմտեան հիւսիսային պարիսպին անդին գտնուող գետինեն :

Հոս, այս վանքին կից է նաև ժառ. վարժարանը քարուկիր, նախապէս իբր եկեղեցի կառուցուած, առաջ յատկացուած հոգեւորականութեան հակամէտ երեսունի չափ աշակերտներու : Իսկ առընթեր պատրիարքարանին՝ կայ վանքին տպարանը, այս ամէնքը շինուած Յովհաննէս Զմիւռնիացի շինարար պատրիարքի լոկ ծախքով, որոնց շուրջ բարձրացած են յաղթ հնամենի մայրիներ, և որոնց հոգանին ներքե փոքրիկ դաշտանկարի մը տեսարանն է որ կը պարզուի կարծես առջեւդ :



Քոյր Գամառ Քարիպայի քէյասեղանը Երուսաղէմի ժառ. վարժ.նի Տեսչարանին առջեւ : Քին մէջ է նաև հայոց մայրապետանոց՝ որ տեսակ մը պատսպարանը դարձած է գրեթէ պառաւ կիւներու, որոնց միակ միսիթարութիւնն է եղած Վարդապետներու, Սարկաւագներու և Չուլլու կոչուած հասարակ աշխատաւոր միաբաններու լուացքն ընել, ու միաբանութեան սնունդը պատրաստել և սակայն իբր վարձատրութիւն իրենց այդ ծառայութեան, միայն պարզ սնունդ մը կը մատակարարուի անոնց մութ ու խոնաւ խըցիներու մէջ փակուած օրն ի բուն :


Ակրա կոչուած քաղը կը կոչուի Յովհապոսին «Ստորին քաղաք» :

ՄՈՐԻԱ. սուրբ լեռը կայ Սիօնի արեւելեան հիւսիսի կողմը, որուն նետ կապուած էր նին ատեն իր մօսազոյն ծայրէն կամրջով մը Տիւրոպէտի վրայ : Բոպէնսոն այս կամրջին մեացորդները գտած կը համարի :

Սոյն վարժանին առընթեր կայ Ս. Հրեշտակապետի վանքը, ուր կը գտնուի Քրիստոսի առաջին բանարք, որ ժամանակին Անհարահանայապետի տունն է եղած . հոս էր որ ապտակուեցաւ Մաղքոս ծառայէ մը Քրիստոս :

Հոս՝ այս վանքութիւնը մէջ է նաև հայոց մայրապետանոց՝ որ տեսակ մը պատսպարանը դարձած է գրեթէ պառաւ կիւներու, որոնց միակ միսիթարութիւնն է եղած Վարդապետներու, Սարկաւագներու և Չուլլու կոչուած հասարակ աշխատաւոր միաբաններու լուացքն ընել, ու միաբանութեան սնունդը պատրաստել և սակայն իբր վարձատրութիւն իրենց այդ ծառայութեան, միայն պարզ սնունդ մը կը մատակարարուի անոնց մութ ու խոնաւ խըցիներու մէջ փակուած օրն ի բուն :


Այս վանքին Ս. Հրեշտակապետ եկեղեցին կը մատակարարէ տեղւոյն հայ քաղաքացիներուն հոգեւոր պէտքերը՝ վանքի կողմէ կարգուած տեսուչ վարդապետի մը միջոցաւ և ինչպէս նաև անոնց երկսեռ տղայոց ուսումն ու կրթութիւն կը տրուի ձրիորէն :



ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՄՐԲԱՏԵՂԻՆ ուրանիկիւնի վրայ ժինուած 7-8 մեր տրամագծով եւ վրան զմբերով որ նախապէս Հայոց սեփական եղած է, բայց յայտնի չէ թէ որ դարեն ի վեր :

Մարփան սկիզբէն փոքր բարձրաւանդակ մըն էր, բայց ի վերջոյ ընդարձակուեցաւ, բաւական ըլլալու համար Տաճարին: Քաղաքին արեւելեան կողմը երկայնածիզ բլուրին մասն էր, եւ կը նայէր կեղրանի խոր նեղեղատին վրայ : Մի քիչ կորսանալէն վերջ, կրկին բարձրաւանդակ կը կազմէ Բեղերա կոչուած բլուրը, այն է «Նոր բաղադրական Յովհապոսի», իսկ համարին խոնաւիլով կը կազմէր Ոփազ կոչուած բլուրը :

անուանի Գրիգոր Շղթայակիր պատրիարքին . իսկ դաւթի սեղանին առաջ նշանաւոր Հաննայ պատմագիր Եպիսկոպոսը Երուսաղէմացի ,




Զաքարեա եւ Ա. Յակոբայ գերեզմաններ

մարներու տակ կ'երեւին Ագրինապուստիցի Քարաերլան Պօղոս պատրիարքի ու Նալեան Յակոբոս պատրիարքներու գեղակերտ շիրիմները . ինչպէս նաև , Զմիւռնիացի Յովհաննէս շինարար պատրիարքի , Եսայի ու Յարութիւն Վեհապետեան պատրիարքներու , Վահանորդներու ու Մւսարարապետներու դամբանները , ասոնցմէ շատերը քով քովի ձեւացուցած են մատրան արտագաւթին սալարկը , որ անսակ մը Երուսաղէմը հայ կղերական բարձր դասուն բանդիօնն ըստ կը թուի :

Մասնաւոր լիշտակութեան արժանի է արդարեւ Շղթայակիրներու , Հաննայ պատմագիրներու կարգին հանդգող անուանի Զմիւռնիացի Յովհաննէս Շինարար Պատրիարքը որ իր կենդանութեան , իր անձնական զոհողութիւններով կառուցած է , 1853 թը-

Փօջէֆ ՖՈՒՐԻԷ ծնաւ Գաղղիոյ մէջ 1768ին , մեռաւ 1820ին՝ 62 տարեկան : Սա Բենեթիկեանց վանիին մէջ ուսանելով իր ուսումը կրօնակուրուքան սահմանուած եր , բայց ինք նախամեծար համարեց գիտութեան հետեւիլ : Ֆուրիէ առ մը հաղաքական եւ գիտական կարեւոր կատարեց , նեմարանի անդամ եղաւ , սա նեանաւոր հանդիսացաւ մանաւանդ տանութեան վրայ բրած խուզարկութիւններով :

ւականներուն , Ա . Յակոբեանց վանքին հոյակերտ Պատրիարքարանը , Ժառանգաւորաց վարժարանն ու Տպարանը , ու անոր յարակից ուխտաւորաց յատուկ յարկաբաժինը՝ Պահէ քաղաքացիութիւններով՝ վանքին պատկանած էր հայ գաղթականներ , ահաւոր պատերազմէն ազատած հայ բեկորներ , որոնք իրենց ձեռագործներով՝ իրենց ապրուստը կը ճարեն արդարեւ :



Ա. Յակոբեանց Մայր Տանարին գաւրին առջեւ Անգլիոյ Վեհափառ ձօրն քագաւորին Գ. որդին Խելան ձօրն եւ Միաբանութիւնը :

Սոյն վանքին լրջաբակին մէջ կը տեսնուի դարձեալ՝ կարգ մը բրածոյ հնութիւններ , մանր ու գունագեղ մուգայիքներով սաւարկուած , խոյակներ ու խաչքարեր ևայլն : Ու ասոնց քով , չէզուքացած վայրի մը մէջ , կը բարձրանայ ահա համբաւաւոր թալասցի Յակոբ Աշքեանի մահարձան կոթողը երկինքն առինքնող իր ուրածայր տեսքովը , որուն ներքեւ ամփոփուած է նաև իր կողակիցը : Աւելորդ չըլլայ լիշել թէ այս բոլոր լիշտակելի վայրերը համազգային ուխտատեղի մ'է կարծես դարձած այսօր , ո'չ միայն

ԿԵՍՆԵՐ , ԳԵՐԱՄԱՆԻՈՅ ՊԵՂՄԻՈՍՐ , ծնաւ 1516ին Յուրիին եւ մեռաւ 1565ին 49 տարեկան , սա իր աղբատուրեան դժուարութեանց հակառակ ամենայն եռանդով աշխատեցաւ բնական պատմութեան եւ բժեկութեան եւ առ երեւելի եղաւ :

քիստոնեայ յարանուանութիւններու , այլև թուրք ու արաբ ցեղերու , որոնք հաւատքի թունդ զգացումներով առցուն՝ ուխտի և երկրպագելու կուգան՝ այդ խնկելի սրբատեղիններուն :

Այս ուխտավայրերուն մէջ սակայն , ամենէն աչքառուն ու չքեղը , ըլլալով Ս. Յակոբեանց գարաւոր վանքը՝ յաչս օտարաց նախանձելի դիրք մը կը գրաւէ քաղքին պարիսպներէն ներս՝ իր ամրակուռ շինուած քով ու մայրապատ պարտէզներով :


Կ'արժէ սակայն այս վանքին արտաքին հրապոյրին հետ բուն ներքինին վրայ ծանրանալ :

Իր հոյաչէն Պատրիարքարանով , Ժառանգաւորաց վարժարանով , Տպարանով ու ձեռագրաց ճոխ թանգարանով ու մատենադարանով , ինչպէս նաև իր հնագիտական , եկեղեցական թանկարժէք սրբազն անօթներով ու վերջապէս իր բազմաբաւիլ սենեակներով լիք այդ հաստատութիւնը ուր ուխտաւորներ կ'երթան բնակելու Տօնական այդ մեծ օրերուն , ամբողջ վեց ամիս , Գիւտ Խաչի տօնի օրէն գրեթէ մինչև Համբարձում , և որ գարերու մէջէն մեր նախնիքներէն մեզ աւանդ թողուած է , և որուն միակ ժառանգորդն է ազգը , պէտք է միշտ հետաքրքրուի այդ վանքով , քանի որ մեր միծառուներու լիաբուռն նուէրներէն սկսեալ մինչեւ յետին աղքատին ճակտին քրտինքն է ինկած հո՞ն , և որ հակառակ իր ունեցած մեծամեծ ու հասութարեր կալուածներուն , պանդոկներուն ու կրպակներուն , ցաւալի է ըսել թէ 80 հազար ոսկիներու պատկառելի պարտքի մը տակ կը հեծէ նա այսօր , գրեթէ սկիզբի մէկ օրէն յոտի մատակարարութեան մը երեսէն :

Հաստատութիւն մը որ հինէն ի վեր նպաստներով ու նուիրատուութիւններով մատակարարուած է , ներկայիս ունի սակայն իր բազմարդիւն եկամուտները , ինչպէս գիտենք , օժտուած ան

ՃԵԹՄՍ ՔՈՒՔ , Անգլիացի նաւապետը ծնաւ 1728ին յԵօրգեայր եւ մեռաւ 1779ին 51 տարեկան , սա ինք իրեն եւ առանց վարպետի շափագիտուրեան եւ նաւարկուրեան հարկաւոր աստղաբաշխուրիւն ուսաւ : Քուք Անգլիոյ կառավարուրեան հրամանաւ երեք անգամ երկրիս ուրջը պատեցաւ եւ Նոր-Քալեցուիա կղզին , Նոր-Զելանսայի եզերեները եւ ուրիշ կղզիներ գտաւ : Վերջին նախապահուրդուրեան ամերիկայի բնիկներուն հետ իր նաւասիներու ունեցած մէկ կոխին մէջ Քուք զարնուեցաւ մեռաւ :

Հակայ երկու օթէններով որոնք հաստատուած են քաղքին կեդրոնը ու բաղմաղան կալուածներ , ըլլան երուսաղէմի մէջ թէ եաֆա՝ թէ ազլուր , ամենքն ալ արգիւնաբեր ըլլալով վանքին , արդ , ի՞նչպէս կ'ըլլայ որ նոյն Միաբանութիւնը ցարդ չէ կրցած թօթափել այդ ահաւոր բեռը պարտքին իր ուսերուն վրայէն : Ոչ ոք թափանցած է այս մեծ զաղտնիքին , հակառակ անոր որ ամէն անդամ քննիչ



Վանեապատկան մեծ պանդոկը , Երուսաղմի մեծ հրապարակին վրայ : յանձնախումբեր ու լիազօր պատուիրակներ ալ զրկուած են հոն՝ կեդրոնէն : ինչպէս գիտենք Տօքթ . Սէրվիչէններ , Ստեփան փաշա Արսաննեաններ , Թէլեաններ , Խաչատուրեաններ , Գէորգ Արսլաննեաններ , Մանկունի Եպիսկոպոսներ , Արլիս Ֆէսմեաններ , Հայկ Խօնճառարեաններ , Պարգև Փափազեաններ , Տեղապահ Յակոբեաններ , Յակոբ Աշոտ Եպիսկոպոսներ , Հայկագուն Պէկեաններ , Գէորգ Ֆիքրիններ — Դատական քննիչ — , հուսկ յետոյ Օրմաննեան — թէքէեան , և այս ամենքը ինչո՞ւ զրկուեցան սակայն և ինչո՞ւ այնքան մէ-

ԲԵԹՐՈՒԽ ՌԱՄՄԻԽ ծնաւ 1515ին եւ մեռաւ 1572ին 57 տարեկան , սա հոչակաւոր եղաւ փիխոփայուրեան եւ շափագիտուրեան մէջ , բողոքական ըլլալուն համար , Ա. Բարբողիմեոսի կոտորածին ատեն խեղուեցաւ :

ծամեծ գումարներ մսխուեցան անոնց համար, իբրև ճանապարհաշախս կամ իբրև պարզե... . Այս բոլորը տարիներու ընթացքին իրարու ետեւէ դացին Երուսաղէմ միմիայն խօսեցան ու գրեցին, պատրաստեցին տեղեկագիր տեղեկագրի վրայ և սակայն արգի՛ւնք... ոչի՛նչ, և այս ամէնուն պատճառը շատ պարզ է :

Ժառանգաւորաց վարժարան մը հիմնուած երանաշնորհ Զիւռնիացի Յավհաննէս Շինարար պատրիարքի մը կողմանէ . ու Թալասցի եսայի պատրիարքի օրով յատկացուած ան 20—30ի չափ աշակերտներու կրօնաբարոյական ուսուցումին, անշուշտ անկէ միայն պատրաստելու համար վանքին կղերական դասը, և որուն համար տարեկան 1000 սոկիներու պատկառելի գումար մը կը ծախսուի միշտ, այսու հանդերձ սկիզբի մէկ օրէն սպասուած արգիւնքը չէ տուած ան երբեք ազգին, քանզի վանական հնաւանդ յոռի սովորութեան մը համաձայն կղերականներու մեծագոյն մասը կը պատրաստուէին վանքի բարձրաստիճան եկեղեցականներու քով սպասաւորող ու մակարուծական կեանքի վարժ սարէն ու ձորէն հաւաքուած անձերէ, հոգ չէ թէ անոնք ոչ միայն մտային զարդացումէ զերծ, այլև Սւետարանի մը պարզ ընթերցումին խալ անդիտակ, կարողութիւն մ'իսկ չունենային շատ անդամ. բաւէ որ նոյն այդ փոքրաւորն ունենար միայն մի քիչ մարմարական գեղեցիկութիւն, առնական կազմ, ու ասոր անոր քմայքին խնկարկելու անօրինակ բնոյթը: Այս պարագան նշանակելի է արդարեւ, մանաւանդ անոր համար, երբ պատրիարքի մը կամ լուսարարապետի մը ընտրութեան օրեւուն զուգագիպէր սարկաւագական կամ վարդապետական ձեռնաշրութիւններ, անպայման այս կամ այն կուսակցութիւնը իր կամքը պարտագրելու համար, պէտք ունէր յաճախ անոնց քուէի առաւելութեան, ուստի առանց քննութեան ու հարցումի ահա շատ անգամ կը ձեռնադրուէին կարգ մը անուս ու բախտախնդիր անձեր վարդապետ ու սարկաւագ, ժամ առաջ բերել միացնելու համար իրենց ձայնն ու քուէն այն ինչ կուսակցութեան որ գէթ ժամանակի մը

ՀՈՒԹԵ Գաղղիացի Երեւելի հանգաբանը ծնաւ 1745ին եւ մեռաւ 1822ին 79 տարեկան. սա նշանաւոր է հոգեբանութեան մէջ զիւտերովը. բիւրեղագործութիւնը ասի հնարեց:

Փարիզի ամենէն բարձր վարժարաններուն մէջ հանգաբանութեան դաս տուալ:

համար կարողացած է առնել վահքին իշխանութեան ղեկը, և ահա այս ու այն կուսակցութեան ձեռք խաղալիկ դարձած այդ մարդամեքենայ գործիքներ, լոկ իրենց շահն ու նպատակը ապահոված՝ ալեւս չէին հետաքրքրուեր վանական զեղծումներով՝ գործուած անոնք քանի մը ամբարիչու եկեղեցականներու կողմէ, որոնք Տեսուչ Ս. Տեղեաց կամ Վանական Խորհուրդ անունը կը կրէին և որոնց ապերատան ու անպատասխանատու գործունէութեան երեսէն էր որ տարիներէ ի վեր տուժած էր ու կը տուժէ այդ դարաւոր հաստատութիւնը՝ վանքը այսինքն, մինչեւ այսօր Ապացուց այսօրուայ 100 հազար սոկիներու պատկառելի պարտքին տակ ընկճուած ըլլալը վանքին:

Հսա բացառութիւնները յարգելի են անշուշտ. երբ յիշենք ժառանգաւորաց վարժարանի նախկին Տեսուչներէն Զիլինկիրեան, Սարանեան և Նշան եալուկոպսները, որոնք խոճի մոոք չանացին ամէն գնով բարձրացնել վարժարանին կրթական մակարդակը, և առ այն ահագին զոհողութիւններ ալ ըրին գրիթէ, թէ ոչ առաջնակարգ գոնէ երկրորդական վարժարանի մը ծրագրին հաւասարացնելու զայն՝ և այս ուղղութեամբ ալ յաճախ ուղեցին նոր ու կարող ուսուցիչներով օժտել վարժարանը, սակայն, աւաղ, օրուան Վանական խորհուրդներն ու անոնց արբանեակները, ամէն անգամ, ամէն գնով հակառակեցան և ջանացին այդ լուսոյ վառարանը խաւարեցնել, իրենց անձնական կիրքն ու եսն առաջ տանելով, մինչեւ տեղի տուին, իրարու ետեւէ այդ Տեսուչ վարդապետները հրաժարելով ու հեռանալով ժամանակ մը վանքէն:

Ասոնցմէ վերջ եղան ուրիշ Տեսուչներ, որոնք արդարեւ աւելի նոյն վարժարանը մտնելու և շատ բան ուսանելու պէտք ունէին և ցաւալի է ըսել սակայն որ գարձեալ կարգուեցան Տեսուչ այդ յարկին, լոկ անձնական հաճոյքի և զուարձութեան համար մտան հոն: Բառին բուն իմաստով կիւնիկեան աղանդաւորներ, որ իրենց ու սքեմին տակէն սկսան տղոց բարոյականին հետ ալ խաղալ մերթ

ՀԵՅՏՆ Դերմանացի Երեւելի Երաժիշը ծնաւ 1732ին Վիեննայի մէջ եւ մեռաւ 1809ին 77 տարեկան, սա Լոնսոն կանչուելով մէծ համակրութեամբ ընդունուեցաւ եւ իր Երեւելի զործերէն շատ այնուարադրեց: Հեյտն շատ մը Երաժեսութիւններ գրած է որոց մէջ ամեն Երեւելին իր Création (արաշագործութիւն) օրաբօրիօն է:

ընդ մերթ ու կառավարիչներ ալ կարգուեցան նոյն յարկին նոյն քան անբարոյ ու ամբարի՛ շտ , և սակայն Միաբանութեան լրջամիտ դասը շուտով արթնցաւ և միանգամ ընդ միշտ մաքրագործեց այդպիսիներէն՝ այդ կուսոյ յարկը :

իսկ գալով վանքի Տպարանին^(*) որ ունի իր առատ տառերն ու ձուլարանը և Արխմեան Հայրիկի առաջնորդութեամբ Տէր Ներսէսեանի կողմէ ժամանակին նույլուած տպագրական մամուլ մը , պարզ Օրացոլի մը կամ Ծնացոյցի մը տպագրութենէն անդին անշած չունէր . պատերազմէն առաջ թէ վերջ գատաղարտուած էր անբացարձակապէս ամուսնութեան , գառնալով յաճախ իր մամուլն

Ներկայու նոյն Տպարանէն «Սիօն»ի վերեւումն ալ այնքան միսիթարական ըլլալ չի թուիր շիտակը՝ իր հին ու փթած դաղապատերազմէն ասդին անցած ըլլալով անլուր հալածանքներէ ու քայլերու ու Եղբայրական կարկառուն ձեռքերու : «Սիօն» առաջի մէկ օրէն — հին թէ նոր հրատարակութիւններ — երբեք ո՞ւ է օգտակարութիւն մը չեն ունեցած մեր ժողովուրդին համար կրօնաբարոյական տեսակէտով ալ , այլ ուռուցիկ ու թռուցիկ խօսքերով ու կենսունակութիւնը թառամեցուցած , բայց Սուրբ Յակոբեանց պէս հաստատութենէ մը ատկէ աւելի բան սպասելը արդէն յիմարութիւն պիտի նկատուէր : Երբ մենք գլուխնք որ գիտութեամբ մարդ կը յառաջդիմէ և աշխատութեամբ հոգին ու մարմինը միան կ'ազնուանայ , և «Սիօն» կը մայ միշտ հո՞ն , ուր որ էր ասկէ

Մինչ ձեռագրաց թանգարանն ալ որ կը գտնուի Ս. Թորոս մատրան մէջ և որ գրական հնութիւններու ձոխ մթերք մը կը պարունակէ , միշտ փակ կը մնայ միաբանութեան առջէ , ամրակուռ դոներով : Ուսումնասիրութեան և ուսուցման ոչ մէկ միջոց ցոյց կը տրուի գոնէ , քիչ շատ գրասէր միաբանի մը փափաքին , որ-

(*) ՏՊԱՐԱՆԸ , 1124 թուին հայոց՝ վերեւի բաղերով նախալիք ախոռ եղած է , որ ապա մէկ մասը հիւսանոց էւ մէկ մասն ալ խաղաքատուն , մինչ 1866ին Եսայի պատրիարք նորոգելով Տպարանը փոխադրած է հոն :


պէս զի ան օգտուի և օգտակար գառնայ մէկ օր այն վանքին , ուրուն իբր թէ ժառանգը կը համարուի ինք :

Ան իր մատենագարանի գոները լայն կը բանայ միայն օտարներու առջև , որոնք շահագործումի լաւ աղբիւրներ կը գարձնեն զայն , ինչպէս տեսանք Բրօֆ . Մատ և Զօպանեաններ . փոխանակ վանական իշխանութիւնը պէտք եղած միջոցները ձեռք առնելով ինք իսկ շահագործելու , որով կարելի պիտի ըլլար անշուշտ շահուաղբիւր մ'եւս ստեղծել վանքին և հետեւաբար , քաջալերած միաբանութեան մտաւորական գառը :

ՅԱՐՈՒԹԻՒՆ Տ. ՄԱՆԱԳԵԱՆ



Նորին Օծուրիւն Տ. Մահակ Կարողիկոս
Քառասմբակ Երիվարով դեպի Մակարայ վանք , Կիպրոսի մէջ :



Գեր. Տեր. Ամբաս Եպիսկոպոս Պատրիարքական փխասնորդ :

ԺԱՆ ՊԱԹԻՍ ՌՈՒՍՈ, Պաղիացի բնաւերգիչ բանասեղծը, ծնաւ 1671ին եւ մեռաւ 1741ին. սա՛ կօշկակարի մը որդին էր, բայց իր ջանելով եւ աշխատութեամբ իր ժամանակին երեւելի բանասեղծներին մին եղաւ :

ՏԵՎԻՑ ԼԵՎՈՆԿՍԹԸՆ ծնաւ 1817ին ի Կլասիկ եւ մեռաւ 1875ին Յունիսի մէջ Ավրիկէի Պետութիւնի լճին բով 56 տարեկան։ Սա իբր գործառ աշխատած ատեն, ինքինի կրելու ջանալով՝ կարողացաւ մինչեւ Բժշկութիւն եւ Աստուածաբնութիւն ուսանիլ, եւ 1840ին Անգլիայէ մեկնեցաւ Ավրիկէ առափելութեան երթալու համար։ Այս ատենին գրերէ 50 տարի Ավրիկէի խորերը պարեցաւ վայրենի ժողովրդոց բարբն իմասնոր եւ աշխատիազրական տեղեկութիւններ հաւաքելու եւ բրիտանութիւնը տարածելու համար։

ԵԳԻՊՏԱԿԱՆ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

Քրիստուկ առաջ

- 3300—537 Տիրապետութիւն բնիկներուն և Փարաւոններու գալլ։
525—332 Պարսկական տիրապետութիւն։
332—305 Մակեդոնական տիրապետութիւն։
305—31 Պտղոմեան տիրապետութիւն։

Քրիստուկ վերջ

- 31—327 Հեթանոս Հռոմէական տիրապետութիւն։
337—640 Բիւզանդական տիրապետութիւն։
640—968 Սրաբ Խալիֆաներու տիրապետութիւն։
968—1515 Խաթիմեաններու, Մէմլուքներու տիրապետութիւն։
1517—1805 Թուրքերու տիրապետութիւն։
1805—1882 Խաթիվութիւն հաստատուած Թուրքերէ, հսկողութեան տակ Անգլիոյ։
1882—1914 Սուլթանութիւն բոլորովին անկախ Թուրքերէն, Բրիտանական թեւարկութեան տակ։
1919—1929 Սահմանադրական թագաւորութիւն՝ Անգլիական թեւարկութեան տակ։

ՇԱԹՈՊՐԻԱՆ ծնաւ 1768ին եւ մեռաւ 1848ին 80 տարեկան։ Սա այս դարուն Թրանսայի ամենեն երեւելի գրագետներէն մին է։ Բնուրեան Տեսարանները սամանելի կերպով կը Եկարէ. իր բոլոր գրուածոց մէջ իր ազնիւ եւ խանքակար զգացումը միւս մելամաղձուրեան նիւ խառնուած էն։ Շարոպրիան Ամերիկա, Փոքր Ասիա, Ցունասան եւ Երուսաղէմ ճանապարհութիւններ ընելով՝ այդ տեղերը բնուրեան իր վայ ըրած Եեզործութիւնները Նաշեղ եւ Մարտիրոս վկայերուն մէջ արտայայտած է։ Շարոպրիան շատ մը խղաքական կարեւոր եւ բարձր պատօններ ալ կատարած է։

ՓԱՐԵ Գաղղիացին, վիրաբուժութեան հայրը, ծնաւ ի Լավալ 1517ին եւ մեռաւ 1590ին 73 տարեկան, սա՛ վիրաբուժութիւնը անդամագնութեան վրայ նիմնեց։

ՊԱՏՄԱԿԱՆ ԷԶԵՐ

ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Ութուն քիլոմետր երկայնութեան մը վրայ, Տէլդայի գաղթէն մինչև ֆայումի ձիւղաւորեալ երկաթուղին, Նեղոսի Հովիտը եղերուած է կրային ընդարձակ լեռնադաշտով մը լի անապատի աւազներովը։ Աստ անդ կը կուտակուին անջատ բուրգեր, Ապունօքի, Մէյսումի բուրգերուն նման և կամ թէ խմբաւորուած կիցէի, Ապուչի, Սաքարայի կամ Տաշուրի բուրգերուն նման։ Հին կայսրութեան մեռելներէն շատերը հոտ կը հանդչին. Յրդ և 11րդ հարստութիւն. Շէօբս Քէֆրէն, Ռւնէս, Ֆէօբս ևայլն, 2900է 2000 Տ. Ն. Բ. Բ.։


Այս', եթէ բաւական կը ճանչնանք Միջին կայսրութիւնը 12րդ և 16րդ հարստութիւնը Աէսոսթրիս, Ամէնըմպէթ, 2000ին 1850. Ն. Բ. Բ.) և ասոնց յաջորդներէն Ամօսիս, Թութան-Խամօն, (1580էն 1090) Ն. Բ. Բ.) ասոր հակառակ շատ քիչ բան գիտենք՝ բուրգերը շինող հին կայսրութեան սկիզբներուն վրայ։

Այս նախնական շրջանին համար բոլոր նոր վաւերալուրեր թանկագին են, որովհետեւ այն ժամանակներ սկսած են՝ եղիստական արուեստի էն մաքուր ձեւերը։

Հին կայսրութեան վերջաւորութենէն կ'սկսի (5րդ և 6րդ հայն հրաշալի քաղաքակրթութեան, տեղի 2700ին 2350 Տ. Ն. Բ. Բ.) գագաթնակէտը, շացնեն Ապունօխի վերջին գիւտերը մեզ կը լուսաբանեն նոյն տամանակներու մատին, որոնք ցարդ մթին կը մնային ուր Եղիսէին մօնագործեր իրենց շինութիւնները կատարելով հանդերձ, դեռ

ՏԱԿԵՌ լուսանկարիչներէն մին ծնաւ 1788ին եւ մեռաւ 1851ին 63 տարեկան։ Մետաղէ տախտակներու վրայ լուսոյ ազդեցութեամբը պատկերներ շինելու գիւտը ու' 1879ին ըրաւ, որուն համար շատ մը պատիւներ եւ վարձարութիւններ ընդունեց։

Գահիրէի արեւմտեան կողմը, Փրանսական հաստատութեան կողմէ որոշուած գիլֆը, բարձրաւանդակ մը Լիպիոյ անապատին ծայլը, որուն կտրուած եղերքները կը բարձրանան Նեղոսի Հովիտին բարձրէն, և որուն կրային սեղանը և սպիտակ աւազները ուժգին հակապատկեր մը կը կազմեն մշակուած ու հողերու հետ,



Սֆինքս, որուն ոսերը աւազի մեջ քաղուած էին, երեւան հանուկով նորոգուեցան։

արմաւենիներու անտառներու կանաչներովը և քիչ մը վար, մեխակներու գաշտերովը։

1500 մէթր ետ, գէպի արեւելք, կը տնկուի Ապունօխի անաւարտ խոշոր բիրամիտը, որուն քովը կը գտնուի Փրանսական հաստատութեան պատկանող տունը, ուր տարուան սկիզբը, Փրանսացի հնագէտները կատարած են առաջին չափումները։ Կրցան հաստատել որ, այդ բուրգը պարտէր լինել գտնմբանը թէթֆ-Ռէի, ուրուն կրանիթէ մեծ գլուխը, խոշոր մեծութեամբ, առաջին խոռոշիկութեան միջոցին դուրս հանուած, կը գտնուի Լուվրի Միւշէն մէջ։

ԳԼՕՏ ԼՕՌԻՆ ծնաւ 1608ին եւ մեռաւ 1862ին ի Հռովմ 82 տարեկան։ Սա նեանաւոր է մանաւանդ գիւղական եւ ծովային նըկարներու մեջ։

Թէթֆ-Ռէ կամ Տիտուֆրի, յաջորդ Շէօբսի, թագաւոր մ'է որ կը պատկանի 4րդ հարստութեան (2850ին 2700 Տ. Ա. Բ. Ք.) որ շինեց կիզէի մէծ բուրգերը, ութ քիլոմէթր դէպի հարաւ :

Ամբողջ այս գաւառին մէջ կը դտնուին հինգ հազար տարուան բաղում դամբաներ, որոնց մէջ քրանսական խուզարկութիւնք կատարուեցան կրկնակ նպատակով. հաստատել եգիպտական շիրմին պատմութիւնը, մոմեաներու շինութենէն առաջ և ջնջել մթութիւնը կարեւոր իշխանութեանը այս թագաւորին, զոր լուռ անցեր էին հին եգիպտացի պատմագէտները :

Հոտ, մէկ հէքդարէ աւելի տարածութեան վրայ, քրանսացի Պիշօն Տը Լա Ռոք յաջողեցաւ գետնին տակէն երեւան հանել ամբողջ շիրմատան մը որ կը պարունակէ 20ի չափ պղտիկ բուրգեր մասրապա կոչուած, որոնք երեք գարու մէջ շինուած են, — 4րդէն մինչեւ 5րդ հարստութեան վախճանը — և միեւնոյն շըջանին պատկանող աւելի քան յիսուն նախկին դամբաններ : Այս մեռելային քաղաքը անփոփոխ է և լոկ կորսուած է իր շէնքերուն վերի կողմի մասերը, որոնք գործածուած են իբրև քար Գահիրէի շինութեան համար և կամ թէ կիր պատրաստելու համար :

Կարելի է մաստաֆները նկատել իբրև միջնորդ արձան մը՝ նախնական հողակոյտներու և բուրգի միջեւ : Կեդրոնը ծեփուած հողէ է . և չորս գէմքերը հսկայ քարերէ : Իրենց մեծութիւնը Ա-պու-Ռոխի մէջ 50 է 18ի վրայ կամ 20ով 11 խարխոխին վրայ :

Արեւելքի նայող իրենց բարակ պատերուն մէջ կան սենեկակներ՝ մեռելներու պաշտամունքին յատկացուած : Միեւնոյն ատեն, ասոնք պղտիկ տաճարներ են, իրական կամ առասպելային շըջաւած մակերեսի բազմաթիւ մասերէ, որոնք խորհրդանշան են՝ մեռելներու թագաւորութեան մէջ մուտքի :

Հոդ է որ ծնողք և քուրմեր աղօթք կը կարդային և կը բերէին մասնաւոր սեղանի մը վրայ՝ նուէրներ, կերակուրներ և ըմ-

ՄՈՒԵՐԻ, ծիծաղաւած բանասեղծներու իշխանը, ծնաւ 1622ին ի Բարիզ եւ մեռաւ 1673ին 51 տարեկան . սա՛ բազմաբիւ զաւեսներ գրած է, զորս մինչեւ հիմա ո՛չ ո՛վ գերազանցած է եւ նոյնիսկ ոչ ո՛վ հաւասարած է անոր : Մոլիկու սբանչելի կերպով կը նկարագրէ մարդոց բնաւորութիւնը եւ շատ վարպետութեամբ կը ծաղրէ անոնց մոլորիւնները :

պելիք, ապահովելու յետագայ կեանքի պիտոյքը : յահախ մեռելին անունը կը գրէին արձանի ծակերէն միոյն կամ գուռներուն վրայ :

Ուէ պարագայի, մարմինները չէին զետեղեր այս շէնքերու գետնէն վերի մասերուն վրայ : Զանոնք կ'իջեցնէին քառակուսի



Թուրանի Ամոնի պեղումներու վայրը, եղիպտոսի մէջ :

ուղղահայեաց հորերու միջոցաւ — կողմերէն երկու մէթր հեռաւ շորութեամբ — ստորերկրեայ սենեկակներու մէջ, որոնց խորութիւնը փափոխական էր տանեւեհինդէն քսան մէթրի միչեւ : Այս սենեկակներէն իւրաքանչիւրը երեսուն քարայր ունէր :

Մասթապաններու գաղաթին վրայ է որ այսօր գտած են մուտքը հորերու որոնք նախ կ'իջնան խոշոր շէնքին մէջ և յետոյ բնական ժայռէն ներս : Վարը կը բացուի գէպի հարաւ, երկուքէն երեք մէթր երկայնութեամբ նրբանցք մը որ կը տանի մեռելային սեն-մէթր երկայնութեամբ նրբանցք :

ՊԱՍԻԵՆ ժամանականից բանասեղծ, աղբատի զաւակ . ընդառակ այգիներ ուներ եւ իր գինիները իր երգերուն չափ երեկի իին :

եակին, նմանապէս, շինուած ժայռին մէջ և իր բազուկը կ'երկարի դէպի Արեւմուտք :

Այս պեղումները կարեւոր արդիւնքներ տուած են : Այս շիրմաստանը, յիսուն գար լուութենէ վերջ, գեռ կը խօսի : Մակերեսի սենեակներուն և քարայրներուն զանազան դիրքը և այս դամբաններու պարունակութիւնը, կը թոյլատրեն հաստատել, այժմէն, թաղումներու ձեւին և պաշտամունքի սովորութեանց յեղաշրջումը նախ քան զմռումը :

Պիտօն տը լա Ռոք հին դամբաններու մէջ դասած է սքէլէթներ ճնշուած կամ ցրուած վիճակի մէջ : Այս եղելութիւնը շատ շահեկան է, որովհետև, կը թուի յետ այսու միացնել Եգիպտոսի հին Ժնանները նախապատմական ժամանակներու : Յայտնի է որ, զմըստումի այս ձեւը կը դործածուէր հին ժամանակներու մէջ :

Այդ շրջանի դամբաններուն հրահանգիչ շարքին մէջ դըտնուցան՝ անդամահատուած դիակներ, տարբեր կեցուածքով քարայրին շինուածքին համեմատ, որ նախ նեղ, երթալով կը կազմէ ընդարձակ սենեակ մը, շինուած ժայռի մը մէջ, գետնէն քսան մէթր վար : Շատ մը փուլերէ անցած է մարմինը . նախ, կոնակին վրայ պառկեցուցած են քարէ և հողէ անկողնի մը վրայ, յետոյ երկնցուցած են ձախ կողմէ՝ պատրաստուած քարի մը վրայ ուր մարդ հետաքրքրութեամբ կը հետեւի կոնքի յաջորդական փորձերուն, որոնք կը հասնին վերջապէս միաքար դամբանին, հիանալիօրէն շինուած՝ հովտին արեւելեան բլուրներէն հանուած յոյժ տու կուն քարերէ :

Այս դամբաններէ մի քանիին պատկերը շինուած են՝ մեռնողին բնակարանին զարդերուն նման : Հոն կը տեսնուի, շքեղութեան մը զծաւոր բազում հետքերուն մէջ՝ բնակարանի ճակատներու նմանութիւններ և կեղծ դուռեր :

Այս կեղծ դուռը՝ գրեթէ աղանդային կերպով կը զարդարէ՝ ատոր յաջորդ ըրջաններու բոլոր մեռելային շէնքերուն ճակատը . նոյնպէս հոդ կը դանուի (կեղծ ճակատներու վրայ) կեղծ դուռնե-

Պէ՛՛ԱՆԺէ Գաղղիոյ ամենէն երեւելի երգահանը ծնաւ 1780ին եւ մեռաւ 1857ին 77 տարեկան . սա՛ նախ արհեստով դերձակ, աղբատիկ տղայ, անկախութեամբ իր գաղափարները յայտնելու համար բնաւ հասարակաց պատօն մը յանձն չառաւ, նոյնիսկ նեմարանի անդամ ըլլալու ետեւ իսկ չեղաւ :

ըու միջեւ հին ճակատը սրածայր . . . :

Այս դամբաններու մէջ, գիտակները առանց դագաղի գտնուեցան, ոսկեայ աղամանդ մը ճակտին վրայ և կապոյտ մարդարիտէ օղակներ վզին վրայ :

Դամբանին մօտ կը գտնուի մեռելային կահ կարասիքը : Այդ միջոցին ասոնք կը բաղկանային նստարաններէ, քարէ ծաղկամաններ՝ յատկացուած պարունակելու երկիամունքը, թուալէթի առարկաներ, պղտիկ ամաններ, գաճէ սրուակներ, պղտիկ պղնձէ գործիքներու շատ մը տեսակներ, ճարպատելու համար, հողային առօթներ և սեղանի սպա՝ մեռելին կանխատեսուած կերակուրներուն համար :


Գտնուած դամբաններէն մին՝ թագաւոր Տիտուֆրիի զաւակինն է : կը գտնուի նեղ գուռին արձանին մէջ, որ մեծապէս վընասուած է, բայց, յոյժ վաւերական է, այս թագաւորին արձաններուն իր յաջորդներուն կողմէ քանդումին հետեւանքովլը : Հատերեւոյթին այս քարը կոտրուած է, ջնջելու՝ իր գագաթին վրայ գրուած մոդական բառերու արդիւնքը, որոնք պէտք էին արտասանուիլ մեռելին տալու անդրչիւմեան կեանք :

Այս վաւերականութիւնը և գտնուած ուրիշ էական մասեր, յոյս կուտան որ, Ապու-Ռոքի պեղումներուն շարունակութիւնը երեւան պլիտի հանէ Տիտուֆրիի ամբողջ պատմութիւնը : Շատ տարօրինակ բան, 4րդ հարստութեան մէջաեղի այս մեծ իշխանութիւնը կը թուի անծանօթ մնացած ըլլալ քանի մը զար վերջը, երբ բոլոր Փարաւոններու նշանաւոր ցանկը քանդակուեցաւ Ապրօտօնի և Քիարնակի տաճարներուն վրայ : Այսպէս ինչ որ կ'անգիտանար Սէթիս կիս առ պատմական գիտութիւնը՝ Սէթօսներու և Ռամսէսներու մասին, ինչ որ 1300ին Ն. Բ. Բ. արդէն ինկած էր մոռացումի մէջ, քրանս . համբերութիւնը և մէթոտը կրցան զայն հաստատել և ի լոյս բերել :

Ժ. Տի՛՛ՌՕՆՔՈՒՐ

(L'illustration)

Ֆէ՛Նէ՛Ծ, Քամպրէի Արեւպիսկոպոսը, ծնաւ 1651ին եւ մեռաւ 1715ին . սա՛ իր ժամանակին նօսնաւոր հարողիշներէն մին եւ երեւելի եւ նաւել իր գործերէն Աղջկանց Դաստիարակութիւնը եւ Տէ՛լմաքայ Արկածները հայերէնի բարգմանուած են : Իր տեսուրիւնները արդի ժամանակաց զաղափարներուն յարմար չեն :



**ՁԵՌԱԳՈՐԾ ԳՈՐԳԸ
ԶԱՂԱՌԻ ՓԱՇԱՅԻ ՆԿԱՐՈՎ**


ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԱՏԱՄ ՍՕՖԻԱ ԶԱՂԱՌԻ ՓԱՇԱՅԻ

1928 Մարտ 8-ին Հայ Ազգ. Պլոֆի կողմաննե ձեռամբ Տիար Ներսէ
Կեսարեանի եւ Մեր Շահպազի. այս առքիւ շնորհակալութեան
եւ գնահատական նամակներ յղած են Ազգ. Պլոֆին՝ Մատամ
Զալլուլ եւ օրուան վարչապես Մուսքանա փառա Նահան
եւ Վաֆտը՝ այս գեղեցիկ անակնկալին առքիւ :

ՇԵՔՍԲԻՐ Անգլիոյ առաջին բատերեգակ բանասեղծը ծնաւ
1864ին . իր հայրը մատանառ մը կամ բուրդի վաճառական մ' ըլլալ
կը կարծուի : Շեքսբիր հանճարաւոր մարդու մը ամեն յատկութիուներն
ունի . իր նկարագրութիւնները շատ սիածչելի եւ նիշտ են : Արդի վի-
պասանական դպրոցին Հայրը Շեքսբիր կը համարուի , որ 35 տարեր
գործեր գրած է , որոնց մեջեն երեւելիններն են Մաքպէթ , Համլէթ ,
Յուլիոս Կեսար , Վենետիկի Վաճառականն եւլն . : Շեքսբիր 1616ին
մեռաւ 52 տարեկան :



ՏԻԿԻՆ ԶԱՂԱՌԻ ԲԱՇԱ



Արքայական պալատը Աղեքսանդրիոյ ծովեզրին վրայ :

ՈԾՊՈՒԼ, հացագործ բանասեղծը, առքաս ընտանիքի մը զաւակ.
ծնաւ 1796ին եւ մեռաւ 1864ին :



ՄՈՒՀԱՄԵԴ ՄԱՆՈՒԿԻ ՓԱՇԱ
Նախկին Վարչապետ Եղիպատուի

1928 Յուլիս 19-ին Արքայական Հրովարտակով բաղադական բացառիկ կացուրիւն կ'ասեղծուի Եղիպատուի մէջ :

Ա. կը լուծուի Երեսփոխանական ժողովը եւ Ծերակոյքը, կը կախակայուի Սահմանադրութեան 89րդ եւ 155ող յօդուածները :

Տաճրինգ ամիս իշխանութեան զլուկ մնալէ վերջ՝ Մուհամետ Մահմուտ փառա կը բառուի պատօնի իր տեղ զիջելով վսիմ Ասլի փառա Եկենի որ խորհրդարանական ընտրութեամբ կը վերահասան Սահմանադրական կարգն ու կանոնը :


Տիբիիթթիւն ծնաւ 1777ին եւ մեռաւ 1835ին 58 տարեկան . սա՞ ալ դեռ մատաղ հասակին դասատուութեան սկսաւ եւ վիրաբուծութեան մէջ տա մը նորանոր զիւտեր բրաւ . իր փորձերւն մէջ այն հանական յանդուզն էր որ զիներ անզգայ եւ վայրենաբարոյ մէկը կը համարէր :



ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹԻՒՆ Ա.Տ.Ի ԵԿԿԵՆ ՓԱՇԱ
Արդի Վարչապետ Եղիպատուի

ՄՈՆԹԷՑՆ Թրանսացի բարոյախոս Փիլիսոփան ծնաւ 1533ին եւ մեռաւ 1592ին 59 տարեկան . սա նշանաւոր է զանազան նիւթերու վրայ գրած նաևերովը :


ՖՈՒՐԲՈՒԽ ծնաւ 1755ին Բարիզի մէջ եւ մեռաւ 1809ին 54 տարեկան . սա նախ Տարրաբանութեան դաստու եղաւ, յետոյ տա մը բաղադական կարեւոր պատօներու մէջ մտաւ եւ վերջապէս հասարակաց կրութեան պատօնեայ եղաւ եւ մեծ եռանդով աշխատեցաւ բարձրագոյն վարժարանները բարեկարգելու . Տարրաբանութեան մէջ տա մը զիւտեր բրած է :




ԱՅՐ ՓԵՐՍԻ ԼՈՐԷՆ
ԵԳԻՊՏՈՍԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՔՈՄԻՍԵՐ

Պիթօն Ֆրանսացի բարոյախոս փիլիսոփան ծնաւ 1707ին եւ մեռաւ 1788ին 81 տարեկան . սա կանուխ հասակէն բնական գիտութեանց համար եռանդուն փափաք ունենալով ինքզինքը անոնց նուիրեց , որոնց մէջ շատ երեւելի եղաւ : Ուստի եւ գիտութեանց նեմարանը զինքը անդամ լինուեց : Ֆրանսական նեմարանն ալ իր ոճին զեղեցկութեան համար , իր անդամներոնն մէջ առաւ Պիթօնը , ասոր ամենէն երեւելի գործն է բնական պատմութիւնը որ շատ սահնչելի ոճով գրուած է բայց գիտութեան արդի տեսութիւններուն յարմար չէ :

Թիկիթի պատմաբանը ծնաւ 1795 եւ մեռաւ 1856ին : Շարութեան զինքը պատմութեան Հոմերը անուանած է :



Եգիպտական հօնկրեներու Նամակադրութենիր





Աղեքսանդրիոյ կենդանաբանական պարտեզ :



Երկարուղոյ նոր կայարան Աղեքսանդրիոյ :

ԺԱՆ ԺԱՆ ՌՈՒՍՈ հոչակաւոր գրագէտը ծնաւ 1712ին ի ձեռվա, իր հայրը ժամագործ մըն էր. սա Յանիաւոր հանդիսացաւ իր փիլիսոփայական մասօւրիւններովը զորս հրատարակեց Ընկերական դաշն. յաղագս սկզբան անհաւասարութեան ի մարդիկ եւ էմիլ փիլիսոփայական վիպասանութեան մէջ : Մուսօ մէռաւ 1~7816 60 տարեկան :




Աղեքսանդրիոյ նոր Սրատի բացման հանդէսին մէջ Հայ «ԱՐԱՐԱՏ» Մարզիկներու Տողանցքը 1929 Նոյեմբեր 17-ին, Կիրակի օր :




Հայասկ ԺԷՆԵՐԱԼ ԱՏՈՐ
Նախկին Հօգուստ Երուսաղեմի և արդի կառավարիչ Կիպրոսի

ՔՐԻՍԹՈՅ ՔՈԼՈՄՊՈ ծնաւ 1456ին ի ձենովա . սա աշխարհագուրիւն , Երկրաչափուրիւն , աստեղաբաշխուրիւն և տիեզերագրուրիւն ուսանելեն յետոյ , բոլոր ծանօթ աշխարհին ծովերը նաւարկեց և այն ատեն բար քէ Եւրոպայի արեւմտեան դին , Աղլանտեանեն անդին ուրիշ աշխարհներ ալ բլլալու են կամ անկէ շիտակ Հնդկասան երբալու ճանապարհ բլլալու է . այս խուզարկուրիւնը ընելու համար ձենովացոց և Բորբուկալցոց դիմեց , բայց անոնք չընդունելով Սպանիոյ Ֆերտինանս բազաւորին գնաց և 8 տարի շարունակ բախտանձելէ յետոյ վերջապես երեք նաւ առնելով մեկնեցաւ և 65 օր նաւարկելէ յետոյ 1492 , Հոկտեմբերի 8ին ցամաքը գտաւ , ապա Սպանիա վերադառնալով նոր գտած Երկիրներուն փոխարքայ եղաւ . 1493ին Երկրորդ ճանապարհորդուրեան մը ձեռնարկեց և Երրորդ , չորրորդ ճամբորդուրիւններով շատ մը Երկիրներ գտաւ և Ամերիկայի եզերները պերսեցաւ : Գոլոմայ 1506ին 70 տարեկան մեռաւ յոգնուրիւններէ և հիւանդուրիւններէ ճանաբարենեալ :




Մօհամետ Ալիի հրապարակը, Աղեքսանդրիա



Աղեքսանդրիոյ հնագիտական թանգարանը

Վ. Օ. Թէ՛ր ծնաւ 1694ին ի Փարիզ կամ անոր տջականեցր եւ մեռաւ 1778ին. սա նշանաւոր է իր հանճարին ընդհանրականութեամբը, վասն զի երեւելի հանդիսացած է բանասեղծութեան ամեն հիւլերուն, փիլիսոփայութեան, պատմութեան եւլուի մէջ:

ԿՈԱՀԱՄ Պի, հնարիչ հեռաձայնի. ծնած է 1847ին եւ մեռած 1922 օգոստ. 2ին, ի Սիսնէյ:



Մահը օրէնքին վրէժն է էակներու մեղանջումին դէմ:
Մահը հունաւորութեան աղդարար զանգակն է: Մահը
յաւիտենականութեան յաղթանակն է չափուած ժամանակին
դէմ:

Մահուան վրայ մտածողին շուրթերը իրար կը փակչին
և է՛ն պերճախօսը յամը կը դառնայ:

Մահը յոռետեսութեան ամրոցն է, անմահութեան դի-
տարանը: Շիրիմին քարը Աստուծոյ դարբինն է. հո՛ս անհա-
ւատը կը պապանձի. մահը կեանքին սիրուն է:

Մահը մէքրն է որով կը չափուի ապրողին արժանիքը:

Մահը մառախուղն է՝ ուր կը խարխափին հոգիները.
մա՛յըն է, ուր կ'իջնեն հողին զաւակները:

Մահը տառապեալին վերջին ապաստանարանն է, յան-
շապարտին՝ քաւարանը, և անձնասպանին յենարանը:

Մահը առաքինութեան մեծ աղդակը, կենաց վերջա-
կէտը և յաւէրժութեան չուկէտն է:

Մահը այն սկ պատն է՝ ուրկէ անդին չեն զօրեր թա-
փանցել ո՛չ տեսողութիւնը և ո՛չ բանականութիւնը մարդուն:

Մահը յոռետեսութեան յեսանաքարն է:

Մահը սրտին քնարահարն է. անոր չափ թունդ եղա-
նակ մը ո՛չ մէկը կրցաւ զարնել: Սիրաը մահուան քնարն է:
Շիրիմին մէջէն, դամբաներու ճակատէն իսկ մարդկային սը-
նափառութիւնը կը բարբառի: Հոգիները շիրմէն երկինք կ'ել-
լեն, և սիրտերը հոնկէ Աստուծոյ կը բարձրանան:

ՅԱԿՈԲ ՊԱՐՈՒԵԱՆ

ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ



Աղջիկէ մը ի՞նչ սպասել աւելի .

— Գործածումը «աւել»ի :

Ի՞նչպէս կ'ապրիս երբ ծառայ մ'ես խանուրի .

— Կէս մը կուտս, կէս մ'անօրի :

Շիտակ ըսէք, կին մը գիտէ՞ «հերիք»ը .

— Հարցափորձել երիկը :

Միրել, սիրուիլ, ինչ գեղեցիկ պարազայ ,

— Ծայրը երբոր փարա՛ կայ :

Աշխարհիս մէջ ո՞վ պերոքից հանուիլը ,

— Կնոջ սաստիկ հաւեփիլը :

Ո՞վ կը սեպուի շատ նեմարիս ամուսին ,

— Հոգ տանողը նամուսին :

Ուրկէ՞ նանչնաս կնոջ կեանիք դու ներին ,

— Նայէ դիմին ու ներկին :

Ի՞նչպէս տաքնայ մբնուրտը սրբահին ,

— Ասուլիսով սիրային :

Ո՞վ փախցունէ ընտանիքին համ - հոռը .

— Պարտք դիզելու ամօրը :

Շատ գիշերներ լուսցնողներ կ'ուզեն ի՞նչ .

— Նի՞նջ :

Քրիսոսի բարզածը ի՞նչ դաս եր .

— Սէ՞ր :

Ա.Ա.Ե.Բ.Ս.Ա.Ն.Դ.Ի. ՓԱ.Ն.Ռ.Ս.Ա.Ն.

(Ալիքաման)



ԱՄԲՈԽԻՆ

Դո՛ւ սգէս ամբոխ , լաւագոյն օրի ,
Դու չես դիմանար , ոն բիրտ , կուրացած
Մսերի համար ոն նմանների
Հիւրը ծծելու տենչըդ չէ հանգած :

Ո՛, տեսայ ես մեզ՝ ի՞նչ յոխորտանենով
Առաջ վազեցիր դափնի հագնելու .
Դեմքդ կանգնողին նրեցիր ոսկով ,
Ուժեղի առաջ գառ դարձար նըլու :

Տեսայ դրօքը հաւասարութեան ,
Որ տանում եիր կոռով ասպարեզ .
Եւ ո՞ ընկերին՝ խե՛լն , քուառական -
Որ անսիրս կերպով զերի արի մեզ :

Տեսայ քէ ինչպէ՞ս խաչի յետեւից
Կուրծքդ ծեծելով լաց եիր լինում ,
Միեւնոյն խաչի զօրաւոր ոյժից
Գանկերի վրայ պալատեր սինում :

Տեսայ մեզ կուտս ուրիշի հացով .
Քո բաժին բեռը , ուրիշի ուսին .
Տեսայ՝ նետեցիր եղբօրդդ դու ծով ,
Մինակ ձգեցիր փարոսի լոյսին :

Զէ՛, սգէս ամբոխ , լաւագոյն օրի
Դու չե՞ս արժանի , չենքդ խարխլա՛ծ ,
Կեանքդը յանցաւո՞ր օրքանն է ոնրի ,
Սնունդ ես առնում պատառով խլած ...

1908

ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐԴ.ԻՆԵԱՆ

ԾԱՆՕԹ. — Շուշանիկ Կուրդինեան ծնած է Նախիջևան : Մեր կին բանասեղծուհիներուն մէջ ամենին զգայունն ու բնատիպ գրողներէն եղած է ինք ու մեռած է ներկայիս :



ԱՆՐՁԱՆՔ

(Իրական երազանքի ներենչուած)

Երազանքի մեջ տիտոր,
Կը դեղերիմ օրն ի բուն,
Ու չեմ գիտեր դիմեմ ուր
Չուր կը փետում անշուր բոյն,
Չըլլա՛յ բոյ ան ապարանի
Արբայական, շե՛ն խիս:
Չ'ուզեմ ես փա՛ն, մեծարա՞նի,
Այլ իմ զյուռս տեղ մ'հանգիս...
Ահ, իմ միակ երազ ան...
Անցանքէ անցանի
Թո՞ն գայ այնեղ իմ մուսան...
Մեղմել սրիս իմ տանջանի:
Աշխարհ աշխիս իսկ անհամ
Վայելներն աղ ունայն, սին,
Յաւերուս հետ միանամ
Թո՞ն աննիմ միշտ ինձ խօսիմ,
Աղջամուղին մեջ տարտամ
Մրափիս մեջ շեշտակի
Չուզեմ դառնալ իսկ փարթամ
Այլ խնդրեմ սիրս մ'հրեշտակի,
Որ ցաւերուս մեջը լուռ
Դառնայ ինձի միսիքար,
Ու վշտերուս մեջ անդուր
Հսկ լոկ ինձ — մի՛խիքար...

ՍԱՐԿԱՒԱԳ

ԵՍԻՄ ԱՆՈՒԾ...

Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում.
Մեր հին սազի ողբանուագ լացակումած շարն եմ սիրում,
Արձանիման ծաղիկների ու վարդերի բուրը փառման,
Ու Նայիրեան աղջիկների հեզաձկուն պարն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մութ, ցրերը ջինչ, լիճը լուսէ,
Արեւն ամրան ու ձևեռուաց վիշապամայն բույը վետն.
Մուրում կորած խրձիքների անհիւրլնկալ պատերը սեւ.
Ու հնամենայ բաղաժների հազարանեայ յարն եմ սիրում:
Ուր եղ ջինեմ, չեմ մոռանայ ես ողբանայն երգերը մեր,
Զեմ մոռանայ աղօրք դարձած երկարագիր զրիերը մեր
Խնձան եղ սուր սիրս յոցեն արիւնախամ վերիերը մեր,
Եղի ես որբ ու արևալառ իմ Հայաստան եարն եմ սիրում
Իմ կարօսած սրիս հանար ո՞չ մի ուրիշ հիփեաք յըկայ.
Նարեկացու, Քույակի պէս լուսապակ ճակաս յըկայ.
Ինչպէս անհամ փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սարն եմ
սիրում:

ԵՂԻՇԵ ԶԱՐԵՆՑ



ՄԻՍԹԻՔ ԽՈՀԵՐ

Խորհրդաւո՞ր ու լոին
Գիշերին մէջ բարբառին
Աստյեր երկնի կամարին .
Խորհրդաւո՞ր ու լոին . . . :

Խորհրդաւո՞ր ու լոին
Մէջն անքափանց գիշերին
Ասուպներն ալ մերը բռին
Խորհրդաւո՞ր ու լոին . . .

Խորհրդաւո՞ր ու լոին
Հսկայ լեռներն աշխարհին
Երկինքն ի վեր կառկառին
Խորհրդաւո՞ր ու լոին :

Խորհրդաւո՞ր ու լոին
Մենուրինն ալ անտառին
Գողցես խորհուրդ մ' է վերին
Խորհրդաւո՞ր ու լոին :

Խորհրդաւո՞ր ու լոին
Թուխ ամպեր տակն արեւին
Կայծակնացայց երեւին
Խորհրդաւո՞ր ու լոին . . . :

Խորհրդաւո՞ր ու լոին
Սեպ ժայռերը ծովեզրին
Միւս ալեաց դեմ մաքառին
Խորհրդաւո՞ր ու լոին . . .

Խորհրդաւո՞ր ու լոին
Անհունին մէջ բափառին

Բիւրաւորներ նման երկրին
Խորհրդաւո՞ր ու լոին :

Խորհրդաւո՞ր ու լոին
Ամայուրեան մէջ բռին
Բիւր խոկմունքներն ալ մերին
Խորհրդաւո՞ր ու լոին . . . :

Խորհրդաւո՞ր ու լոին
Աչերու մէջ ահ վառին
Ներփին յոյզեր, սեր՝ խորին,
Խորհրդաւո՞ր ու լոին :

Խորհրդաւո՞ր ու լոին
Տաճարի տակ կամարին
Ի՞նչ հառաջնե՞ր կը մարին
Խորհրդաւո՞ր ու լոին :

Խորհրդաւո՞ր ու լոին
Կանքեղի պէս մարմին
Օր մ'հոգիներն ալ մերին
Խորհրդաւո՞ր ու լոին :

Խորհրդաւո՞ր ու լոին
Յուրս դամբաններն ալ մերին
Ո՞հ, յալիտեան պիտ խորին
Խորհրդաւո՞ր ու լոին :

Խորհրդաւո՞ր ու լոին
Սիւ նոնիներ մեր սնարին
Թո՛ղ առ յաւէս օրօրին
Խորհրդաւո՞ր ու լոին . . . :

ՍՍ.ՐԿԱՒԱԳ



ՇԱՐՔԵՐ ԽՕՍՔԻ

ԱՐԾԱՌ, ՈՍԿԻ

1. Մարգը ամարգի
Նման է յարգի՛
Թեթե՛ւ հողմավար...
Երբ շրջի վեր, վար :
2. Իրապէս թէ գուշն
Մէկըն ես գիտուն
Համեստ ու անչար
Կը կոչուիս հանձար :
3. Ես կ'ըսեմ անկի՛ն
Մարգը չէ անգին.
Եւ ոչ սուրբ կրկին
Փակուող մէջ վանքին :
4. Հոսոտող միշտ վարդ
Մի՛ կարծեր զուարթ,
Ոչ արդուղարդ,
Կրող ամէն մարդ :
5. Ի՞նչ է այս աշխարհ
Թէ ոչ ողբ, աշխար.
Երջանիկ են յար,
Էշ, կոմիս ու ոչխար...:
6. Ի՞նչ ունի արժէք,
Աշխարհ ի՞սկ շարժէք...
Քանի զուք վարժ էք,
Սոսկալ մահէն սէգ...:
7. Մարգը բուն յիմար
Զերդ արև՝ ի մայր.
Գիտունն արդարեւ
Ծագող զերդ արև:
8. Ես կ'ըսեմ անի
Է բուն գեղանի,
Որմէ գեղանի
Խունկ, բոյր սեղանի:
9. Ան որ քեզ առատ
Կը խօսի խրատ,
Մէր ունի վրագ.
Նա՛ է մէկ հրատ...:
10. Դէմքն ամէն կուսին
Չէ՛ երբէք լուսին,
Անոնցմէ խուսի՛ն
Յաճախ ախեր սի՛ն:
11. Մարդ որ ունի յարդ
Անոր մէկ ակնարկ
Ունի շատ մհծ վարդ,
Թէ իսկ հոգեվարք:
12. Երբ ունիս գու սէր
Ուրիշին մըսեր,
Չըլլայ իր յոյսեր
Քեզմէ խլէ սէր:
13. Ո՞հ, ամէն օտար
Մի՛ կարծեր նօտար.
Իրմէ նախ հոտ առ
Զի փոխուած՝ է վար:
14. Բարբառ ընտանի՛
Քեզ զբախտ տանի.
Խոկ լեզու չա՛ր, վատ,
Ճիտակ խորխորատ . . .

15. Կեանքը դժուար, խիստ. 24. Քանի՛ եղանի
վերջ գտնէ հանգի՛ստ... կինը գեղանի...
իսկ կեանք թոյլ հեղի, մեղի
Գործէ ամէն մեղք...
16. Մէկ գաստիարակ
Որ երկար բարակ
Խօսի քեզ առակ
Խոյս տուր դու արագ...
17. Նա որ անվեհե՞ր
Ցցուի գլխուն հե՞ր.
Իսկ աչքն իր սեւեն...
Յիշէ դու խեւեր...
18. Դէմինդ երբ անբան
Գիտցի՛ր մասամբ ա՞ն...
Է շաղփաղփարան
Փոխէ քու ճամբան...
19. Տե՛ս առաջուց ա՛խ
Ով որ աջ ու ձախ
Արձակէ ծիծաղ...
Միտքն է իր ծանծաղ:
20. Մի կարծեր բարի
Որ լաւ բարբառի.
Այլ այն որ արի,
Մրտով քեզ բարի...
21. Գիտցի՛ր արդարեւ,
Երկի՛ր, մարդ, արև
Կենդանիք տերեւ
Զը շարժին թերեւ:
22. Առաջի օրէն
Հաստատուած Օրէն...
Բայց կ'ըսեմ նորէն
Մարդիկ անօրէն...
23. Զմեռ թէ ամառ
Կեանքէն դու համ ա՛ռ
Բայց մ'ըլլար յամառ
Տես զմուդ կամար:
24. Քանի՛ եղանի
կինը գեղանի...
կարծես զեղանի
իրեւ եղ անի...
25. — Ո՛չ, կ'ըսեմ, բայց ո՛չ
Մի՛ հաւտար կնոջ,
Որքան ըլլայ ջոջ,
Զի չունի՛ նա ոճ...
26. Մարդը անճարակ
Կ'ապրի անճրագ.
Իսկ մարդը չարակ
Է մեղքի ճարակ:
27. Եթէ ձեր վիճակ
Տափակ ու միջակ
Պէտք է որոճաք
Գոնէ մէկ խեչակ...
28. Երկի՛ր, զու երկի՛ր
Երբ տեսնես երկ-իր
Իրեւ այս երկիր
Վախճանդ երգի՛ր...
29. Այո՛, իրաւ որ
Նա՛ է վիրաւոր
Երբ վիշտ բիւրաւոր
Չանցնիր դիւրաւ օր...
30. Նայէ միշտ հեռո՛ւն
Բու հին օրերուն.
Փառք տուր նորերուն
Երբ սիրտդ է եռուն:
31. Բուն ոճրագործ մարդ
Դիւանագէտն արդ
Իր շահ՝ փառքն ու զարդ
Մտեղծել միշտ ջարդ:
32. Արդեօք չէ՞ր բաւեր
Մեծ աշխարաւե՞ր
Մարտի հըրաւէր
Որ դեռ ջարդ աւեր:

33. Հայե՞ր, ո՞վ Հայե՞ր,
Զո՞ւր ձեր լաց վայե՞ր
Կենալլը մահ էր
Հանեցէք ահեր...
34. Վիճակնիս երբ գէ՛շ
Պէտք չէ մեզ կառք, էշ
Առնենք զէնք յաւէժ
Գնանք հանել վրէժ...
35. Մեզ իշխողն է թո՞ւրք
Զը տանք այլեւս տուրք
Այլ վառենք մեր հուրք
Կործանենք այդ կուռք
36. Ո՞ւր է Հայաստա՞ն
Եւ ո՞ւր հայն ա՞ս տա՞ն
Գացէ՞ք բացաստա՞ն
Զոհե՞ր ձեզ ցոյց տան...
—

Տարեցոյցիս էջ 51ին վրայ երեւցող Եգիպտական Գօնիքիներու լրօնմարուղիերուն բացատրութիւնը.

- Ա. ԿԱՐԴԻՆ Ճախէն աջ
1. Բամպակի գօնիքի գրօշմաթուղթ. 1927ին հրապարակ եւ-
լած. վրան բամպակի ճիւղերով, 5 միլեէմոց:
2. Նաւային գօնիքին նամակի գրօշմով, 15 միլեէմոց:
3. Եգիպտական ցուցահանդեսին գրօշմաթուղթը վրան եղնե-
սով, 10 միլեէմոց:
Բ. ԿԱՐԳ Ճախէն աջ
1. Բօրբ-Ֆոււատի բացման առթիւ վրան Վեհ. թագաւոր Ֆուատ
Ա.ի կենդանագրով:
2. Միջազգային քօնկրէի գրօշմաթուղթը եգիպտական ստի-
լով նկարը 1925ին հրապարակ ելած.
3. Գահիրէի մարտամրցումին համագումարին վրան ՍՓինքսի
նկարով, 5 միլեէմոց:
Գ. ԿԱՐԳ Ճախէն աջ կը ներկայացնէ Անգլիոյ թագուհիին
նկարով Մորիս կղզիին 4000 ոսկի արժողութեամբ գրօշմաթուղթը
որ տպագրական սխալմամբ դրուած է եգիպտականներուն կարգը.
միւս երեքը եգիպտական գրօշմաթուղթերը կը ներկայացնեն 1867
և 1872 թուականներու գրօշմաթուղթերը, որոնք մեծ արժէք կը
ներկայացնեն:



Ազգային մեծ բարերար ՊՈՂՈՍ ՊԵՅՉ ԵՌԻՍՈՒԹ

Բնիկ Զմիւռնիացի է, լեզուագէտ, մեծահանճար քաղաքագէտ, մեծ վերանորոգիչ. արտաքին գործոց և առեւտրական նախարար 1824—44 Մուհամէտ Ալիի օրով, միեւնոյն ատեն ունենալով նախարարապետի մը իրաւասութիւններն. այսպէս եղած է նաև պետական գանձուն տեսուչն ու մեծ փաշային. ներքին քարտուղարն ու խորհրդականը. վայելած է Մէհմէտ Ալիի անսահման վրատահութիւնն՝ ցոյց տուած ըլլալով կատարեալ անձնութիւնութիւն, մեծ իմաստութիւն ու փորձառութիւն, որով 1839ին, Մուհամէտ Ալի իր Սուտան ճամբորդած միջոցին շատ մը հրովարտակներ ստորագրելով՝ պատրաստ վիճակի մէջ (blanc—seig) յանձնած է Պօղոս պէյջի՝ ի հարկին ըստ կամս գործածելու համար զանոնք:

Իր չնորհիւն է որ Եգիպտական կառավարութիւնը զանազան առանձնաշնորհումներ տուած է նախ Հայոց Առաջնորդարանին ու յետոյ ուրիշ առաջնորդարաններու, որոնցմէ մէկ քանին երկրին տակաւ առ տակաւ ընդգրկած վարչական ու գատական նորանոր կազմակերպութիւններուն բերմամբ ջնջուած են ետքէն:


Պօղոս պէյջի այս երկրին և Եգիպտահայութեան մատուցած ծառայութիւնները նկարագրել հոս մեր Մարկաւագի Տարեցոյցի սահմաններէն գուրս ըլլալով՝ սա չափով մը միայն կը բաւականանանք յիշատակել հոս թէ Եգիպտահայութեան մէջ անոր արժանաւոր յաջորդ մը չէ գտնուած դեռ.

Պօղոս պէյջ ունենալով իր չարամիւա հակառակորդներն ու քաջ տեղեակ ըլլալով անոնց սագրանքներուն, 1844ին բոլորովին կը հրաժարի իր պաշտօնէն՝ և կը մեկուսանայ Աղեքսանդրիոյ իր բնակարանին մէջ, հատկապէս որոշելով սնունդ չառնել ու մեռնիլ խաղաղ կերպով։ Մուհամէտ Ալի լսելով այս պարագան, բարձրաստիճան պաշտօնատար մը կը զրկէ իր մօտ ու կը հրամայէ որ սընունդ առնէ երկարելու համար իր յոյժ թանկազին կեանքին թէլը։

Պօղոս պէյջ կը հնագանդի և պաշտօնատարին ներկայութեան սակաւ ինչ բան մը կ'ուտէ, բայց իր ներքին գործարանները՝ անսուազութեան պատճառաւ միսասուած ըլլալով օգուտ չընէր և 1844ի Յունուար ամսոյն մէջ կը վախճանի 75 տարեկան հասակի մէջ։ Եւ պետական ամենաբարձր պաշտօնատարի գիրքին համապատասխան շքով կը թաղուի իր իսկ արդեամբ և ծախիւք կատարուած տեղւոյն հայոց Ս. Պօղոս Պետրոս եկեղեցւոյն կլից։



Սանապարեանի մահարձանը Կարենյ մէջ, այժմ բանդուած;



Ազգային բարերար ԳՐԻԳՈՐ ԵՂԵՍԵՍՆ


Նախկին Ռուսական Դեսպան Դահիրէի

որուն նուիրատուութեամբ կառուցուեցաւ Ս. Լուսաւորիչ եկեղեցին
Ավընիւ Ռէն Նազլը (Շարա Աբասի) պողոտային վրայ :

Դահիրէի Ս. Լուսաւորիչ նորաշէն եկեղեցիին օծումը տեղի
ունեցաւ 1928 Փետր. 12ին Կիրակի օր, յոգնախուռն հայ թէ օտար
բազմութեան մը ներկայութեան, հրաւիրուած ըլլալով պետական
պաշտօնատարներ, Հրէից խախամապետ, Յոյն Խպտի Օրթոսոքս,
Խպտի Կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցականներ, Սմերիկայի ներ-
կայացուցիչ Մր. Տէյլիտսըն : Օծումը կատարեց Տ. Թորգոմ Եպիս.
Գուշակեան :



Սոյն եկեղեցւոյն յետսակողմի խորանին կամարակապ պատին
վրայ գծագրուած կը տեսնուին Քրիստոսի պատկերը և առաքեալ-
ներու շարքը այլակերպ որոնց համար իտալացի գծագրիչի մը վը-
ճարուած է կըսուի 50 եղիպտական սովի և 500 սովի բացառիկ
ճանապարհածախս մը բոլորովին յումպէտս վատնուած, որով
յիշեալ նկարիչը երուսաղէմ այցելած էր իրը թէ Հայ եկեղեցւոյ

արքայիկ նկարները ուսումնասիրելու համար : Մինչ այդ նկարները
կը յիշեցնեն հին Լատին եկեղեցիին նկարչական ձևը պարզապէս :
Եւ Գահիրէաբնակ հայ ժողովուրդը տակաւին կը հանդուրժէ աղօ-
թել՝ այդ արտասովոր, անշնորհ պատկերներուն առջև ծնրադիր ...



Գահիրէի նորակառոյց Ս. Լուսաւորիչ եկեղեցին
որուն նարտարապէն է եղած Նաֆիլեան

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐՆԵՐ



Հանգ. ԳՐԻԳՈՐ ՄԵԼՔՈՆԵՍ.Ն ԿԱՐԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵՍ.Ն

Գ. Մելքոնեսն ծնած էր կեսարիա 1841ին. իր կրթութիւնն ստացած էր իր ծննդավայրին Աղգային վարժարանին մէջ և անտիական հասակէն նետուած էր կեանքի պայքարին մէջ, իբրև առեւտրական. 1882ին եկած հաստատուած էր Եգիպտոս. նախ Զակագիկ, և ապա Աղեքսանդրիա, Ֆէյռումի և Սոսուանի մէջ ճիւղ մը կը հիմնելով ծխախոտի 1888 թուականներուն:


1900ին Գ. և Կ. Մելքոնեսն տունը կը փոխադրուէր Գահիրէ, իր նորակառոյց սեփական գործատեղիին մէջ, որուն սիկարէթի արտադրութիւնը կը հասնէր մինչև վերջերս 15 միլիոնի պատկառելի գումարի մը: Իր այս ձեռնարկը սկսած է 40 տարի առաջ ամենամեծ միջոցներով. որուն փայլումը, անշուշտ կը պարտէր իր հիմնատէրերուն անխոնջ աշխատութեան:

Մելքոնեսն Գրիգոր որքան կ'ապրէր ազգային գործերէ հեռու, նայնքան աւելի կը շահագրգուռէր սակայն անոր ներքին կեանքով որուն ցայտուն ապացոյցը, յաճախ ցոյց տուած է ի կենդանութիւն այրիներու, որբերու և բազմաթիւ չքաւոր ընտանիք-

ներու օգնելով նիւթապէս ու բարոյապէս. իսկ վերջինն եղաւ իր ըրած պատկառելի կտակը մերձ իմահ Հայաստանի հանրապետութեան, զոր ի վերջոյ իր կտակուկատար բարեհամբաւ եղբայրը՝ Տիար Կարապետ Մելքոնեան բարեփոխեց զայն ամբողջովին կտակելով Բարեգործականին, այդ գումարին տարեկան տոկոսէն՝ ամէն տարի նուիշելով 1000 ական եղ. ոսկի՝ Երուսաղէմի վանքին, Ազգ. Հիւանդանոցին և Երեւանի հայ կառավարութեան հիմնած համալսարանին:

Մելքոնեան սիկարէթի տունը այսօր վաճառուած է Էսքէրն Գօմբանի ընկերութեան 600,000 եգիպտական ոսկիի և այսպէսով վերջացած է համբաւեալ գործ մը՝ պատկառելի գումարի մը փոխանակութեամբ, որ տարիներէ ի վեր կանգուն մնացած էր հայ աշխատաւոր ձեռքերով:

Տեար Կարապետ Մելքոնեան հիմնած է Որբանոց մը Կիպրոսի մէջ և վերջերս մանկապարտէզ մը Աղեքսանդրիոյ մէջ:



Մելքոնեան նորակառոյց Մանկապարտէզը
Աղեքսանդրիոյ Պօղոսեան վարժարանի առքերից

ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐ ՏԵԱՐ ԿԱՐԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ ԿԵՍԱՐԱՑԻ

Անմահ մուսայդ հայրենի, հենչէ՛ քնարդ ա՛լ ուժգին,
Ներբողելու առ յաւէս անզուզական վեհ հողին .
Մելքոնեանի Կարապետ, Ազնուածութ փառապանձ
Որ նուիրած է Ազգին սիրտն ու աւին, բոլոր գանձ :

Տիպար հայն այս արքնամիտ, բազմավաստակ մեծատուն,
Գլեց անցաւ նմաններն իր գործեովն իսկ մեծ ցայտուն
Որ արժանի դրօւման ոսկետառով արդարեւ,
Հայ պատմութեան մեջ յաւէս պիտի փայլի զերդ արեւ :

Այր բարեգործ մեծանուն, համեստ, զգոն ու արդա՛ր .
Որին, հիմին գաղտնաբար, եղաւ մինչ վերջ միսիքար .
Հայրենատենջ սիրտն, հողին այսպէս ազգին համար վառ .
Մխած մինչ վերջ պաշտումով Ս. Տաճարի զերդ բուրվառ :


Ահա սէ՛ Ին իր անխարդախ երկնեց խորհուրդն այս վսեմ
Կանգնեց յոյսի ու լոյսի այս Տաճարը ես կ'ըսեմ,
Ուր Մելքոնեան անունը պիտի փայլի միւս անեց
Ու հանդակուած պիտ մնայ ամեն հայու սրտի մեջ :

Հրնուէ՛, հոգի ազգասէր, հապարտութեամբ ապահէն,
Որ իբրեւ ջահ լուսատու փայլի անունդ բարձունեն
Դիտէ ահա՝ վեհ նակտիդ արդար վաստակն ու կտակ,
Որ մեծ փառքիդ է յու այն յաւերժական յիշատակ :

Իսկ Մասիսի վեհափառ, լուսարոյր դու զինջ հրետակ
Վսեմ անունն այս հային պարփակէ միւս քեւիդ տակ.
Մեծ բարերար սիրտն է ան միւս տանելի մեզ համար
Որ մեղմացուց հայ ազգին վիշտն ու ցաւը անհամար :

Այլ դո՛ւ խրոխիս, վեհ Մասիս, կանգուն կա՛ց դու, միւս վկայ,
Այս ազգասէր մեծ հայուն այս ձեռնարկին որ արդ կայ
Իսկ մանուկներ հայ ազգին, իր անունին համար բող
Իրենց սրտին մեջ կ'անգնեն, անքակտելի մեկ կորող :

ՅԱՅՈՒԹԻՒՆ Տ. ՄԱՆԱՎԱՆ



ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐ ՏԵԱՐ ԲԱՐՍԵՂ ՊԱԼԵՉԳԵԱՆ

— Կենսագրական գիծեր —

Բարսեղ Պալեչգեան ծնած է Կեսարիոյ մէջ 1878 թուական-ներուն, որդի Գրիգորի որ վախճանած է 1880ին :

Որբ փոքրիկը միմիայն մօր աշխատութեամբ և խնամքով
Կը մէծնայ : 1884ին ձրի կը յաճախէ Ս. Աստուածածնայ մանկա-
պարտէզը և ապա նախակըթարանն՝ առանց գրական պիտոյքի, սուա-
նալով տոհմային գաստիարակութիւն, նոյնպէս ծառայելով Մայր
եկեղեցւոյ գպրաց գասուն մէջ :

Մէծ մօր գուշակութիւններն և մօր խնամքն ու գուրգու-
րանքը և ընտանեկան հսկողութիւնն ազգած էր անչափահաս Բար-
սեղի հոգիին վրայ, միշտ հնազանդելով պատուէրներու և առա-
ջնն հանդիսանալով միշտ իր գասերուն մէջ, ցորչափ մնացած էր
առ առանց գրենական պիտոյքի :

Հակառակ իր Մօր բաղձանքին, ապրուստի և մօր օգնելու մղձաւանջը կ'տիպեն զինքը որ ձգէ դպրոցը 1892ին, և քարտուղարի պաշտօնով կը մտնայ Յ. Եռւսութեան և Ընկ. վաճառատունը. իր չարքաշ աշխատութիւնը, հաւատարիմ և օգտաւէտ ծառայութիւնները գնահատուելով, նոյնպէս Յունարէնի մէջ ունեցած հմտութեան պատճառով՝ առաջին տարին առաջարկուած 5 ոսկիի փոխարէն կը վճարուի տարեկան 12 սոկի: Անմիջապէս պատանին կ'ազատէ իր մայրն տիւ և գիշեր ձեռագործի աշխատութիւնէ որով սկսած էր տարիներու ընթացքին տկարանալ աչքերը:

1894ին կեսարիոյ մէջ ծագած յեղափոխութիւնն և Ժիրայրի արբանեակներէն /Թաթուլի/, Եռւսութեաններու աջակցութեամբ պաշտպանած ըլլալուն, կառավարական հետապնդումէ և տանջանքէ ի նախազգուշութիւն, Երուսաղէմ ժառանգաւորաց վարժարանն երթալու պատրուակի տակ, կը մեկնի կեսարիայէ և կ'ապաստանի Աղքանդրիա (Եղիպտոս):

Անմիջապէս գործի կը ձեռնարկէ Գ. և Կ. Մելգոնեան գործատեղին աշխատելու և գրագերի պաշտօնով ամսական $1\frac{1}{2}$ օսմ. սոկիով, և կ'սկսի խրախուսել ու օգնել իր Մօրը ի կեսարիա:

1896ին կը հաստատուի Մանսուրա գիւղաքաղաքը, կը ծառայէ բարուք աշխատութեամբ, ինայողութեամբ ու յարատեւութեամբ օրական 16 ժամ, ամբողջ տարին առանց հանգիստի օր մ'ունենալու: 1901ին զոհած ու խնայած ըլլալով իր անցեալ տարիներու աշխատութիւնը, կ'ստիպուի ծախու առնել խանութն զգալի վճարումի մաս առ մաս մուրհակներով, որմէ ապա կ'ազատէին զինքը Սիմիոնիտիս և Իլիաս կէմէյիլ վաճառականները. 1894-1901 տարիները կը գառնան Պալրգճեանի տառապանքի օրերը, սակայն իր մօր պատուէրները, իր հաւատքն, յոյսն ու սէրը կը տոկունցնեն զինքը, հաստատ քայլերով յառաջդիմելու և գործունէութեան ազատութիւն ունենալու, որով կ'սկսի առեւտուրի Եղիպտոսի ծանօթ վաճառականներու հետ՝ ընդարձակելով իր առպարէզը ի Մանսուրա և շրջակայ գիւղերը, յարգուելով և սիրուե-

Վերգիիոս Լատին բանասեղծներու իշխանը ծնաւ Քրիստոս 70 տարի տուաջ եւ մեռաւ 19 տարի առաջ 51 տարեկան. իր զործերէն նեհականն ու Մասկականը բարգմանած է դարուս ամենին իրեւի հայագէտ և Արսէն Բագրատունի:

լով միանգամայն տեղացիէ և օտարներէ, և անմիջապէս իր գաւակի կարօտ մայրն կը բերէ կեսարիայէ իր մօտ:

Յառաջդիմելով բարուք տնօրէնութեամբ վաճառականութեան մէջ մասնաճիւղեր կը բանայ Նապարոն, Թալիսա, Նըրպին, Մահալլի Տէմենի և Մէնգէլէի մէջ, հոն դիմող հայ երխտասարդներու շահուն և օգտին համար — այդ միջոցին իր ազգային պարտականութիւններն զուգընթաց կը շարունակէ իր գործունէութեան հետ, տեղւոյն մէջ դիմումներու գործով և օգնութեամբ, կը թղթակցի և կ'օգնէ նիւթապէս Պոլսոյ Ոլբախնամ Յանձնախումբի, Միացեալ Ընկերութեանն Ազգային Հիւանդանոցի, նոյն ատեն գնահատական ու օրհնութեան նամակներ ստանալով Տեղապահէ և Դուրեան Պատվիարքէ:

1914ի սկիզբը գիմած է Հ. Բ. Բ. Միութեան նախագահին և կտակած կրթական հաստատութեան կարեւոր գումար մը, նոյն հետայն խստացած ապագայ հասութաբեր չենքն ինք վինել:

Նոյն տարին Մարտին՝ գաղութի կողմէ ներկայացուցիչ եղած է ազգային պատուիրակ Ն. Վ. Պօլսո փաշա նուպարի մօտ:

1915ին անձամբ Բօրթ-Սայիտ մեկնած ու օգնած է Սուէտացիներու, զրկելով և հաւաքելով հակերով հագուստեղէն՝ մերկերու և ուտելիք՝ չքաւորաց. օգնած գաղթական տարագրեալերու նաւերէ պարզումին և տեղաւորման. եղած է նպաստամատոյց մարմոյ Ատենապետ և Գանձապահ Մանսուրա Հայ Ազգային Միութեան և ազգային շահերու պաշտպանութեան օգնած, և գնահատուած նամակաւ Ն. Վ. Եագուապ Արթին փաշայէ . . .

1919ին շարունակելով իր քառորդ գարու վաճառատունն, տեղափոխուած է գործով Գահիրէ, ասպարէզ ունենալով իր նիւթական աշակեցութեամբ և զուգընթաց բարոյապէս ծառայելով ազգին:

Որբահաւագ գործին, Խատիսեանի ֆօնտին և Հայկական փոխառութեան, Նահր Օմարի որբերու, Արարատեան որբանոցի տեղաւորման մասնակցած և պաշտօններ ստանձնած. Սովելոցի Յանձնախումբի ու Իզմիրի աղէտի, Լէնինականի շարժի հաւաքիչ և գանձապահ եղած. պաշտօններ ստացած քաղաքական ժողովի ու գանձապահ առաջնորդարանի. կալուտծոց հսկիչ ըլլալով օգտաւէտ ծա-

Հէլվէթիիլ փիլիսոփան ծնաւ 1715ին Բարիգի մէջ եւ մեռաւ 1715ին 56 տարեկան. սա կ'բայց քէ ամեն մարդոց իմացականութեաններն ալ հաւասար են եւ միայն դաստիարակութեամբ կը տարբերին:

ուայութեան արձանագրութիւններ ստացած և թեմականի անդամ
ընտրուած մեծամասնութեամբ քուէովը Գահիրէի :

Եղած է Ատենապետ և կառավարիչ Յունաստանէն եկող որ-
բուհեաց որու միջոցին բարոյապէս և նիւթապէս զգալի բարոոք
ծառայութեան թեմական ժողովի կարգադրութեամբ ստացած է 500
որբուհիներու նկարով արժէքաւոր ալպիւմ մը օրհնութեան ձօնով,
Նախագահ Տէր Թորգոմ սրբազնէ :

1925ին տկարութեան պատճառաւ, Սուրիա Զահլէ գտնուե-
լով, Կիլիկեցի տարագրուած հոծ գաղութին դպրոց և եկեղեցի ու-
նենալը անհրաժեշտ նկատելով, աջակցութեամբ Վեհ. Կաթողիկոսի և
Թորգոմ սրբազնին, ազգապատկան հող առած, կարգադրած դըպ-
րոցն և պիւտմէն Հ. Բ. Լ. Միութեան և իր կողմէ վճարումով
մէն մի տարի : 60 և 40 Ե. Ոսկի :

926 Մեպտ.ին անձամբ սկսած է կառուցանել հասութաբեր
չէնքն կրթական հաստատութեան՝ ստանալով Հ. Բ. Լ. Միութենէ,
զոր նախապէս կտակած էր Ն. Վ. Պօղոս փաշա Նուպարի, 1914ին :

929ի Ծնունդին, ընդառաջ երթալով Զահլէցիներու բազ-
ձանքներուն ընդունած է իր արդեամբ և ծախիւք կառուցանել
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին ի յիշատակ հօրն իւրոյ Գրի-
գորի, որուն շինութիւնն կը շարունակուի ցարդ :


Երկու տարի է հաստատուած ըլլալով իր ազգանուէր հոյա-
կապ չէնքը, կը մասնակցի Հայկազեան կրթարանի Խնամակալու-
թեան և Հ. Բ. Լ. Միութեան մասնաճիւղին Գանձապահի պաշ-
տօնով :

Առ այս, տակաւին Ա.զգը անշուշտ կ'ակնկալէ իրմէ՝ մէն մի
տարւոյն մէջ, նմանօրինակ ազգօգուտ և կարեւոր ձեռնարկներ իր
տառապած ցեղին համար և լիաշուրթն կը մաղթէ իր յարատե գոր-
ծունէութեան համար արեւշատութիւններ :

Ճ09ԻՍ. ՌէՅՑՈՒՏՍՍ Անգլիոյ ամենին երեւելի նկարիչներէն մին
ծնաւ 1723ին, մեռաւ 1782ին. սա նշանաւոր եւ մանաւանդ դիմա-
րութեան մեջ :

Իր դարուն առաջին կարգի հանդակագործներէն Քանօլա ծնաւ
1757ին Վենետիկի գաւառին մէջ եւ մեռաւ 1822ին ի Վենետիկ :

ԼՕՔ անգլիացի փիլիսոփան ծնաւ 1632ին եւ մեռաւ 1704ին
72 տարեկան . սա՛ նշանաւոր է իր առաքինի վարքով եւ իր սկզբունքի
հաստատութեամբ :



Զահլէ Պալլզիան երկան վարժանի :


ԶԱՀԼԵՒ ՊԱԼԾԳՃԵԱՆ ԵՐԿՄԵՌ ՎԱՐԺԱՐԱՆԸ

Բարեսէր տիար Բարսեղ Պալըգճեան 1925 տարւոյ Օգոստումին, անձամբ ներկայ եղած ըլլալով ի Զահլէ, ու տեսնելով Տեղւոյն մէջ Ազգային վարժարանի մը չգոյութիւնը և խորապէս զգացուած Ազգային այն յոյժ կենսական պէտքին պակասութենէն, անմիջապէս, տեղւոյս վրայ ազգապատկան հող մը ծախու կ'առնէ 255 հնչուն ոսկիի, որ կ'ունենայ իր մէջ իր սեփական ջուրն ու երկու սենեակներ, որուն համար Տիար Պալըգճեան, խոյն դիմելով Նորին Օծութեան Տէր Սահակ կաթողիկոսին, սիրայօժար կը տրամադրէ 80 հնչուն Օսմանեան ոսկի և առ այս հեռագրաւ կը դիմէ Գահիրէ Առաջնորդ Տէր Թորգոմ Գուշակեան եպիսկոպոսի, որ չէքով մը կը յգէ 115 ոսկի եգիպտական, խոկ մնացեալ մասն ալ 40 ոսկւոյ չափ, հանգանակութեամբ կը հայթայթէ տեղւոյն վրայ նոյն ատեն օդափոխութեամբ ներկայ եղող եգիպտահայ Ազգայիններէ եւլն .է. և այսպէս մեծաւ մասամբ ամբողջացնելով մնացեալ մասը իր անձնականէն, ապա նոյն հողը կը նուիրէ Զահլէ Ազգայնոց կրթական դործին՝ ամբողջացնելով շինութիւնը վարժարանին՝ ու շինելով նաև մանկապարտէզն ու ջուրի աւազանը, կը յանձնէ զայն տեղւոյն նորակազմ թաղական խորհուրդին՝ իր վաւերաթուղթերով միասին :



Ո-Պէրթ Փիլ, ծնաւ 1788ին եւ մեռաւ 1850ին. սա հայտական շատ մը կարեւոր պահօններ կատարած է. անուանի է իր նաւասան ատենաբան մը :

Ս. ԲՈԼՈՆԻՈՍ ԲԵՐԿՈՍ Յոյն չափագէր ծնաւ Քրիստոս 244 տարի առաջ, որն որ Արքիմեսէսի հետ չափագիտութեան հիմնադիր ներկն կը համարուի :



Զահլէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, կառուցուած արդեամբ եւ ծախսիվ բարեհամբաւ Տիար Բարսեղ Պալըգճեանի (Կեսարացւոյ) :

Սոյն գետինը գնուած և եկեղեցւոյն շինութեան արտօնութիւնն ստացուած է կառավարութենէն 1929 Յունվար 1ին, իսկ թիւնն 16 պէտոն հիմերուն պեղման հանգէսն կատարուած Մայիս 25ին 16 պէտոն հիմերուն պեղման հանգէսն կատարուած է Տէր Դիոնիսիոս Սւագ քահանայ Տէր Նիֆօնի ներկայութեանի, նոյնպէս Յունաց Արշմանտրիտ Տէր Նիֆօնի ներկայութեան, մինչ հիմնարկեքին օրհնութիւնը տեղի ունեցած է 1929, թեան, մինչ հիմնարկեքին օրհնութիւնը տեղի ունեցած է 1929, Սևապեմբեր 22ին :

ԶԱՀԼԵՒ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԻՈՐԻՉ

ԵԿԵՂԵՑԻՈՅՆ ՀԻՄԱՐԿԵՔԸ

1929 Սեպտ. 22ի Կիրակին կէսօրէ վերջ ժամը 4ին տեղի կ'ունենայ Զահլէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյն հիմնարկէքը՝ կաթող. Փոխանորդ Գեր. Տ. Եղիշէ Արքեպոս. և տեղւոյն յոյն օրթոսոքս Առաջնորդ Գեր. Տ. Նիֆոն իր փոքրաւորով, Տ. Դ. Աւագ Քհնյ. Տրէզեան շուրջառ և խաչ առած, Դպրաց դասուն հետ, 16 հիմնաքարերուն օծումը և զետեղումը կը կատարուի, հայ թէ օտարազգի աւելի քան հազար հանդիսականներու ներկայութեան։

Բարեսիրաբար սրբաքարերու կնքահայրութիւնն կ'ստանձնեն Պ. Մ. Մանուկեան, Տիկինը և հինգ զաւակները, Պ. Մ. Տամատեան, Տիկին Զարուհի Բոթուկեան, Օր. Մարի Քիւնցլէր, Օր. Զարուհի Շատարոնան, Օր. Զ. Գասարճեան, Օր. Երանուհի Շահմիրեան, Օր Սիրվարդ Թէլլալեան և փոքրիկն Օր. Պերճուհի Գութնուեան. Խոկ Ս. Գ. Լուսաւորիչի կնքահայրութիւնը կը վիճակուի Պ. Բարսեղ Պալըգճեանի փոխանորդ Պ. Յակոբ Գութնուեանի։

Արարողութեան պահուն ոչխար կը զենուի հիմերու վրայ և Աղքատախնամ վարչութեան ձեռամբ կը բաժնուին աղքատաց։

Հիմնաքարերու օծումէն և արարողութենէն յետոյ կը կարդացուի հետեւեալ յիշատակի մագաղաթը և կ'ստորագրուի պաշտօնական անձնաւորութիւններէ և կը զետեղուի վիմաքարին մէջ։

«Յամի Տեառն 1929 և ի տոմարական թուականիս մերում ՌՅՀ. ի Հայրապետութեան Մեծի Տանն Կիլիկիոյ, Տ. Տ. Սահակայ Բ. Սրբաղնագոյն Կաթողիկոսի, շինուեցաւ Մատուռս այս, յանուն Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, ի քաղաքն Զահլէ (Լիբանան) ի թաղին որ կոչի Շարա Քարմ, 22 ամսեանն Աեպտեմբերի Կիրակիի, կատարեցաւ հանգէս հիմնարկութեան եկեղեցւոյն Հայոց և օրհնութիւն վիմաց ի ձեռն Տ. Եղիշէ Ս. Եպիսկոպոսի, կաթող.

ԱԲԵՒԵՆ ԱԻԵԼԻ ՄԵԾ. — Տանիմարքայի աստղագէս մը գտած է կազի զանգուած մը որ Արեւել 20,000,000 անգամ աւելի մեծ է։

փոխանորդ Լիբանանի, նուիրելոյ յանուն Գրիգորի Լուսաւորչին, զոր այլ մեծահաւատ Բարսեղ Պալըգճեան, ի հայոց Եգիպտոսի, առանձինն սահմանեալ է կառուցանել արգեամբ և ծախիւք, ի հանգիստ հոգւոյ հօրն Գրիգորի, ի ձեռամբ Թաղ. Խորհրդի Զահլէի։

«Տացէ մեզ ամենեցուն Տէր տեսանել բարեաւ և զկատարումն շինուածոյ, Սրբոյ Եկեղեցւոյս, Երկրպագել ի նմին, առաջի սեղանոյ փառաց իւրոց և բարեխօսութիւն ունենալով զնայրն հաւատոյս և զկուսաւորիչն հոգւոց մերոց զՍուրբն Գրիգոր, հայցել զգթութիւն կամաց Աստուծոյ Ամենակալին, ի խաղաղութիւն ամենայն աշխարհի և ի մխիթարութիւն տառապելոց Աղջիս Հայոց։

(Սորագրութիւն)

«Կաթ. Փոխ. Լիբանանի՝ Եղիշէ Արքեպոս. Կարոյեան, Յունաց Առաջնորդ Լիբանանի՝ Նիֆոն Եպիսկոպոսի, Պ. Աւագ Քհնյ. Տրէզեան Զահլէի, Բարսեղ Պալըգճեանի փոխանորդ՝ Յակոբ Գութնուեան, Մ. Տամատեան, Մ. Մանուկեան Յ. Թէլլալեան, Ճ. Շահմիրեան, Յ. Պալըգիարեան, Յ. Պէրպէրեան, Յ. Յովակիմեան, Կ. Սուլթան-Յ. Տօքի. Մազլումեան, Յ. Գօճապապեան, Գ. Գրամեան, Տ. Ալթըգօչալեան, Յ. Աղազարեան, Ճ. Քասարճեան։»

Արարողութիւններէն վերջ, որոնց կատարումը հեռագրաւ կը հաղորդուի Պ. Բարսեղ Պալըգճեանին՝ Աղեքսանդրիա Առաջնորդարանին մէջ պահ մը կը հիւրասիրուին եպիսկոպոսներն ու հրաւերեալ հիւրերը։ Յունաց Առաջնորդը մաղթանքներ կ'ընէ քոյր Եկեղեցւոյ պայծառութեան և հայ ազգին բարօրութեան համար և հրաժեշտ առնելով կը մեկնի իր հետեւորդներով ժողովրդեան ծափահարութեանց մէջ։

Տ. Եղիշէ Արքեպիսկոպոսի. և Պ. Մ. Տամատեան ճառել կը խօսին օրուան արարողութեան մասին։

Ներկայ կ'ըլլան բոլոքականաց Երկու հոգեւոր հովիւները։ Տէր և Տիկին Յ. Գութնուեան և Թաղ. Խորհրդը Առաջ-

Նիթօլ. ԲՈՒՍԵՆ, Գաղղիական Ակարչութեան նին դպրոցին գլխաւորը, ծնաւ 1594ին եւ մեռաւ 1665ին ի Հռովմ։

Նկարչութեան Փիլիսոփան կրչուած է սա։

ՄԵԼԱՆՔՈՒՆ Լուսերի ընկերներէն մին որուն նետ միանալով Բողոքականութիւնը հաստացին։ սա ծնաւ 1497ին եւ մեռաւ 1560ին։

Նորդարանի և եկեղեցւոյ մէջ և գուրսը ներկայ հանդիսականները պատշաճօրէն կը պատուասիրուին :

Հայրենազուրկ Զահէի Գաղութը յետ տարագրութեան առաջին անգամ ըլլալով կը տեսնայ հիմնարկեքը Եկեղեցւոյ շինութեան և շատ կը խանդավառուի լի երախտեօք հանդէպ Վեհ. Կաթողիկոսին և փոխանորդ Տ. Եղիշէ Արքեպիսկ.ին: Տեղացին մի քանի քար կը բերէ հիմին գործածելու, իսկ տարիքոտ անձինք, կը խնդրեն մի քանի օր ձրի աշխատիլ: Ուրախութիւնն ու յուղումը անսահման կ'ըլլայ: Շատ ուշ ժամանակ ժողովուրդը մաս մաս կը մեկնին, հրաժեշտ առնելով կարգադիր յանձնախումբէն. թաղ. խորհրդէն և փոխանորդ Պ. Յ. Գութնուեանէ:


Զաւէլէ եկեղեցւոյ պէթոն առմէ 16 հորերն և ամբողջ շուրջանակի պէթոն սիման նախապէս լմնցած էին տեղելոյն Թաղ. Խորհուրդին և շինութեան յանձնախումբին միջոցաւ ։ Նոյն կազմին միջոցաւ շինութիւնը յանձնուած է ծանօթ ճարտարապետ Պ. Կարապետ Մելիքոսեանի, որ կ'ստանձնէ բարեխողօրէն կառուցցանել Ս. Լուսաւորիչ եկեղեցին պատրաստուած յատակագծի համաձայն ։ Եթէ Տէրը կամի եկեղեցւոյ օծութը պիտի կատարուի Ս. Ծննդնուին :

Հիմնաքարերու հասոյթն կ'ըլլայ 16 հազար Սուր . դահեկան ,
որուն 11000 դահեկանը թաղ . Խորհուրդը պիտի յատկացնէ դպրոցի
պիտանէին և 5000 եկեղեցւոյ սեղանին խաչ մը շինելու ըստ նույի-
բատու Պ . Մ . Մանուկեանի բաղձանքին :



ՃԻՊՈՆ Ա.ՅՈՒՒԱԳԻ պատմաբան մ'եւ Ժ.Լ. Դարուե :

ՄՈՆԴԻՍՔԻԾՈ Թրանսացի գրագիտ փիլիսոփան ծնաւ [1689ին
եւ մեռաւ 1755ին 66 տարեկան . սա՛ Տաղաթական շատ մը կարե-
ւոր պահօններ կատարեց եւ երեւելի եղաւ մանաւանդ իր մատեան .
ներով :



Միթօթէլ, Անձէլ, Թալացի առաջին կարգի Եկարիչ, քանի աղքաղութեան ծնաւ Թօստանայի մէջ 1475ին եւ մեռաւ 1564ին 89 տարեկան : Իր արձանները, տեմբերը եւ Եկարները վեհութեան, մեծութեան եւ ազնուութեան մէկ մէկ պահանջելի օրինակներ են, սա հշանաւոր էր նաև բանասեղծութեան մէջ :

ՀԱՅԿ ԿԻՒԼԵԱՆ


— ԳՈՀԱՐԱՎԱԾԱՌ —

Գահիրէբնակ մեծահաւատ այս հայը՝ որ ծնած է 1888 թուականներուն Պօլիս, Կէտիկ Բաշա, և որ ի մանուկ տիոց իր ծնողաց հետ Պօլսէն Ռատոս և անկէ Եգիպտոս անցած է, իր գոհարավաճառի նրբին արհեստին հետ իւրացուցած է իր մէջ իր առաքինազարդ ծնողքին լաւագոյն բարեմասնութիւնները, (հաւատքի, յոյսի և սիրոյ) և առ այս իր բազմաշխատ գործերէն դուրս, միշտ ջանադիր եղած է ժամեր ու երբեմն օրեր իսկ յատկացնել բարենպատակ գործերու • ըլլալով ներկայիս Հ. Բ. Է. Մ. Գահիրէի Գործադիր ժողովոյ և եկեղեցւոյ միացեալ Հոգաբարձութեան գործոն և եռանդուն անդամներէն :

ՀԱՅԿ ԿԻՒԼԵԱՆ

Տեղիկ ու փսեմ գաղափարը կը յղանայ Գահիրէի հոյաշէն Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ ընջաբակին մէջ կառուցանելու աղքիւր մը յորդահոս ջուրի, պատակեալներու, իր իսկ ծախիւք, իր հանգուցեալ սիրակցորդ ծնողացը՝ Բարտեղ Կիւլեանի — Թօմարզացի — և մօրը կողրոսի — [մօտոսոտցի] — յիշատակին համար, և առ ի օրինակ իր հոգեհատոր զաւակներուն և աշակերտներուն՝ ընթանալու համար իր բարեգործական շաւզէն,

Տեար Հայկ Կիւլեան,
ահա 1929 տարւոյն մէջ գե-



Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյն կից նորակառոյց աղքիւրը որուն վրայ գրուած է հետեւեալ Յիշատակարանը.

Սղբիւրն բարեաց եւ բաշխողն շնորհաց Յիսուս Քրիստոս հասուցէ բազում վարձ բարեպատօն Հայկայ Կիւլեան որ կանգնեաց զայս աղբիւր բարեհամ ջրոյ ի բակի նորակառոյց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ Հայոց :

Ի Գահիրէ 1929 Ռ. Յ. Հ. Յ.

Ի նրաւալի Տաճարէ Ս. Գրիգոր Լուսաւորէչ եկեղեցւոյ Հայոց Գահիրէի եւ յամենայն սրբութեանց որի նմին օրնութիւն Ասուածային.

Եւ ի նոցին Սպասաւորէս, ի Տէր Թորզոմ Արքափիսկոպոսէ, յԱռաջնորդէ Հայոց Եգիպտոսի՝ ողջոյն սիրոյ, առ ամենայն յուսացոլս ի պատապանութիւն Աջոյ Բարձրեկոյն եւ առ բարեպատօն Տիար Հայկ Կիւլեան :

Ամբողջ ժողովուրդին սէրը գրաւեցիք՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ բակին մէջ ձեր արդար վաստակէն կանգնելով քարաշէն գեղակերտ աղբեւը մը :

Ամէնքը չնորհապարտ են ձեզի և սրտանց կ'օրհնեն զձեզ :
Վեց սիրուն ծորակները որոնցմէ կը հոսի Աստուծոյ բարիքը՝ մաքուր և զովարար ջուր, ծարաւածներու համար, ազնիւ սրտիդ բարութիւնը կը պատմեն և պիտի պատմեն միշտ ազգային այդ հրապարակին վրայ :


Վիճակիս Ազգային Վարչութեան Քաղ. Ժողովը, յանուն ազգին գնահատելով ձեր այս բարեգործութիւնը, իր չնորհակալութիւնը արձանագրեց իր 16 Յուլիսի նիստին ատենագրութեան մէջ:
Նոյն ատեն որոշելով որ ամէն տարի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ Հոգեհանգստեան պաշտօն կատարուի Հոգեգալստեան յաջորդ Կիրակին, ինչպէս ծանուցուած է Միացեալ Հոգաբարձութեան, ձեր բոլոր ննջեցեալներուն հոգւոյն հանգստեանը և ողջերուն բարւոյն համար :

Ժողովուրդին սիրոյն և Ազգ. Վարչութեան գնահատանքին վրայ աւելցնելով նաև մեր սիրալիր զգացումները, կ'օրհնենք զձեզ և բովանդակ ձեր ընտանիքը ի բոլոր սրտէ, և կը մաղթենք որ ամենայն բարեաց պարզեւատու Տէրը, որ բաժակ մը ցուրտ ջուրին համար երկնային վարձք խօստացաւ, բիւրապատիկ հատուց մամբ վարձատը ձեր այս գովելի բարեգործութիւնը, և զձեզ ձեր բոլոր պարագաներով հանգերձ պահէ և պահպանէ յաջողութեան և երջանկութեան մէջ և արժանի ընէ յաւիտենական կենաց երանութեան՝ ամէն :

18 Յուլիս 1929


Գահիրէ

Առաջնորդ հայոց Եգիպտոսի
ԹՈՐԳՈՄ ԱՐԲԵՊԻՍԿՈՊՈՍ



ԼՕՆՏՕՆԻ ՆՈՐԱԿԱՌՈՅՑ


Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆ



Սոյն եկեղեցին կառուցուած է 1925ին, արդեամբ եւ ծախիւք Լօնտօնաբնակ Ազգային բարերար Տեալ Գալուստ Կիւլպէնկեանի Լօնտօնի Քինզիներըն Բառքին մօտերը ի Վէռնա Կառուըն հրապարակին վրայ, որ իր մէջ կընայ պարունակել մօտաւորապէս 150 հոգիի չափ ժողովուրդ. ունի իր փառաւոր խորանը հայկական ոճով, ինչ որ ցոյց կուտայ՝ իր արտաքին տեսքն ալ՝ բոլորովին սրբատաշ քարերով։ Ունի նաև իր քով փոքրիկ առաջնորդարան մը և մէկ քահանայ, յանձին Տէր Մերուժան քննյ. Տէր Խոսրովի (Մականուանեալն Գալիքաքճեան) որ կը վարէ Տեղւոյն հոգեւոր ու Ազգային բոլոր գործերը։

ՏԵՐ ՄԵՐՈՒԺԱՆ ՔՀՅ. ՏԵՐ ԽՈՍՐՈՎ


— Հոգեւոր Հովի Լօնտօնի —





Որդի Տէր Խոսրով
Քհնյ. Գալիքաքճեամի, որ
ներկայիս կը վարէ Տեղ-
ւոյն հայ ժողովրդի հոգե-
ւոր պէտքերուն նաև ազ-
գային գործերը՝ արթնու-
թեամբ և մեծ ձեռներե-
ցութեամբ՝ սիրուած ըլլա-
լով նաև իր փոքրիկ հո-
տէն։ Ինք համակրելի տես-
քով՝ հիւրամեծար անձնա-
ւորութիւն մը ըլլալով՝
միշտ յարգուած է Լօնտօն
այցելող ազգայիններէն՝ և
որ պատիւ կը բերէ իր
Եկեղեցական դասուն։




Լիննէ. — Շուէսացի հոչակաւոր բնաբանը ծնաւ 1707ին եւ¹
մեռաւ 1778ին. սա աղքատ Քահանայի մը որդին եր եւ երիտասար-
դուրեան ատենը կօւկակարի մը բով աւակերտ եղաւ, բայց մեծնալով
իր բնական միտումներուն հիենուեցաւ եւ բուսաբանութեան մեջ եր-
ւելի եղաւ գտած դրութեամբը որ բոյսերը իրենց ծննդական անդամ-
ներուն համեմատ կը դասակարգեր։



Կարնոյ Եկեղեցւոյն Զան-
դակատունը, զոր ահաւոր պա-
տերազմին Թուլքերը քանդած
են հիմնովին։



Տիգրանակերտի Հայ
Եկեղեցւոյ առաջին և վեր-
ջին անգամ շինուած գե-
ղակերտ երկու զանդակա-
տունները, զորս Թուլ-
քերը ահաւոր մեծ պա-
տերազմին քանդած են։



ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՐԵՒԱՆԻ ԱՆՑԵՍԼԻ. — Երեւան պարտէղներու ու այդինեռու քաղաք մը եղած է անցեալին ու կը մնայ այսօր ալ : Արարատան դաշտին մէջ, 1042 մէթր (3200 ոտք) ծովի մակերեսէն բար-



Տեսարան մը Հայաստանի արհեստաւորներէն

ձըր, շրջապատուած բլուրներով, մէկ կողմէն հիանալի տեսարան կը պարզէն Մեծ ու Փոքր Մասիսները, իսկ հիւսիսէն Արագածի կատարները : Հրազդանն (Զանգու) ու Գեցառ չայ կ'եզերեն քաշաքը, իսկ մերձակայ Քառասուն ակունքներու (Քլլք պուլաք) յորդահոս ջուրը կ'ոռոգէ քաղաքին այդիները և միեւնոյն տեսն առողջարար ջուր կը հայթայթէ խմելու համար :

ԼՈՒԻ ՊԵԹՈՎԸՆ հոչակաւոր երաժիշտն ալ ծնաւ Գերմանիոյ Պօն բաղաքը 1770ին, իր վարպետներն են Մօզարդ, Հայրըն որոնց ինքն ալ կրցաւ հաւասարիլ, այս արուեստագէտը կանուխն խլանալով, նեղսիրտ բնութիւն մ'ունեցաւ . սա շատ հետակար քօնութթօնիւր, սոնաթներ, սիմֆոնիներ շարադրած է :

Երեւանի պատմական անցեալը մութ է : Առաջին անգամ՝ տասնըմէկերորդ դարուն Յովհաննէս կաթողիկոս կը յիշատակէ Երեւանը, որուն համար կը հաղորդէ թէ գոյութիւն ունէր եօթերորդ դարուն : Լինչի այն ենթագրութիւնը թէ Երեւան հայերէն «Երեւիլ» բառէն ծագում առած է, պարզ քմահաճոյք մըն է : Նոյնպէս անհաւանական է որ Երեւան անունը աւելի հին ժամանակներէ ի վեր եթէ ծանօթ չըլլար՝ կարելի պիտի ըլլար հաւատ ընծայել այն պատմութեան թէ 16րդ դարուն Շահիսմայիլ (1502 — 1524) իր իշխաններէն Ռեւան-Կիւլին յանձնած էր այս քաղաքը, որ ամրացուցած էր կառուցանելով հոն միջնաբերդ մը և այս պատճառաւ ալ կոչուած է Ռեւան կամ Երեւան : Ամենէն հաւանականը Խալտեան շըրջանին գոյութիւն ունեցող համանուն անունն է որ շարունակած է պարիլ այսքան դարերէ ի վեր :

Երեւան երկար տաեն 16 և 17րդ դարերուն կոռուախնձորմըն էր Օսմաննեան թուրքերու և պարսիկներու միջեւ, մինչեւ 1887 երբ ռուսերը գրաւեցին զայն :

ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԻ. — Երեւան բազմամարդ քաղաք մը եղած է անցեալին . 18րդ դարուն հազիւ 4000 բնակիչ ունէր, որմէ միայն մէկ քառորդը հայեր էին : Անցեալ դարու երեւնական թուականներուն, ըստ օտար ճամբորգներու վկայութեան, Երեւան ունէր 10,000 բնակիչ որմէ 3500ը միայն Հայ(*) : Լինչ (1901) 15,000 կը հաշուէ Երեւանի բնակչութիւնը, որմէ կէսը հայեր և կէսը թաթարներ, իսկ ռուսերու թիւը միայն 300ի կը հասցնէ :

Պատերազմի յայտարարութեան տարին, 1914ին Թիֆլիս հըրատարակուած Հայաստանի աշխարհագրութեան երկու գրքերը հետեւեալ պատկերը կուտան Երեւանի ազգաբնակութեան : Ա. Աբեղեալ պատկերը կուտան Երեւանի ազգաբնակութեան :

Եւ այդ 27,583 բնակչութիւն ունեցող և միմիայն 12,913 հայպարունակող երկրորդական քաղաքը այսօր ունի մօտ 70,000 բնակիչ ըստ 1926 Դեկտեմբեր 17ի մարդահամարի . Երեւանի բնակչութեամբ բնակչութեան թիւը կը նշանակէ 27,583, որմէ 12,913ը հայ :

(*) Sh're Lynch «Armenie» հաս. 1. էջ 209, 210 :

թեան թիւն է 64,613, որմէ 57,259 Հայ, 5,109 Թուրք, Պարսիկներ կարափափախ, 1218 Ռուս, 51 Քիւրտ, 22 Յոյն, 78 Ասորի, 91 Վրացի և զանազանք 785, որուն մէջ հաշուած են նաև օտարակըպատակ հայեր:



Հայ Ուսանի մէջ բամպակամշակում

Երեւան դարձած է այսօր հայութեան կեղրոնը, ո՞չ թէ հայ բնակչութեան ստուարութեամբ, այլ աշխատաւոր հայ ժողովուրգի տնտեսականի ու մշակոյթի ղեկավարութեամբ։ Անտարակոյս բոլոր տուեալները այն յոյն ու հաւատաքը կը ներշնչեն թէ շատ մօտիկ ապագային այս կեղրոնը իր փառքովն ու շքովը աննախընթաց պիտի հանդիսանայ մեր պատմութեան մէջ։

Խ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՍ.ՀՄԱՆՆԵՐԸ. — Մեծ չէ Խորհրդային Հայաստանը։ Անոր Տարածութիւնը 29,964 քառ. քիլոմէթր է. եթէ զեղչենք Սեւանայ լիճը, կը մնայ 28,562 քառ քիլոմէթր։ Մեծագոյն մասամբ լեռնային, անջրդի և ժլատ երկրագործութեան արդիւնաբերութեան տեսակէտէն, թէև մարդկային աշխատանքը կարող է ապագային տնտեսապէս բարգաւաճ ու հարուստ դարձնել

ԱՆԹՈՒԱՆ ԵՒ ՊԵՐՆԱՐ ՏԸ ՖԻՒՍՍԻԾ Երկու եղբայրներ են, որոնք ծնան ի Լիոն, առաջինը՝ 1686ին, երկրորդը՝ 1609ին, երկունք ալ նշանաւոր են բնական պատմութեան մանաւանդ բուսաբանութեան մէջ։ Պերնար որ 1777ին մեռաւ ի Փարիզ, բոյսերը բնական մէրուսով մը դասակարգած է բոլոր իրենց յատկութիւնները ի նկատի առնելով։

Մեր Երկիրը։ Խորհրդային Հայաստանի Հանրապետութիւնը կազմուած է Սնդդրկովկասեան նախկին երեք նահանգներու՝ Երեւանի, Թիֆլիսի և Գանձակի — Կարսի շրջանի որոշ մասերէն։ Մեր Երկիրը հիւսիսէն սահմանակից է Վրաստանի Ս. Խ. Հանրապետութեան, որուն մաս կազմով Բորչալուի գաւառը կից է Հայաստանի Լոռի-Փամպակ գաւառին։ Սրեւմուտքէն Հայաստանի սահմանակից է Թուրքիան։ Այս երկու երկիրների բաժնող սահմանը կ'սկսի Զըւար լիճէն արեւելք և կ'երկարի դէպի հարաւ—արեւելք, կը հասնի մինչեւ Սրեւմտեան Սխուրեան գետը, որ մինչեւ Սրաքս կը կազմէ սահմանագիծ։ Այնուհետեւ Սրաքս գետն է, որ կը բաժնէ Թուրքիան Խ. Հայաստանէ մինչեւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետութիւնը։ Հայաստանը հարաւէն սահմանակից է Նախիջեւանի Հանրապետութեան մինչեւ Օրդուբաթ քաղաքը, որուն արեւելքէն Հայաստանի սահմանը կրկին կը հսանի Սրաքսին, որ Զանդեզուր Հայաստան կը բաժնէ Պարսկաստանէն։ Սրեւելքէն Հայաստանը սահմանակից է Ատրպէյճանի Խ. Ս. Հանրապետութեան։

ՅՈՎ. Հ. ՅԱԿՈԲԵԱՆ



Պետական մարդք
ՎԱԿԻ. Պօղոս Պէյ Օսեան



Պօղոս Պէյ Օսեան
Աջ ու ձախ Կարապետեան Եղբարք

ՏԸ.Ա.ՄՊՐԸ Գաղղիացի ասդաբաշխ մ'եր որ ծնաւ 1749ին եւ մեռաւ 1822ին, սա նախ գրագիտուրեան դաս կուտար եւ 36 տարեկան երբ ասդաբաշխութեան սկսաւ։

ՏԸ.Ա.ԹՕՆ Անգլիացի բնագետ ասրաբանը ծնաւ 1766ին եւ մեռաւ 1844ին, Մանչաքրի մէջ։

ՅԱԿՈԲ ՅԱԿՈԲԵՍՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԳԸ


Մի երգ գիտեմ ես աննման —
Հզօր մուրճի թափի նման ,
Որոտի պէս հատու , խրոխտ
Մի երգ գիտեմ ես աննման :

Ծնուել է նա մութ հանքերի
Մետաղակուռ երակներից
Ու ձայն առել քլունդների
Յասկուռ ու շեշտ հուը զարկերոց :

Սնունդ առել ջիղ ու արիւն՝
Բանուկ , ուժեղ բազուկներից .
Գործարանը խանդ ու աւիւն
Շնչել նրան իր ժխորից :

Հմայք ունի երգս այնպէս ,
Հոգսի ժամին թէ որ երգես՝
Թախիծ ու վիշտ կը չքանայ .
Լքուած հոգուն նեղուկ է նա :

Հէյ , իմ երգը միշտ աննման
Հզօր մուրճի թափի նման ,
Որոտի պէս հատու , խրո՛խտ —
Մի երգ գիտեմ ես աննման :



ՍԱՐԿԱՒԱԳ

ՀՈԳԻՍ... ՀԱՅԱՍՏԱՆ

Հոգիս . . . Հայաստան դու դրախտ արդարեւ
Զերեւիր աչիս հոս կեանք ու արեւ ,
Զունին հրապոյ ինձ համար յաւես
Օսար երկնի տակ դաշեր ծաղկաւէ՞ս ,
Դայլայլիկներն ալ գարնան սոխակին՝
Գեն բիւղեր երբեք իմ քախան հոգին ,
Առաւտօնեան երբ փչէ սիւն անոււ ,
Կարծես նուաղի , ա՞ն , սիրսա անյոյ
Նեղոսի պղտոր սահող ջուրերն հոծ
Մարել չեն կարող սրիս կրակն ու բոց .
Խաւար կ'երեւի աչիս ալ լուսին
Քանի հառաջներ սրէս կը խօսին
Պապղուն աստղերն երկնակամարին՝
Ա՞ն , սրիս խոցը կարծես կը մարին .
Յանախս որ դիտեմ ծովերն ալեկոծ
Ներսս կը գոռան յանկարծ ողբ ու կոծ .
Խեռ ալիբներուն կեցած ես առաջ
Հոգիսս խորեն բռչին խուլ հառաջ .
Փրփրած ծովուն ամեն մեկ ալիք
Ցիւեցնեն ինձ ցեղիս ո՞ղբ լալիք . . .
Մինչ բանի դիտեմ անվերջ հորիզոն
Աչիսս պարզուին աւերակներդ հոն . . .
Անփակ աչեւրովս ահա իմ նուա՞ղ
Հոգիս Հայաստան մեզ երակիմ , ա՞խ . . .




ԱՐՑՈՒՆՔ ԵՒ ՄԱՐԳՐԻՏ


Ծովածին գաղտակրի ծոցն ինկաւ մեկ օր,
Մի անտառ, խորտուքոր աւազի բեկոր.
Խեցեմորքն ըզզայուն գրգռուած ասկէ,
Պատեանի զոյգ բեւերն իսկոյն կը փակէ:
Խեցիի լանջին տակ հատիկն աննեան,
Կրծելով բացեր եր խոր վերք մը դաման.
Հեք ոստէն վիրաւու, ինկած ցաւերու,
Լուռ ու մունչ արտասուեց աշխերէ հեռու:
Իր բամած տիր առ տիր արցունքներն անմեղ,
Կոպճին տուրջ խարացած՝ կապեցին բիւրեղ,
Ու ա'յապէս, երկուեքի զաւակ նօմարիս,
Լոյս աշխարհ դուրս եկաւ անգին մարզարի's...:
Բախտին ձեռք մատնրած եերողի հոգին,
Անկարող հանդուրժել ցաւին, մորմորին,
Ինքն իր մեջ ամփոփուած, մենաւոր, սրցաւ,
Իր վերեւեն արիւնոս լացաւ ու լացաւ:
Իր բամած տիր առ տիր արցունքներ լեղի,
Ցաւին տուրջ խրացած երման բիւրեղի,
Դուրս սրւին ծընունդը անբաւ երկունքին,
— Եղերեղի իր հոգւոյն, մարզարի's անգին...:

Զ. ՏԻՎՐԻԿԵԱՆ


(*) Տեսար Զ. Տիվրիկեան ծնած է Պօլիս . իբրև Ժառանգաւորաց նախկին աշակերտներէն՝ զմնուած ըլլալով Ս. Յակոբեանց վանքը՝ իր աշակերտութեան շրջանին աշխատակցած է «Սիօն» ամսագրին՝ գրելով գրաբառ ոսանալուներ : Երկար տարիներ ուսուցչութեան պատօն վարած է Իզմիր եւ այլուր : Ներկայիս Աղեքսանդրիոյ Վիքրօրիա Գոլէնի Հայերէնի Ուսուցիչն է :




ՃԱԳ ՃՈՆՍԸՆ	Ա. Հ. ՇԵՐՋԲ	ԹՕՄԻ ՊԴՇԸՆՍ ՆՏԱՆԱԻՈՐ ՊՕՔՍԷՈՐ
ՊՕՔՍԷՈՐՆԵՐՈՒ ԹԱԳԱԽՈՐԸ	ՎԱԶՔԻ ՇԱՄԲԻՈՆ	
Ա. Պ. ՖՐԱՅ ՄԱՐՁԻԿ ԶԱՆԶ. ՑԻՒՆԵՐՈՒ	Ա.ՆՆԵԹ ԲԵԼԼԵՐՄԱՆ ԿԻՆ ՇԱՄԲԻՈՆ ԼՈՒՂՈՐԴ	ՏՕՔԹ. Վ. Ճ. ԿՐԵՑՍ ՆՏՆ. ՔՐԻՔԷԹ ԽԱՂԱՑՈՆ
ՃՈՐՃ ՃԱԳԸՆ ՇԵՐՄԻԹ ԸՄԲԻՆԵՐՈՒ ԹԱԳԱԽՈՐԸ	ՄՈՆԹԵԿՈԲ ՀՈԼ. ՊԱ.ՑՆ ՀՈԶԱԿԱԽՈՐ ԼՈՒՂՈՐԴ	ԷՕԺԵՆ ՍԱՆՏՈ ՏԻՄԱՐ ՄԱՐՁԻԿ



ԱՄԵՐԻԿԱՅԻ ՕԴԱՆԱԿՈՐԴ
ԼԻՆՏՊԼՐԿԻ
Ս. ՏԱԲԱՏԵԱՆԻ անցքը
ՆԻՒ - ԵԶՐԻՔ ԲԱՐԻԶ
անընդհատ բոլիչ
6000 Քիլոմետր, 33.30 Ժամեն
150,000 ԺՈՂՈՎՈՐԴ
կը ծափահարեն
ԼԻՆՏՊԼՐԿԻ ԲԱՐԻԶ ԺԱՄԱՆՈՒՄԸ
1928-ԻՆ



ԶՈՐԻ ԶՈԲԼԻՆ
Սինէմաներու Աջասահոշակ միմոսը



ԲՈԼՈՆԵԱՅԻ ԱՅՐ ԳԱՃԱՃՐ

որոնք 40 տարի առաջ այցելած են Աղեքանդրիա



ԲՈԼՈՆԵԱՅԻ ԿԻՆ ԳԱՃԱՃՐ

ԳՈՅՆԵՐՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ

ՃԵՐՄԱԿԻ. — Կուսութիւն, անմեղութիւն, ամօթխածութիւն

կը նշանակէ:

ԿԱՊՈՅՑ. — Սրտի սէր, ապահով սէր :

ՎԱՐԴԱԳՈՅՆ. — Երիտասարդութիւն, զեղեցկութիւն, ուրախութիւն :

ԴԵՂԻՆ. — Անհաւատարմութիւն :

ՍԵՒ. — Հպարտութիւն :

ԿԱՆԱՆՉ. — Յոյս :

ԿԱՐՄԻՐ. — Սաստիկ սէր, եռանդ, կիրք, են. :

ՄՈԽՐԱԳՈՅՆ. — Տիրութիւն, մելամաղձոտութիւն :

ՄԱՆԻՇԱԿԱԳՈՅՆ. — Յաւ, սուդ :

ԶԻՆՈՒՈՐԻ ԿԵԱՆՔԵՍ

1915 Մայիս 1

— ՊՈԼՍԻՆ ՀԱՏԷՄ ՔԷՅՑ —

—*—

Վրաս վերաբերու, գլուխս փակեղ,
Հեռու վանական կեանքէն այն տղեղ,
Համաշխարհային պատերազմի օր
Զիս ալ Պոլսոյ մէջ բռնեցին զինուոր։
Ամրան մէջ կիզիչ օր մը կրակ ու բոց
Խասդիւղէն ելայ ձեռքս հովանոց։
Սա էր ինձ համար սակայն մէկ անուրջ,
Անցայ ես Պոլսոյ երկաթեայ կամուրջ։
Ա՛հ, քսակիս հետ նաև սիրտս թափուր,
Տարին Սկլիփար դրին զիս քապուր,
Հսի, է՛հ, հիմա խառնեցին ապուր,
Ես տկար, սակայն, այդ ո՞ւր է հապ, ո՞ւր։
Երբ որ Սկլիփար մոտայ ժամն էր ո՞ւշ,
Պառկեցայ ես հո՞ն գիշերը խօվուս,
Տեսայ հո՞ն ինձ պէս մարդիկ որ ապո՞ւշ
Մարմինս եղաւ ոջիլէն՝ փո՞ւշ-փո՞ւշ։
Երկուշաբթիին լուսցաւ առաւօտ,
Մէկ կողմէն չնչէր խիստ տաք հարաւ օդ.
Խումբ մը մարդոց հետ ինկայ ճանապարհ,
Որ խիստ փշալիցնաև առապար...
Հետո ո՛չ փոխնորդ կար և ո՛չ իսկ դրամ.
Թովս չէր մնացած խելք խոկ մէկ տրամ.
Թողի Սիրքենին քայլերով արագ
Քալէ ու քալէ ալ երկար բարակ...
Ելայ Տիվլանեօլ, անկէ Աբուրայ
«Ո՞ւր ասանկ», կ'ըսէր գէմըս ելող Հայ
Անսոնք օր զիս լաւ ճանչէին բոլոր։
■ Հարունակէի ճամբանիմ մոլոր ։

Անցայ Սամաթիոյ վաղնջուց թաղէն,
Հսի, երանի՛ թէ զիս հոս թաղեն.
Զի եղած էր ան իմ ծննդավայր
Որ նոյն օր անբաղդ վիճակս տեսնար։
Բոլոր կին, աղջիկ, կախուած տուներէն,
Դեռ նոր արթնցած իրենց քուներէն,
Զարմանքով տեսան որ մէկ հայ կղեր
Ներկայ գարուն մէջ Զինուոր է եղեր։
Գաղլը Զէշմէի հասանք որբանոց
Ուր ժամանակին կային որբեր հոծ.
Ես ալ ի հօրէ իբրև որբ տղայ,
Այդ լուսոյ յարկին արժանի եղայ։
Պահ մ'յիշեցի իմ մանկութեան օրեր
Որ սին յոյսերով զիս էր օրօրեր...
Անցայ առջեւէն այդ յարկին խաղաղ,
Պարզուէր աչքիս անդունդ մը, աւա՛ղ...
Հոգիս միշտ խոռով, սիրտս կարեվէր,
Աշխարհ ինձ համար բանտ մը կ'երեւէր.
Զի սոսկալի էր ստացած իմ վերք,
Գերեցի այսպէս մինչև վերջ ծովեղերք...
Սկսաւ փչել զեփիւռ մը թեթև,
Սան Սթէֆանօ հասայ հեւ ի հեւ,
Անսուազ, նօթի, ճակատ քրտնաթոր,
Փառք տուի դարձեալ սակայն հս ատոր։
Ժամերով գացի, անձայն, անշուկ
Հասայ Ամպարլը կոչուած գիւղն անշուք.
Գիշերն անկողինս եղած էր իմ տակ
Աղտոտ սենեակի մը չոփ չոր տախտակ։
Բարձս էր՝ իմ կօշիկ, վերմակս՝ վերաբերու,
Գիշերը տեսայ երազ մ'ահարկու.
Երկինք ու մարդիկ ինծի հետ անհաշտ՝
Կը քչէին զիս տառապանքի դաշտ...
Հո՞ն ես ստացայ խոց մը կարեվէր
Ճաւէս, կոկիծէս կը թռէի վե՛ր...
Մօտեցաւ հրեշտակ մը ինձ գեղանի,
Դրաւ իմ վերքիս մէկ սպեղանի...
■

Բոլոր վիշտերս ու իմ սոսկալի ցաւ,
Տեսած վայրկեանիս իսկ փարատեցաւ.
Արթնցայ յանկարծ քունէս երազկոտ,
Սուաւօտ ճամբայ ինկանք յետիոտ:
Ուզգուեցանք շխտակ Քիւչիւք Զէքմէճէ,
— Բայց միտքս ու սիրտս միշտ յուզման մէջ է.
Ճանապարհին, ես արդէն յոդնած խիստ,
Քարի մը վրայ առի հոն հանդիստ . . .
Փօրս էր անօթի. ես տխուր թէպէտ,
Հոն պատահեցաւ մէկ հարիւրապետ,
Տօքթօր Դանիէլ կրող արի կամ
Որ էր Սաղիմեան իմ հին բարեկամ . . .
Հակառակորդ մ'էր կղերին մեր Ա՛ն,
Առաւ տարաւ զիս մօտի սրճարան.
Թէև ժամանակն անցած և ուշ էր,
Վերածածեց հո՞ն Սաղիմեան յուշեր:
Խնդրոյն խիստ ծանօթ մարդըն այս բարի
Տեսայ որ ցաւած սրտով բարբառի
Էսաւ. — «Պիտ երթամ Պատրիարքարան
«Հո՞ն պիտի պարզեմ շատերու Տարան:
«Լիազօր պէտք էր գիտնար նախ ա'տ ինք
«Թէ ազգին համար էր մեծ նախատինք,
«Որ Զեզ կանոնին վանքին հակառակ,
«Կառավարութեան ձեռք յանձնեց արագ»:
— «Այո՛, մեր Ազգին խելացին ատ է,
«Էսի, թո՞ղ Աստուած միայն զինք գատէ.
«Իրեն նախճիրներն անթիւ, անհամար,
«Տեսնենք Աստուծոյ ի՞նչպէս տայ համար»:
Չեղթար Ս. Սաղիմ ինք բարով խերո՞վ . . .
Էսի Տօքրօրիս՝ է՛հ, մնաս բարով
Յուսահատ, տրտում, տուի հրաժեշտ
Բայց այս բաժանում չէ՛ր ինձ համար հեշտ:
Երեկոյ էր ալ, քալէ ու քալէ
Էսի, բայց Աստուած, ա՛խ, աս ի՞նչ հալ է,
Յոզնած, քրտնաթոր, անսուազ ասանկ,
Պէօյիւք Զէքմէճէ մէկ մըն ալ հասանք:

Մէկ պատուախնդիք, գթոտ Պատանի,
Որ բուն Պախչէճեան կը կոչուէր անի,
Երբ վրաս տեսաւ վերարկու, փակեղ՝
— ի՞նչ է ատ, ըստ ձայնով. մը ահեղ . . .
«Գրէ տուր՝ ինձի ըստ, մէկ նամակ,
«Պատրիարքարան զայն տանիմ հրմակ,
«Լիազօր ըսուածն հրէշ է եղե՞ր,
«Թողով որ զինուո՞ր տանին մէկ կղեր . . .
«Ամօ՞թ, նախատինք, փու իրենց կարդին,
«Թող գան օր մ'իրենք խոլուքը պառկին.
«Անխիղճ անկրօննե՞ր, կղե՞ր չըլլան գէ՞թ
«Որոնք ոճիրներ գործելու վարպետ»:
Մենք հարիւր հոգի ամենքնիս բոլոր,
Շխտակ ուզգուեցանք քայլերով մոլոր
Հատէմ քէօյ, անկէ ալ Սանճադ թէփիէ
Սրեւն ալ վերէն մեզ կ'այրէ, կ'եփէ . . .
Հարիւրապետ մը կար այնտեղ Սապրի,
Զը գիտեմ թէ ցարդ այդ մարդը կ'ապրի.
Էսաւ ինձ մէկ կողմ, գու այս բազուրէն
Խորհէի ինքնիս, խե՞ղճ Հայեր, ուր են:
Պոլիսէն քշուած աշխարհի մէկ ծայր,
Լեռան մը գլուխ, ո՛չ տուն կայ, ո՛չ ծառ,
Ո՛չ ջուր կայ այնտեղ կ'ըսեմ և ո՛չ օդ
Լոկ չարչարուելու զրկուած ենք հոգ . . .
Հինգ հարիւր մարդիկ՝ Հայ, Յոյն, Հրեայ, Թոռովք,
Մարդկային ամէն իրաւունքէ զուրկ,
Չեռքերնին բահ, բրիչ առած ամէն օր
Ճամբայ կը շինեն զերդ Գերի Զինուոր:
Գոլաղասի մը կար այստեղ Հասան,
Կեանքին մէջ ատող մարդիկներ գազան
Սա՛ էր Հայասէր, բուն Սոսիալիստ,
Էսաւ՝ մ'աշխատիր գուն, ըրէ հանգիստ:
Ճարմանքով տեսայ, որ մարդն այս բարի,
Զայրոյթով դէմի իր ցեղին բարբառի.
Իր քով կանչէր զիս ամէն տուաւոտ,
Ու թէյ հրամցնէր առած զիս իր մօտ:

Օր մըն ալ տհսայ, սուրբ է մի կրաւ
Նոր խումբ մ'ալ եկաւ, մէջ Զիֆթէ-Սարափ,
Ակնոցը քիթը՝ կռնակը մախա՛խ,
Ծօ՛, ա՞ս ալ Զինուոր, ըսի, ծօ՛, հէյ վա՛խ

Մարդ մը որ շարժած էր միայն գրիչ,
Երկու օր վերջը տուին ձեռք բրիչ.
Քսի, հէյ Աստուած, ինչ փորձանք օր է,
Որ Հայ Գրագէտ գայ հո՛ս հող փորէ :

Բայց սա՛ ութ օրէն կրցաւ տալ պէտէլ
Եւ երթալ իր տուն ուզածը ուտե՛լ,
Իսկ ինծիպէսներ տկար ու անկու՛տ,
Մնացին ձեռքը Զավուշին անգութ :

Ճիշտ երեք ամիս մնացի անտե՛ղ,
Հիւանդացայ բայց չառի ո՛չ մէկ գե՛ղ,
Մինչև որ դարձայ ես Պօլիս մէկ օր,
Յուսահատ, տրում, նաեւ զլսիկոր :

(Շարունակելի)

ԴԺԲԱՆԸ ՍՍՐԿԱԽԱԳ



ՁԻՆԱԿԱՆ ՀԻՆ ԿԱՅՄՐԻ ՄԸ
ԱՐՏԱՍՈՎՈՐ ՆԿԱՐԸ


Սա կը ներկայացնէ Զինական
Նախկին կայսերէն մեկը, որուն
այս նկարը գտնուած է վեցերս
Բերինի Կայսերական պալատն
մէջ :



ԼՕՄ ԱՆՃԵԼՈՒՄ ՀՈՎԻԻՑ

— ՏԵՐ Ա.ՏՈՄ Ք.Ա.Հ.Ն.Ա.Ց ՄԵԼԻՔԵԱՆ —

Ծննդեան աւազանի անունով ծանօթ բնիկ Մանխսացի այս
հոգեւորականը ծնած է 1876 Մայիս 25ին :



Նախ ամուսնացած է 1898ին Նուիրական քաղաքէն վերադարձած
ըլլալով իզմիր, և ուր 1899—12 վարած է Քարափի Ընկերութեան
մէջ քարտուղարութեան պաշտօնը :

1912ին անցած է Ամերիկա Թրեգնօ, ու հոն՝ Հայ Եկեղեցւոյ
Դպրապետութեան պաշտօն վարած է մինչեւ 1917ին, օժտուած ըլ-
լալով՝ քաղցրալուր, ուժեղ ու յորդառատ ձայնով մը : Իր Դպրու-
թեան Աստիճանը ստացած է նախապէս Կիլիկիոյ Տ. Սահակ Կաթո-
ղիկոսէ՝ երբ այս վերջինը արդէն Ս. Յակոբեանց վանքի լուսարա-
պետն ըլլալով՝ միեւնոյն ատեն ֆառանդաւորաց վարժարանի վե-

իր նախակրթու-
թիւնն ստացած է
իզմիրի Ս. Մես-
րոպեան վարժարա-
նը, 1894—97 մնա-
ցած է երուսաղէմ
մառ . վարժարանը
իրբե աշակերտ և
ապա իր ուսուցիչ
նոյն ժառանգաւո-
րացին և եղած է
բաւական ժամա-
նակ իրբե Դպրա-
պետ Ս. Յակոբ-
եանց Մայրավանքի
Մալք Տաճարին : Ա-
մուրի կղերականու-
թեան ջերմ համա-
կիր մը չըլլալուն՝
սկիզբի մէկ օրէն՝
որոշած էր քահա-
նայանալ և առ այդ


րատեսուչն ու կրօնաբարոյական դասատուութեանց Ուսուցիչն ալ էր արդէն : Ուրարակրութեան աստիճանն ստացած է Դուրեան Պատրիարքէ, երբ այս ալ իզմիրի Առաջնորդն էր նախ քան իր Պօլսոյ Պատրիարք ըլլալն . . . : Իսկ Քահանայութեան աստիճանն ստացած է 1917 Մարտ 17ին Բարգէն Սրբազնէն Լոս Անձէլոսի թեմին վը-րայ : Տէր Ատոմ Քնյ . Մէլիքեան իր Քալիֆօրնիոյ հասարակութենէն սիրուած ու յարգուած Եկեղեցական՝ պատուուած է գունագեղ մանիշակագոյն ծաղկեայ փիլնով մը Ամերիկայի Առաջնորդ Տիրայր Արքեպիսկոպոսէ, մինչ լանջախաչ կրելու իրաւունք ստացած Ամենայն Հայոց Վեհափառ Տ . Գէորգ Կաթողիկոսէ, Արծաթեայ լանջախաչ մըն ալ Ամերիկեան Կաթողիկ Եկեղեցւոյն երկայացուցչէն : Իր մայրենի լեզուին չափ քաջ գիտէ Յունարէն, Ֆրանսիրէն, Թուրքիրէն, Անգլիերէն ու Իտալիրէն :

Տէր Ատոմ իր բարեհամբոյր ու սիրաշահող նկարագրով մեծարուած է և իր գրասէր անձ, յաճախ թղթակցած է հայ թերթերու Դպիր ծածկանունով . սա աշխարհաբարի վերածած է մեր հայ Եկեղեցւոյ գրաբար գրուած Պատարագամատոյցը :

Իր անդուլ տքնութեան և անխօնջ ջանագրութեան շնորհիւ արդիւնքն է Լոս Անձէլոսի Ս . Խաչ Եկեղեցիին կանգնումը, իր կատարած հանգանակութեան իսկ արգիւնքով :

Տէր Ատոմ 1929 տարւոյն մէջ ընդհանուր Ամերիկայի Հայ ժողովուրդի կողմէ երուսաղէմի Պատրիարք Դուրեան Սրբազնի յիսնամեայ Քահանայութեան ու Գրական Յոթելեանին առթիւ Պատուամաւոր կարգուած, նախ այցելեց Աղեքսանդրիա և անկէ երուսաղէմ և ապա վերագարձաւ Ամերկա իր հօտին մօտ :

Տէր Ատոմ Քահանայի այցը խոր տպաւորութիւն մը թողուց տեղւոյս Հայ Գալութին վրայ՝ իրբեւ իրապէս արժանաւոր Քահանայ :



ՀԱՐԻՒՐ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅԸ . — Գանատայի Համիլրըն բաղմին մեջ կը բնակի 101 տարեկան հայ մը որ կը կոչուի Մարտիրոս Թօյեան, որ երրորդ անգամ ըլլալով նոր սկսած է ունենալ երկու արմատով ակռանեց իր երկարակեաց այդ տարիին մեջ :

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ



ՆՈՒՊԱՐ ՄԱԳԱՒԻՏԵԱՆ
Իրաւագէս (Նիկոսիա)



Վարդ մը կ'ուզեմ երփներանդ

Վարդ մը կ'ուզեմ հոտաւէտ,

Յեղաշընող նըբերանդ

Զգացումներս առ յաւէտ . . . :

Վարդ մը բերէք ինձ բողբոջ

Վարդ ցուցուցէք հեշտաբոյր

Եւ պի՛տ տեսնէք դուք ամբողջ

Հոգւոյս երանդն կաթնաթոյր . . . :

Թող զարդարուին Զեր սրտին

Զգացումներն դեռաբոյս

Ու թող վարդերն հեշտածին

Դառնան ձեզի մէկ մէկ յոյս . . . :

Նիկոսիա, Կիպրոս

ՆՈՒՊԱՐ ՄԱԳԱՒԻՏԵԱՆ

Ա Յ Ֆ

Կ'այրի հոգիս հուրով մ'աննշմար
Որ կը հիւծէ էութիւնս համակ ,
Սիրտս բոցավառ այրի անդադար
Երբ զգայ սէրն կոյսին անապակ ,
Ցայտուն ու գուարթ . . . :


Դալար դաշտերն ծաղիկի բոյրով ,
Դիւթեղ սահանդն գետին կարկաչիւն ,
Դաշնակցին սին հոգւոյս անխըռով
Երբ լսեմ իր հանդերձին շըջիւնն ,
Որ ինձ ուղղուի . . . :

Կամքիս ուժէն իսպառ զրկուած
Դեգերիմ յար շուրջը իր մօտիկ ,
Զքնաղ դէմքին իմ սրտին սիրած
Արփագեղ տեսքն պահելու յուշիկ ,
Վասըն իմ անձին . . . :

Թո՛ղ ազատիմ ապրիմ բերկրանքով
Աղիողորմ ցաւէն իմ սըրտին
Թէկ ջանամ ցոյց տալ թէ կ'ատեմ
Հոգւով սակայն ստրուկ եմ լոին
Սիրոյ հոգեղմայլ . . . :

Նիկոսիա, Կիպրոս

ՆՈՒՊԱՐ ՄԱԳՍՈՒՏԵԱՆ



Ա Յ Ֆ Ա Լ Ո Յ Ս

Ծովակն ահա՛ փըրփըրի ,
Ու սատափն իր տամուկ ,
Զերդ ամպրոպ մը բորբոքի ,
Շարժումներով ալեծուի . . . :


Մինչ արեւուն վառ դիւթեղ ,
Ոսկի շողերն կը ժայթքեն ,
Կոհակներն բիլ ահեղ ,
Պայծառ բոցով պաղպաչեն . . . :

Ահա՛ լաստեր յամբաքայլ ,
Կ'ընթանան յար դէս ու դէն ,
Ու նաւավարն անայլայլ ,
Որ կը ժալտի իր սրտէն . . . :

Ալիքներուն տեսքն զուլալ ,
Արեւն ծիտան բոցակէդ ,
Ինձ կ'աւետեն հոգեզմայլ ,
Արշալոյս մը սրտակէդ . . . :

Նիկոսիա, Կիպրոս

ՆՈՒՊԱՐ ՄԱԳՍՈՒՏԵԱՆ



Մեր թէօփիլեան՝ սպիտակազգես , ազէն՝ Նկարիչ Ե. Տէմիրնեան ,
Ճախէն՝ Նկարիչ Վահրամ Մանավեան , ձեռնաի ծնօտին՝ Սարկաւագ ,
Աղեքսանդրիոյ Մեսի ծովափին վրայ :

ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱԺԻՆ



Բ.Ս.ՍԹ.Է.Յ
Բժշկութեան Աստուածը

ԲԺՇԿԱԿԱՆ ՏԱ.ԱՐ ՊԱ.ՏՈՒԵՐՆԵՐ

1. Ունիցիր Սեփական բժիշկ :
2. Ծննդեանդ տարեղարձին ամբողջական բժշկական քննութիւն մանցուր :
3. Հիւանդութեանդ պարագային առանց ժամանակ կորուցնելու բժիշկիդ դիմէ :
4. Հիւանդութեանդ վերաբերեալ ո՛ւ և է գաղտնիք բժիշկէդ մի՛ պահեր :
5. Եթէ ուրիշ բժիշկի մը կարծիքն իմանալ կ'ուզես, սեփական բժիշկիդ ձեռքով կատարէ այդ խորհրդակցութիւնը :
6. Գործադրէ բժիշկիդ բոլոր թելադրութիւնները :
7. Մի՛ բամբասեր բժիշկի և մի՛ թողուր որ ուրիշներ բամբասէ բժիշկի, որպէսզի յարգուիս :
8. Ընտանիքիդ անդամներէն մին նկատէ բժիշկ :
9. Ներողամիտ եղիր բժիշկիդ, մարդկային թերութիւններուն հանդէպ :
10. Վարձատրէ՛ բժիշկ :

ԲԺ. Ա. ԱԲԵԼԵՍՆ

ՏՕՔԹ. ԳԱԲՐԻԵԼ Գ. ԳԱԶԱՆՃԵԱՆ^(*)

Հայ բժշկութեան նահապետ՝ Տեար Տօքթ. Գաղանճեան ծննած է Բերա 1861 թուականներուն. իր նախակրթութիւնն ըստացած է Բերայի Ա. Երբարդութեան վարժարանին մէջ, որ մէծ հրդեհին այրած է, ապա անցած է Դալաթիոյ Ա. Լուսաւնը վարժարանը (այժմ եան Կեդրմականը), որ նմանապէս հրոյ ճարակ եղած է, որմէ յեաոյ նոյն միջոցին յաճախած է Պէշիքթաշի Մաքրուհեան երկսեռ վարժարանը: 1877ին մտած է Պօլոյ Քաղաքային Բժշկական վարժարանը, ուրկէ փայլուն վկայականով մը դուրս եկած է, մինչ այդ, իր շրջանին երկու տարի մասցած մէկ կողմանէ վարժարան յաճախած և միւս կողմանէ իր արուեստին գործնական ճիւղին հետեւելու փափաքով Բերա Թաքսիմի ֆրանսական չիւանդանոցի բժշկապետ Տօքթ. Տէլանքուորի և թէ Սիրքէճիի բժշկական վարժարանի օբէրաթէօր Տօքթ. Արիսթիտի Բաշայի աշխատակցած է: 1884ին շրջանաւարտ և իր բժշկական վկայականն ստացած է իր նիւթական անձկութեան մէջ՝ ինքնաշխատ ջանքերով լրացնելով իր բժշկական ուսուանողի շրջանը:

ՏՕՔԹ. ԳԱԲՐԻԵԼ Գ. ԳԱԶԱՆՃԵԱՆ

(*) Իր ծնողին են եղած Մահիեսի Գասպար եւ մայրը Մհա.ի Եղիսաբէք. այս վերջինը հակառակ ըլլալով իր զավիին ուսման հետեւելուն՝ յանախ կը հեղեղէ. «Նա կարդաս վարդապե՞ս պիտի ըլլաս . . .» եւ կը յորդորէ զայն արհեստաւոր դառնալ եւ դրամ ունելով իր ափի դնել զայն:

Հայրը Մհա.ի Գասպար՝ «Թող տուր, կնիկ, որ կարդայ տղան, կը հեղեղէ հակառակ անոր որ երկուէն ալ անզիր եղած են իրենց ժամանակին:



որմէ անմիջապէս վերջ, նոյն տարւոյն մէջ կառավարութեան հրամանաւ իզմիրի կուսակալութեան մէջ (իօտէմիշ) կոչուած է Թաղապետական բժշկութեան պաշտօնին, զոր վարած է երկու տարի, ապա նոյն կուսակալութեան մէջ դարձեալ (Քրքաղաճ) հինգ տարի պաշտօնավարած է, խղճի մտօք իր ցեղին ու հանրութեան օգտակար հանդիսանալով միշտ, առ այս իր պաշտօնին մէջ միշտ հոգածու եղած է և ու է պատասխանատուութեան չէ ենթարկուած, զոր ի պաշտօնէ յիշատակուած է իր կենսագրական վկայագրերուն մէջ: 1891ին դարձեալ Թաղապետական բժիշկ անուանուած է Պոլսոյ Վոսփորի վրայ, Պէյքօզի մէջ, և այս տեւած է ճիշդ երեսունը վեց տարի: Տօքթ. Գաղանձեան իր այս երկարատեւ, բարոք պաշտօնավարութեան համար Տեղոյն կառավարութեան կողմէ պատուը ուած է Զորրորդ կարգի Մէճիտիէի, նոյնպէս Զորրորդ կարգի Օսմանիէի պատուանշաններով և Քաղաքային երրորդ աստիճանի բարձրացման արժանացած, որոնք պաշտօնապէս արձանագրուած են իր վկայաթուղթին մէջ:

Այսքան յոգնաշան աշխատութենէ վերջ Տօքթ. Գաղանձեան իր յօժար կամքով կոչուած հանգստեան՝ եկած հաստատուած է ներկայիս Աղեքսանդրիս, իր յառաջացած տարիքին մէջ նուիրուած ըլլալով հանրային բժշկութեան՝ ըլլալով միանդամայն Աղեքսանդրիոյ Աղքատախնամի բժիշկը՝ մեր հայ աղքատիկ հիւանդները դարմանելով ձրիօրէն:

ՅՈՒԱՑԱԿԻ ԴԵՄ. — Կարելի է յօդացաւը կատարելապէս բուժել, առատ կարու (քէրէվիզ) ուտելով:

Կարոսը պէտք է լաւ մը ջարգել, մանրել ու խաչել՝ մինչ որ կակուղնայ, յիտոյ ջուրը խմել:

Նոյնպէս առնել կաթ, մէջը դնել քիչ մը ալիւր և մշկընկոյլ: Բոլորը մէկ աւելցնել խաչած կարոսին վրայ՝ հացի կտորներով հիել և ուտել, եթէ ուզէք՝ խաչած բաթաթէսով (հողկիթ) կ'ուտէք: Փորձեցէք և յօդացաւի ամէն տեսակ նեղութիւններ մի անգամ ընդմիշտ պիտի անհետին սոյն կերակուրին ճաշակումէն վերջ:



ՏՕՔԹ. Ն. ԳԼՇՃԵԱՆ

— Նոյն ինքնի հմուտ անձ, Ուղղամի՞ս, վեհանձ, Բժիշկ մ'է հարաւա՛ր, Որ սրեւ կարդար . . . :

— Ինք խոհուն ու լուրջ, Խինդ սփոռող իր ուրուց. Աշկունքն իր՝ դիտա՞կ Սա՛ հանրագիտակ:

— Նոյն ինքնի ի մի բան Մէկ տրամարան իրապէս է ա՛ն, Մարդ մը դրակա'ն: —



Ա.Ո.ՈՂՋԱԳԱՀԱԿԱՆ ԿԱՐՃ ԽՐԱՏՆԵՐ

* * * Առողջապահական օրէնքը յարգելու համար, խորհուրդ կուտամ երիտասարդներուն 30 տարեկան ամոռւսնանալ և օրիորդներն՝ 18 տարեկան:

* * * Ծոմը կամ պահեցողութիւնը մոլութեան մահն է, առաքինութեան ձայնը, կորովի աղքիւրը և բոլոր հիւանդութեանց դարմանը:

* * * Թոքերով և մորթով է որ զլխաւորաբար կը ծերանանք, հոկենք անոնց առողջութեան:

* * * Ծնելու նման մեռնին ալ բնական բան մըն է, և մարդ կարելի է աւելի կը տառապի ծնած ժամանակ քան մեռած պահուն:

* * * Գրեթէ բոլոր մեծ գլխունները ջուր միայն իմամած են: Տօքթ. Ֆլէօնի

* * * Գինիի չափաշանց գործածութիւնը մարսողութեան կը վրօֆ. ԲՈՒԺՃԵ

* * * Եթէ կ'ուզէք առողջ ըլլալ, հեռու կեցէք բժիշկէն ու գեղագործէն!

...



ՏՕՔԹ. Կ. ԱԼԼԱՆՎԵՐՏԻ

Համայնագետ, լեզուագետ,
Բարեհամբաւ, ժի՞մ, զօգե՞ս,
Ներհուն բժիշկ, ՎիրԱ.ԲՈՅՃ.
Սա շատերու տայ կեանք, ոյժ,
Ու դարմանէ, մանաւանդ,
Ամեն կարգի իսկ հիւանդ,
Որ սանայ իր ուժեր.
Սա՛ և նոյնպէս Ա.ՔՈՒՇԵՅՐ,
Էլլալով ինց ի մի բան՝
Ներսի, դուրսի ԱԽՏԱԲԱՆ :

* * * Եեր ամուսնութիւնները շատ գէշ կ'ազդեն սերունդին
վրայ :

* * * Օգտուեցէք գարնան առաւօտեան մաքուր օդէն և
ծծեցէք կուշտ ու կուռ. գեղերուն ամենէն զօրաւորն է : . . .

* * * Օգը չնչառութեան հացն է : Այս հացը ուտելու տեղ
կը չնչուի. ահա տարբերութիւնը : ՄԱՐՍ ՍԻՄԾՈՆ

* * * Շնչուած մաքուր օդը աւելի օգտակար է քան սպա-
ռած կերակուրը :

* * * Զուարթ մարդոց հետ ճաշեցէք, բնաւ անմարսողութիւն
չպիտի ունենաք :

* * * Մէկ հաւկիթը բաւական է, երկուքը օգտակար, երեքը

չափազանցութիւն . . .

ՏՕՔԹ. Գ. ՎԱՐԴԵՐԵԱՆ

Գահիրէլ Հայ Գաղութին ծա-
նօթ գէմքերէն Տեար Տօքթ .
Վարդերեան՝ որդի Տէրէվանքեան
Արթին էֆէնտիլ (մեռած աք-
սորի մէջ), ծնած է կեռարիս,
ուր Ս. Կալապետի Վանքին վար-
ժարանին մէջ ստացած է իր
նախակրթութիւնը Պալեան Տըր-
դատ Եպիսկոպոսի առաջնորդու-
թեան օրերուն, և ապա իր պա-
տանեկան հասակին մէջ անցած
է Պոլիս և մտած է Պետական
Հուգուգի վարժարանը, զոր շա-
րունակած է միայն երեք տարի :
Մտած է հուսկ յետոյ Բժշկական
վարժարանը և 1919ին բոլորած
է իր ուսանողութեան շրջանը, փայլուն վկայականով մը դուրս
գալով անկէ :

Տօքթ. Վարդերեան պատերազմի ահաւոր շրջանին պաշտօ-
նավարած է Պոլսոյ կիւհանէլ և Գատրկայի հիւանդանոցներուն
մէջ, ու 1923ին՝ այսինքն Քէմալական գրաւումի ժամանակ Պոլսէն
անցած է Եգիպտոս (Գահիրէ) ուր հաստատուած է վերջնականապէս
և ուր քիչ ժամանակի մէջ գեղեցիկ համբաւ մը շինած է իր ա-

* * * Զեր բժիշկը դուք եղէք, սակաւակեր եղէք և ջուր
խմեցէք :

* * * Կ'ուզէք 80 տարեկան ապրել, առէք քիչ կերակուր և
ըրէք շատ շարժումներ :

* * * Կերակուրդ պակսեցուր, կեանքդ կ'երկարի :
Հաւաքեց

ՏՕՔԹ. Մ. ՄԱԼԱՔԵԱՆ

ԴԱՐՍԻՈՐ ՄԱՐԴՈՅ . — Աշխարհի ամենեն ծեր մարդը կը զբ-
նուի Զինասանի հարաւային Կենուան գաւառին Քայիսիոն բաղաքր :
Սոյն ալեւորին անունն է Լի Զինկ եռւն եւ իր տարիքն է 252, այսինքն
ծնած է 1667 բուականին եւ տակարին ողջ է :



նունին շուրջ, արժանացած ըլլալով հանրային համակրանքի, մասնաւորապէս Մ. Ա. Ն. Որբերու Տան Տնօրէնութեան, որը հրապարակաւ յայտնած է իր ընորհակալութիւնը մեր համակրելի Տօքթորին հետեւեալ կերպով.

«Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյցի Որբերու Տան (Պօյս Հօմ) Տնօրէնութիւնս փութացած է իր անկեղծ չնորհակալութիւնները յայտնել Տօքթ. Գ. Վարդերեանի, որ վերջերս ըրած իր առողջապահական գեղեցիկ բանախօսութիւններով մեծապէս օգտակար հանդիսացած է գեռ նոր կեանքի մէջ մտնող իր երիտասարդ սաներուն»:

Յարգելի Տօքթօրը որբերուն Գահիրէ զալէն ի վեր՝ մօտ չորս տարի՝ հարիւրաւոր որբ հիւանդներ խնամած է անձնուիրաբար, առանց նիւթական ու է վարձատրութեան:

Մ. Ա. Ն. Որբերու Տան Տնօրէնութիւնս ինչպէս նաև իր որբ սաները ինքզինքնին չնորհապարտ կ'զգան հանդէպ յարգելի Տօքթօրին, որ իրենց լաւագոյն բարեկամներէն մին եղաւ 17 Յունի 1929էն ի վեր:

ՈՐԲԵՐՈՒ ՏԱՆ ՏՆՕՐԷՆՈՒԻԹԻՒՆ»

Բաց աստի Տօքթ. Վարդերեան երկու տարի վարած է Բրոֆ. Բաբա Եռւանոյի Հորիտալի մէջ բժիշութեան պաշտօն:

Ներկայիս մեծ ձեռնահասութեամբ կը վարէ Գահիրէի հայկաթուիկ պատրիարքարանի և ձերանոցի բժշկութեան պաշտօնը:

Շնորհակալութեան նամակներ սուացած է Գահիրէի Ամերիկեան գեսպան Մոթըր ձէյ Մօթըրն Հավըրէ, Մոթըր Վիւեէմ Էտարիէ և Ամերիկեան Նպաստամատոյցի ընդհանուր Տնօրէն՝ Մոթըր Տէյ-Վրցընէ, ինչ որ ցոյց կուտան ցայտուն կերպով Վարդերեանի անժըխտելի կարողութիւնները իր ընդգրկած բժշկական ճիւղին մէջ, ինչ որ անշուշտ պատիւ կը բերէ իր անունին և իր պատկանած համայնքին հաւասարապէս:


Չինասանի Մինուխ համալսարանին բրօքեսիօր Վու Չունկ Շիեհ, տեղեկութիւն բաղած ըլլալով լի Չինկ Եռւնի մասին, այն կարծին ունի թէ Չինական մարդահամարին արձանագրութիւնները կը հաստատեն թէ լի ծնած է 1667-ին:

Լի ամուսնացած է 23 կիներու հետ, որոնք մեռած են: Դարաւոր Չինացին Եելկայիս կ'ապրի իր 24րդ կնոշը հետ որ միայն 60 տարեկան է: Լի կը բայլ ամրաքայլ եւ կ'ուտէ մեծ ախորժակով:

Կ'ենքարդուի թէ լի Չինկ Եռւն կրցած է գտնել բուսական տուներ, որոնք կ'երկարաձգեն մարդուն կեանք:

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺԻՆ

ԱԿՈՌԱՆԵՐՈՒ ՈՒՆԵՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ԿՈՄ ՎԱՐԱԿՈՒՄԸ
ԲՆԴՀԱՌԱՆՈՒՐ ՄԱՐՄՆՈՅՆ ՎՐԱՅ



ՏՕՔԹ. Գ. Վ. ԳԱԼՅԱՆԵՆ

ԱՏԱՄՆԱԲՈՅՑ

Վ. ԿԱՅԵՎԱԼ ՊՈԼՍՈՒ Բ. Վ. ՎԱՐԴԱՐԱՆԻՆ

ամէն կողմէ: Ասոր հետեւեցան խոշոր սրօն ները, գործարանները, ապահովագրական ընկերութիւնները և հիւանդանոցները, անանկ որ ուր որ աչքդ գարձնես, կը տեսնես ատամնաբոյցին ներկայութիւնը: Ներկայ հիւանդանոցներու մէջ ատամնաբոյցը իր ձայնը և վեդոն ունի ժողովներու մէջ: Աշխարհահռչակ Մայո սովորութիւն ըրած է որ երբ հիւանդ մը կ'ընդունի, առաջին անգամ կը քննէ բերանը, կը դարմանէ ու յետոյ միւս մասերուն քննութիւն կը կատարէ: Եթէ մեզմէ մէկուն ըսուի թէ 3-4 կրամ թարախ կե՛ր, բնական է որ պիտի մերժենք և սակայն մեզմէ շատերը ունին թարախոտ ակ-

ոաներ, որ ոչ թէ 4 կրամ, այլ 4 տրամ թարախ կը դրկեն իրենց ստամոքսին և արեան գրութեան, այն ալ օրական ոչ թէ տարեկան։ Ակռաները մարմնոյն մէկ մասը ըլլալով կապուտծ են ուկրային, մկանային, ջղային, արեան հիւսուածքներով ընդհանուր մարմնոյն հետ։ Ակռաները կրնան ազգել կամ աւելի ճիշտը վարակել մարմինը գլխաւոր երեք միջոցներով։ 1. Լինտերով, 2. Բերանի բարակ թաղանթի միջոցաւ, 3. Ունկցած ուկրային, արեան և աւշային գրութիւնով։ Մի մոռնաք որ բերանը ամենայարմար գետինն է միքրոպներ աճեցնելու և զարգացնելու համար։ միքրոպը կ'աճի տաք, մութ, թաց և աղտոտ տեղերու մէջ, ինչ որ այս բուրը կը ներկայացնէ մեզի մեր բերանը։

Միքրոպները բերանի բարակ թաղանդներէն ստամոքսի, աղեքներու, ծծող բջիջներու միջոցաւ կ'անցնին արեան մէջ, ու կը թունաւորեն արիւնը և յառաջ կը բերեն ընդհանոր անարիւնութիւն։ Արեան մէջ անցնող միքրոպները և թարախները բերան կոչուած նախագուռէն կը յարձակին սրտին վրայ ու կը յառաջացնին շատ մը հիւանդութիւններ։

Ուրեմն բերնէն գացող ամէն միքրոպ և թարախ կը վարակէ իր մօտիկ շրջանակի գործարանները և ընդհանուր մարմինը։

Շնչափողը, Խոչակը, Նշագեղձը, Աչքերը, Ականջը, Աւշանօթերու բորբոքումը, Մարսողական գործարաններու վարակումը, Արեան հիւանդութիւններ, Սրտի ամէն տեսակ հիւանդութիւններ, Ջղային խանգարութեր, Յօդերու ցաւ, Յօդերը մարմնոյն մէջ գըտնուած ամենատկար մասերէն մէկը ըլլալով, բերանի պալարների և միքրոպներին արշաւանքի առաջին ոտքի կոխան եղող մասը կ'ըլլան։ հաշուած է որ յօդացաւերու մեծագոյն տոկոսը փոտած և թարախոտ ակռաներու արգեւնքն են։

Տօքթ. Տարուին և Փըթիթ բուժած են շարաւոտ ակռաներ քաշելով, մէջքի, մտքի, գլուխի ցաւեր, և դաշտանի անկանոնութիւններ։ Մի մոռնաք որ ներկայիս Ամերիկայի յիմարանոցներու մէջ հաստատած են ատամնաբուժական քլինիքներ, որով բուժած են շատ մը յիմարներ, լուսնոտներ, մելամաղձոտներ, և այսպէս երբ հոգ կը տանինք մեր ակռաներուն կը նշանակէ հոգածու կը դանուինք մեր թանկագին դրամագլուխը եղող մեր առողջութեան։



ՏՕՔԹ. ՊԵՆԿԻՒ ՓՈՓԱԶԵԱՆ

ՆՄՈՅԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱԶԱՓՈՒԹԵԱՆ

— ՍՖԲՈՅՑ ԲԱՀԱԴՐԱՎԸ —

Ձեր սրերուն գուրգուրանին արձագանքը կ'ըլլամ ես։ Ձեր հոգիներն ահեղութեան դամբաններէն դարբնուած՝ Կուգան լլուիկ հոս փշրուիլ, երջանկութեան օրրանին, Հաւասացեալ կուսանց նման, ժպիտ ծիծաղ ջամբելով։ Շարան, շարան դուք այս գիւեր, հոս կը դիմեկ խնդագին։ Կոյս լուութիւն մ'ընկերանայ ձեր յոգնաբեկ ժայերուն։ Ուխտաւորներ իք ամենքդ ալ, այն Տանարին սրբութեան։ Ուրկի Առուած մեզ աւանդեց զգացումն Անմեղին, Ու նւմարտին վեհութեան, ահեղագոչ բարբառով։ Եկէ՛ հանգչի՛ բազինիս մէջ, ո՞վ դուք յոգնած հոգիներ, Կնդրուկ, զբուռոս կարեցուցեք, ձեր տարփատենց սրերէն։ Ու խմբովին, հոգեպատար, սեր հաւասեով մը միսիի,

Դուք այս գիշեր հոս կը դիմեք, երկու ծաղիկ սրտերուն
Նախատօնակ միացման, կոյս սէրերու հետանիքին.

Զի ապագան անոնց հոգւոյն, զինջ արիւնեն անարատ
Յաղթականներ պիտի կերտէ, վաղուա'ն համար պայխարող.
Ու աշխարհի տառապանքին, միշտ հաւատով տիրական,
Երջանկուրիւն պիտի բերեն, իրենց բոյնը տարփածին
Ուր աղօրքի պիտի փուրան ապերջանիլ հոգիներ,
Դեպի Սիրոյ, փառքի անդրին, երջանկուրեան որրանին :
Բազինիս մեջ հանգչիլ եկե՛ք, ով դուք յոցնած հոգիներ,
Կեղրուկ զրմուռս կարեցուցէք, ձեր տարփատենց սրտերէն:

Աղեքանդրիա, 15 Յուլիս 1918

ՏՕՐԹ. ՊԵՂԱԿԻ



ԵՂՆԳԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Սպիտակ նշան մը եղունգին վրայ՝ գժբաղզութեան նշան է :
Դեղնած կամ կապարագոյն եղունգները մելամաղձոտ անձը
կը ցուցաբրէ :

Լայն եղունգները նշան են բարի, ազնիւ ու ամչկոտ բնաւո-
րութեան :

Նեղ եղունգ ունեցողները փառասէր ու կռուասէր կ'ըլլան :

Պատերազմէ ու եռուզեռէ ախորժողներ ու զինուորականներ
միշտ կարմիր ու բծաւոր եղունգներ ունին :

Մսին մէջ բուսնող եղունգներ ցոյց կուտան զեղխութիւն ու
ու անառակութիւն :

Խիստ գեղնած եղունգ ունեցողներ ենթակայ են միշտ ֆիզի-
քական տկարութեան և կը հալածուին իրենց բարեկամներէն ու
դրացիներէն :

ՊԱՂԱԿՈՒԹԻՒՆ



ՏՕՐԹ. Խ. ԳԱՂԱՆԵԱՆ

Պաղառութիւնը հիւանդու-
թիւն է, սակայն հինէն ի վեր
կարեւորութիւն տրուած չէ, և
ասոր համար է որ գարմանումն
ալ պարզ մնացած է : Վերջին
տարիներու մէջ միայն, այդ հի-
ւանդութեան քիչ մը կարեւորու-
թիւն տրուած և բժշկական հե-
տազօտութեամբ անոր միքրոսկ
ալ գտնուած է : Վերջին հետա-
զօտութիւններու միջոցին գըտ-
նուեցաւ նաև թէ պաղառու-
թիւնը ինչ գէշ երկրորդական հի-
ւանդութիւններ երեւան կրնայ
բերել :

Պաղառութիւնը յայտնի կ'ըւ-
լայ հետեւեալ նշաններով .

Քիչ մը մսուկ որուն կը յա-

ջորդէ թեթեւ տաքութիւն մը 37⁰ մինչեւ 38⁰,50, գլխի ցաւ, ջուրի
պապակ, ախորժակի գագրում, պնդութիւն, քիթի վազուք, փը-
պընքուք, կոկորդի ցաւ, ձայնի փոփոխում և երբեմն ալ հազ:
Սակայն գլխաւոր նշանը հարբուխն է : Քիթի միջնորմներուն մէջ
բորբոքում մը կ'սկսի, շրջապատի թաղանթը կ'ուռենայ, կը կար-
մըրի և երբեմն այս բորբոքումը ականջներուն, աչքերուն և քի-
թին բոլորտիքը գտնուած խորշերուն մէջ կ'երկարի, կոկորդին շըն-
չափողները և թոքը երկարելով կարգ մը երկրորդական հիւանդու-
թիւններ ալ կրնան երեւան գալ :

Մարդիկ շատ աւելի հիւանդ կ'ըլլան պաղառութեամբ քան
ուրիշ պատճառով : Միջին հաշւով ամէն մարդ տարին երեք անգամ
պազ կ'առնէ և ընդհանրապէս եղանակներու փոփոխութեան ատեն
անզգուշ ըլլալով և կամ անձնապէս պաղի ենթարկուելով :

Պաղառութիւնը կը տարափոխուի մօտիկ յարաբերութեամբ :
Նոր հարբուխ առնողի մը քթին հոսումներուն մէջ շատ առատ կը
գտնուի հարբուխի միքրոսկը : Սովորական խօսակցութեան միջոցին

Քթէն ու կոկորդէն թռած մանր, փշուր կաթիլները կընան ցըսւիլ մինչեւ 20 ոտք հետառութեամբ :

Հազարու և կամ փոնքտալու ատեն անհամար փշուր կաթիլներ կը թռին շրջակայի օդին մէջ, այնպէս որ կառքի մը և կամ սենեակի մը մէջ երբ մէկը կը հազար կամ կը փոնքտայ, բնական է որ իր մօտ գտնուողներ բոլորն ալ կը չնչեն անոր քթէն կամ բերնէն թռած փշուր կաթիլները : Այս է պատճառը որ նոյն ատեն նոյն շրջանակին մէջ շատ մը պաղ առնողներ կ'երեւան : Հարբուխի բոնուողի մը առաջին 24 ժամերը ուրիշները վարակելու ժամերն են : Այն օրը կը վարակուին բոլոր անոնք որ վարակուողին մօտը կը նստին կամ կը կենան :

Այդ ժամերուն քթի խորշերուն մէջ թէ հարբուխի միքրոպը և թէ ուրիշ շատ միքրոպներ կը գտնուին : Շնչառական խողովակներու բորբոքած, ուռեցած և պատռուածքներ գոյացած միջոցին որ ատեն մարմնոյն ալ տոկունութիւնը (Resistance) պակսած կ'ըլւայ, ուրիշ միքրոպներ ալ կենան իրենց ուղը խաղալ :

Ուրեմն պաղառութիւնը կը խանդարէ շնչափողներու արեան Մջանին դրութիւնը և կը պատրաստէ գետինը միքրոպներու յարձակման կամ գործունէութեան :

Ուղղակի պատճառը թէեւ միքրոպն է սակայն անուղղակի պատճառը պաղ առնեն է :

Մարդիկ պաղը կ'առնեն երբոր ոտքերնին թաց կը պահեն, բոպիկ քարերու վրայ կը պտտին, մարմնոյն մէկ մասը կամ ամբողջ մարմնը օդի հոսանքի կ'ենթարկեն, երեկոյին կամ գիշեր ատեն մշուշու կամ անձրեւոտ օդերուն դուրսերը կը մնան, մանաւանդ անզգոյց կ'ըլլան երբ ինքզինքնին պաղի ալ վարժեցուցած չեն : Պաղառութեան գեւ հետեւուրիւնները . —

Բորբոքումը կ'երկարի երբեմն քթէն վեր աչքերուն բոլոր տիքը գտնուած ոսկրային խորշերուն մէջ և քթին երկու կողմերը վերի ծնօտին խորշերուն մէջ և խորշացաւ երեւան կուգայ և կամ կոկորդէն եւսթաքեան խողովակներէն դէպ ականջները կ'երկարի ու միջին ականջի բորբոքում և շարաւոտ ջուր կ'սկսի հոսիլ ականջներէն : Բորբոքումը մինչեւ թոքերն ալ կ'երկարի երբեմն և պարզ հաղ, թոքատապ և մինչեւ անդամ թոքախտ ալ կընայ երեւան գալ : Պաղառութեան դարմանումը . — Պաղառութիւնը շատ կարեւոր հիւանդութիւն մը նկատելու և դարմանումին ուշադիր ըլլալու է :

Առ նուազն 24 ժամ տնէն դուրս ելլելու չէ : Թեթեւ լուծու

Դական մը (30—40 կրամ հնդկական) առնելու է : Քանի մը օր ամէն առաւօտ 25 սանդիմոց մէյ մէկ հապ Սուլֆաթ տք Քինին առնելու է : Հազարու կամ փոնքտալու ատեն զգոյց ըլլալու է ուրիշները չի վարակելու և թաշկինակ մը բռնելու է քթին կամ բերանին դէմ :

Զուրը փոշիացնող շիշի մը մէջ լեցուր հետեւեալ գեղը և քթիդ մէջ և առջեւը օրական երկու անգամ քանի մը բոպէ փոշիացուր ու չնչէ :

Phenol	0,50
Borax	4,0
Bicarbonat de Soud	4,0
Solution Sublime 1 ⁰ / ₀₀	30,0
Eau distille	120,0

Ասոնք ընելէ ետք երբ տակաւին հիւանդութիւնը չանհետանար, առանց ժամանակ անցնելու բժշկին դիմելու է :

ՏՕՐԹ. Խ. ԳԱԼՆԵԵՆ

ՍԻՐԱՅԻՆ ՀԱՆԵԼՈՒԿ ՄԸ

= ԵԿՐՈՊԱԿՄ. Ս.ԶԳԻ. ՄԸ ԼԵԶՈՒՈՎ. =

Քիւասօն, Կէրայիսա, Միւմանկօմ, Սէրէքէմ, Զօֆօլօմ

Սոյն հանելուկը առաջին անգամ լուծողը պիտի ստանայ Սարկաւագի Տարեցոյցէն 2 օրինակ : Դիմել հետեւեալ հասցէին .

MANOUG K. GUIRAGOSSIAN


17, Rue Salah - el - Dine - ALEXANDRIE

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՍԵԹԵԱՆ

Ներկայ հայ գրաքեներու նահապետը, թանաստեղծ ու վիպաշտիր, ծնած է Պօլիս, ունի ներշնչուած տաղերու քերթուածներ, որոնք լոյս տեսած են Գրական Զբոսակի, Յուզման Ժամեր, երկու հատորներով։

Զանազան պարբերական թերթերու մէջ հրապարակած է վէպեր ու վիպակներ, որոնք կենդանի ու գեղեցկահիւս ոճով մը խորապէս ուսումնասիրուած տիպարներ կը ներկայացնեն։

Սէթեան հակառակ իր յառաջացած տարիքին՝ երիտասարդ գրողներու կողովով գեռ շարժէ իր գրիչը՝ և յաճախ կ'երեւի «Արեւ»ի մէջ՝ լոյս ոփոելով մէր գրական աշխարհին վրայ։



ՄՈՒԿԵՐԸՆ Ա.ԶՈ.ՏԵԼՈՒ ՄԻՋԱ ՄԻՋՈՑԸ

Զը մարտծ կիր, որոշ քանակութեամբ տանել և հաւանի մէջ ձեծել ու լաւ մաղէ անցնելէ վերջ, հետը խառնել լաւ կերպով, նոյնքան շաքարի փոշի և այդ խառնուրդը լեցնել թղթի, ափսէի կամ կասկարայի վրայ և դնել զայն մուկերու սերած վայրերը։ Շնորհիւ խառնուրդի մէջ գտնուած շաքարի փոշին, մուկերը կ'սկսին ագահարար ուտել այդ բազագրութիւնը, և այն պահուն որ կերը կը հասնի ատոնց ոտամոքսին մէջ, ստամոքսային հիւթի և խմած ջուրի աղքեցութենէն կերը կ'սկսի վառիլ նոյն ատեն ստամոքսի մէջ, աղիքներուն մէջ սաստիկ բորբոքում առաջ կուզայ, որով թունաւորուած մուկերը խակոյն կը սատկին։

ՃՈՆ ԲԱԲԱԶԵԱՆ

— Խմբնօգնութեան սփայր մը —

Գեղարուեստասէր ծօն բաբազեան որ ծնած է Զմիւռնիա 1861 թուականներուն՝ իր նախակրթութիւնն Տեղոյն ազգային վարժարանին մէջ ստանալէ վերջ, նըւիրուած է երաժշտական գործիքներու նորոգութեան նրագոյն արուեստին, ու տարիներու ընթացքին թափանցած գեղարուեստի վերաբերեալ զանազան միւլիւներու շինութեան խոր գաղտնիքին։ 1863ին կ'անցնի Եւրոպա և հո՞ն կը կատարելագործէ գեղարուեստի ինքնայտուկ այդ ճիւղը։ Յորմեհետէ կ'անցնի եղիպտոսու, ուր կը հաստատէ իր հաչակապտոս, ուր կը հաստատէ տունը, որ քիչ ժամանակի մէջ մեծ համբաւի կը տիրանայ, արժանանալով Եգիպտոսի Պետական թէտու մեծամեծ անձնութիւններու մեծ գնահատանքին։


Իր կողակիցն է եղած գերմանացի Տիկին ծօն բաբազեան, — ծնեալ Պէրթա Վէլթ —։

Ճօն բաբազեանի այդ մասնագիտութիւնը ներկայիս փոխանձուած է իր հարազատներուն Տեար էօժէն և ժիւլ բաբազեաններու, որոնք մեծ ձեռնահասութեամբ ի զլուխ հանած են գեղարուեստի այդ ճիւղը, այսինքն միւլիքի զանազան ճիւղերու նորոգութեան և անոնց վաճառումի սպառման գործը և մինչեւ օրս կը շարունակեն զայն վառ պահելով իրենց հօր անջնջելի լիշտակը որ միաժամանակ պատիւ կը բերէ թէ իրենց և թէ հայ անունին հաւասարապէս։

«ԲՆ ՈՒԹԵԱՆ ՄԱՐԴԻԿ»

Այս անունով նոր հնկերութիւն մը հաստատուած է Պերլինի մէջ։

Այս Բնկերութեան երկու սեռի մարդիկ, շատ մը վայրերու մէջ, բոլորովին մերկ կը պարտին, մերկ մարմինը գերազան համարելով մարդուն տուած զգեստէն։



ԱՐԱՄ ՄԱՐԳԱՐԵԱՆ
ՏՆՈՐՔՆ
ՏԵԶՈ ՊԱՆՔ Տ'ՕՌԻՍՆԻ

Ներհուն, ինք բանի,
Հմուտ լեզուանի՝
Տեօչ Պանի Տ'ՕՌԻխանի
Տնօրէն Անի :

Եւ թէ՝ բանիօն,
Ինք լուրջ ու զգօն,
Ու բարեհամբաւ .
Ցարզն իր վարկն՝ անբաւ...

Առաս, գուրեն ու սեր.
Անկեղծ ազգանք .
Ներկո՞ւռ, մասցի .
Սա մեկ Պօլսեցի...

Դիրքն ու ձիրքն իր ա՞ն
Պատի՞ւ իր անուան ,
Նոյնքան մըն ալ բո՞ւն
Պարծանի մեր Հայուն :

ԵՐՈՒԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ OAK LAND,
PONTIAÉ & COMMIS.
G. M. C. ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

Զուարք , աւխոյժ ,
Բարեկիրք , յոյժ .
Շի բու զօգէք .
Սա' լեզուազէս ,
Նոյն ինքն լիրօֆ
Լայնամիս, ով
Նամանաւանդ .
Ինք՝ աւիւն, խանդ՝
Նոյնիան կարի՛,
Բարի , արի՝
Հմուտ ու փորդ ,
Լաւ դիրքն ու զործ
Սա գործնական
Վաճառական
Թուշող հեռու
Օրօներու
աման , Տօկուն .
Agent ինք բո՞ւն :

DEUTSCHE ORIENTBANK A. G.

Société Anonyme fondée en 1906 par
DRESDNER BANK Cap. et réserves R.M.132,000,000
DARMSTAEDTER UND NATIONALBANK „ „ R.M.115,000,000

Siège Social: BERLIN

SUCCURSALES: LE CAIRE - ALEXANDRIE - HAMBOURG
CONSTANTINOPLE (Galata et Stamboul) - SMYRNE.
(EN EGYPTE: ex-Banque Hassan Saïd Pacha)

AGENCES EN EGYPTE:

TANTAH: Mansourah - Mehalla-Kébir.

BENI-SOUEF: Wasta - Bouche - Béba - Fachn - Maghagha -
Béni-Mazar.

MINIEH: Samallout - Abou-Kerkas - Mellawi - Deirout.

SOHAG: Abou-Tig - Tahta - Guirguia.

Correspondants dans toutes les principales Villes du monde.

TOUTES OPERATIONS DE BANQUE EN GENERAL.

Lettres de Credit sur toutes les Stations Balnéaires et Lieux
de Villegiature.

Adresse Télégraphique: "DORIBANK".

ԱՐԺԱԿԻՒՐ Յ. ԿԱՐԻՆԵԱՆ

Ծնած է կ. Պոլիս, յաճախած և աւարտած է Տեղւոյն Պօղոսեան՝ Ազգային երկսեռ վարժարանը և ապա Թրանսական Լիսէն և ստացած Մաթէմաթիկի մասնաւոր վկայականը. ապա հետեւած է ճարտարապետական և ճարտարագիտական մասնագիտութեան և անխոնչ ու անվհատ աշխատութենէ յետոյ՝ փայլուն քննութենէ վերջ, արժանացած Լօնտոնի Միջազգային վարժարանի ճարտարապետութեան ճարտարագիտի բարձրադոյն տիպլօմի:

Անաչառ և խիստ մըրցումէ մը վերջ և առանց ո՛ և է պաշտպանի ու բարեխօսի յաջողած է գրաւել 1915ին նաւահանգիստներու ու փարունիքու կեղրոնական պաշտօնաւուն թիվիկի բաժնին մէջ ճարտարապետի պաշտօնը և որ մինչեւ օրս կը շարունակէ մեծ ձեռնհասութեամբ:

Եգիպտական նաւահանգիստներու սահմանագծէն ներս շինուած կարեւոր և արդիական կառուցումները իր ձեռակերտներն են մեծ մասամբ:


Յիշատակութեան արժանի են նոր հսկայական մթերանոցներ, կայաններ, փարունիք (Կարմիր ծովաւ մէջ), պաշտօնաւուններ, հրշչներու կայաններ, օդային կայարան, կամուրջներ, նաև Բու Նարօլէնի բլուրին վրայ պէթօն առմէ Աշտարակը, զոր շինած է Արաբական ոճով և որ կը ծառայէ իբր գիտարան Շոդենաւներու ելեւուտքի նշաններու փոխանակութեան և որ քաղաքիս ամենաբարձր և ամենաշքեղ շինութիւնն է իր ժամկին մէջ:



Ուսումնասիրած է նաև հայկական ճարտարապետական ոճը, և հիացումով ու խանդավառութեամբ կը հետեւի իր կնքահօր՝ նշանաւոր ճարտարապետ ու հնագէտ Տեար Թորոս Թորամանեանի լոյս ընծայած մէծահատոր պատկերագարդ հեղինակութեամն որ մեզ և թէ օտար գիտական աշխարհի ծանօթացուց մեր հայկական քաղաքայիկ ոճին լինքնայատուկ և յատկանշանական գեղեցիկ մանրամասնութիւնները:

Ի՞նք ունի արգիսական շինութիւններու համար հայկական ոճով շինած ծրագիրներու հաւաքածոյ մը:

Տեար Կարմինեան Եգիպտահայ Գաղութին պատուաբեր անդամներէն ըլլալով, իր արուեստագէտի արժանիքին հետ կը մարմարացնէն նաև իր անձին վրայ ուղղամիտ ու պարկեցու անձնաւորունացնէ նաև ազնիւ նկարագիրը և այս խոկ պատճառաւ զրաւած է նաև թեան ազնիւ նկարագիրը և այս խոկ պատճառաւ զրաւած է նաև համարական անդամներու մեծ համակրանքը որ պատիւ կը բերէ ոչ միայն իրեն, այլ և իր ցեղին հաւասարապէս:




Գոմետի բատերախումբ Աղեքսանդրիոյ
Օր. ՌՕԶ ՅՈՎՃԱՆՆԵՍԵԱՆ ՕՐ. ԱՄՑՎԻԿ ԵԿԵՆԵԱՆ
Պ. ԱՐՓԻԱՐ ՎԱՐԴԵԱՆ կեդրոնը

ՕՆՆԻԿ ԶԵԲԵԹԵԱՆ

— ՃԱՐՏԱՐԱՊԵՏ —

Վկայեալ Պօլսոյ կառավարութենէն



Պրուսայի բնիկ հայերէն՝ ծնած է 1889ին որ հազիւ իր նախակրթութիւնն ստացած Տեղւոյն Ս.գդ. վարժարանին մէջ՝ անտիական հասակէն նուիրուած է ճարտարապետութեան արուեստին և իր 21 տարեկանին Տեղւոյն Քաղաքապետութեան հրաւէրով՝ կոչուած է կառավարական ճարտարապետի առաջին պաշտոնին, որուն առաջին ձեռնարկն է եղած բանալ քաղաքին մէջ ընդարձակ պողոտաներ, բաշխել ամենուրեք թէրքօղի ջուրեր և քաղքին ամէն կողմը լուսաւորել ելեքտրական լոյսով, որ կը տեւէ մինչև ահաւոր պատերազմի վերջաւորութիւնը, մինչ պատերազմի տեւողութեանը մնացած ըլլալով ինք քաղաքապետարանի մէջ իբրեւ ճարտարապետ՝ կ'առաջարկուի ու կը բռնադատուի իրեն կրօնափոխ ըլլալ, բայց Զէբէթեան կը մերժէ ատանկ վարկաբեկիչ առաջարկ, որով կը զինուորագրեն զինքը անմիջապէս, բայց Զէբէթեան 400 ոսկեգրամով կը յաջողի կաշառել իր մեծերը և վերագառնալ Պրուսա, բայց սա վերստին կ'աքսորուի այս անգամ իզմիր, Մանիսա։ Պատերազմի շարունակութեանը կը ըսկին կը յաջողի վերագառնալ Պրուսա, ուր այս անգամ կը բռնադատեն զինքը իր Պէլէտիյէի նախկին ճարտարապետի պաշտօնին ձեռնարկել, և այս կը տեւէ մինչև պատերազմի վերջաւորութիւնը,

անկէ վերջ, Զէբէթեան ոգի ի բռին կը ջանայ կառավարութեան կողմէ բռնագրաւուած Հայ Եկեղեցիներու գոյքերն ու անօթները ևս վերադարձնել տալ և Եկեղեցին բարեգարգել ու ապա իջնելով Պօլիս, տարագրութենէ ու պատերազմէ վերադարձող իր հայրենակից գաղթական եղբայրներուն օգնութեան ձեռք կը իր հայրենակից գաղթայթելով անոնց չողենաւային ու երկարկառէ, իր քսակէն հայթայթելով անոնց չողենաւային ու երկաթուղւոյ ծախսերը, և այսպէս վերահաստատել զանոնք իրենց բնավայրերուն մէջ։ Կը վերանորոգէ իր ծննդավայրին քանզուած վարժարանն ու՝ կը յանձնէ զայն Տեղւոյն Հայ իշխանութեան՝ որ ի նորոյ կաղմաւած կ'ըլլայ որդէն։

1922ին Տիար Զէբէթեան Յոյներէ Պրուսայէ պարպումին տեսնելով թէ Քէմալական զիրքերէ քաղաքը պիտի գրաւուի, անմիջապէս կը մեկնի անկէ ինչպէս և շատեր, և թողլով Պօլիսը վերջնականապէս կ'անցնի Եգիպտոս, ուր հաստատուած է ներկայիս և ի գործ կը դնէ իր ճարտարապետի արուեստը։ Շինած ըլլալով մինչև օրս գեղակերտ ու հոյակապ չէնքեր, ինք անձամբ գծած ըլլալով շատերու բլանները մատչելի գիներով որով մեծապէս գոհ թողուցած է իրեն զիմող բոլոր հայ թէ օտար յաճախորդները։

Այս առթիւ կարժէր որ մեր Մեծափարթամ Հայ անձնաւութիւններ որոնք սկսած են մէկ կողմանէ հոյակապ չէնքեր կառուցանել՝ օգտուէին զոնէ Զէբէթեանի նման կարող ճարտարապետի մը ձեռնհասութիւնէն։




Համբաւաւոր

— ԽԵՆԹ Ա.ԲՐԱ.ՀԱ.Մ —

Պօլսոյ Ազգային Հիւանդանոցի Խենթեւուն են շաղակրաք եւ են խելացին իր։





ԱՐԱԲԵԼ ՏԻԱՐՊԻ

Բնիկ Խարբերդցի, Ամերիկան (Եփրատ) Գոլէճի փայլուն ըջանաւարտներէն ըլլալով, նոյն հաստատութեան մէջ ուսւցութեան պաշտօնին կոչուած է : Պոլոյ համալսարանին բնական գիտութեանց ճիւղին հետեւած է երեք տարի, սակայն պատերազմը ընդհատած է իր ուսումը : Խիստ արկածալից կեանք մը և զանազան կարեւոր պաշտօններ վարել յետոյ, 1920ին հաստուած է Աղեքսանդրիա :

ՏԻԱՐՊԻ ԿԵՐՊԱՌԱՎԱՌԱՋԱՌԱՑՈՒԻՆ

Անգլական և Փրանսական ամենաընտիր կերպասներու ձոխ մթերք մը, ամենավերջին նորաձեւութիւններով, գժուարահած ճաշակներ գուացնելու աննախընթաց առիթ մը :

Ամէն եղանակի յարմար ապրանքներ, խիստ տոկուն և շատ գիւրամատչելի գներով : Աղեքսանդրիոյ միակ կերպասավաճառատունը, ուր կարելի է միշտ քարմ ապրանքներ գտնել :

Սոյն վաճառատունը, չնորհիւ իր ուղղամտութեան, ոչ թէ թէ միայն Քաղաքիս, այլ եզիպտոսի զանազան քաղաքներու և գիւղաքաղաքներու մէջ բազմաթիւ յաճախորդներու կերպաս կը հայթայթէ քոլի-փութալով :

Փորձ մը միայն կը բաւէ Զեղ համոզելու :

DRAPERIE DIARBY
2, Rue de France
Alexandrie



ՀԱՅԱՆԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Վկայեալ Մանկաբարձուինի — —

Շուպրա, Հարէր Գլորգոր թիւ 4



Բնիկ Կեսարացի : Ներկայիս հաստատուած է Գահիրէ, Շուպրա, կամուրջին կից և հոն հիմնած է կանանց ծննդաբերութեան յատուկ Քլինիք մը՝ բազմաթիւ անկողիններով :

ՌԱՏԻՕՆ ԵՐԿՐԱԳՆԴԻՆ ՎՐԱՅ

Ռատիօն բոլորպին նորութիւն մը չէ, շատ ժամանակէ ի վեր հնարուած է ան, սակայն իր անկազմակերպ վիճակին պատճառաւ գործադրութեան չէր զրուած, այլ հետզհետէ կազմակերպուելով համաշխարհային մեծ սրատերազմէն անմիջապէս վերջ, սկսաւ գործադրութեան զրուիլ ան, և տարածուեցաւ Եւրոպայի և Ամերիկայի գլխաւոր քաղաքներուն մէջ :


Կը հաշուուի թէ աշխարհի մէջ Ռատիօյի 3000 կայան կայ, ժողովուրդին տրամադրելի նոյնպէս հաշուուած է որ 30,000,000 ընդունող գործիքներ կան անհատական տուներու մէջ :

Ընդունող գործիքներուն շատ պարզ տեսակները կան, որոնք իրենց քաղաքին և կամ մօտակայ կայաններէն միայն կրնան ստանալ, բայց հոս, եգիպտոսի մէջ, ներկայիս Ռատիօյի կայան չգըտնուելուն պատճառաւ, ստիպուած ենք Քաղաքընեալ գործիքներ ունենալ, որպէսզի կարենանք Եւրոպայէն բան մը լսել :

ԵԱՂՈՒՊ ԵԱՂՈՒՊԵԱՆ

ԱՐՏԱՇԵՍ ԱԶԱՊՈԼԱՐ

Աւասիկ մէկը ջեղ այն համեստ դէմքերէն որ երկար տարիներէ ի վեր մինչև օրս կը տքնի ու կը տառապի Հայ Գրականութեան և Հայ Մամուլին համար այնքան յամառօրէն, միշտ գոհանալով քիչով ու աշխատելով անտրտունջ յակամայիցն բռնագատեալ:



Ի վարձ սակայն իր այնքան յոգնաշան տքնութեան և քրտնաթօր աշխատութիւններուն, ես կը կարծեմ թէ Ազապլար իրբեւ անկեղծ, բարեխիղճ ու յամառ աշխատաւոր երբէք չէ վարձատրուած Մամուլի ներկայացուցիչներէն, հակառակ որ Գահիրէբնակ Հայ Գրալութը այնքան մեծ շըքով ու թատերական Հանդէս-ցերեկոյթով մը տօնած է անոր գրաշարութեան 25 ամեաց Յորելեանը 1926 Ապրիլ 11ին:

Պ. Արտաշես Ազապլար ծնած է 1887-ին Տրապիզոնի մէջ. որպին է երզնկացի Մահտեսի Մարտիրոս Ազապլարին: 1895ին հայրը զոհ կ'երթայ հայկական կոտորածներուն և որբացած Ա. Ազապլարը կը դրկուի Պոլսոյ Ազգ. Փրկչեան Որբանոցը, ուր 5 տարի կը մնայ և կ'ստանայ իր նախնական կրթութիւնը: Մօր ստիպութերուն անսալով, կը ձգէ որբանոցը և 1900ին, գեռ հազիւ 13 տարեկան կը մտնէ «Սուրհանդակ» տպարանը, իրբեւ գրաշար, օգտակար ըլլուս համար իր մօրը: Տարի մը վերջ անցած է Պուլկարիա և 4 տարի աշխատած է Վառնա հրատարակուող «Իրաւունք», «Շարժում» և «Ռազմիկ» թերթերու տպարաններուն մէջ: 1907ին եկած է Գահիրէ, մասծ է այն ատեն Գահիրէ հրատարակուող «Լուսաբեր» թերթի տպարանը, և հակառակ անոր որ այդ թերթը այս 19 տար-

ուան մէջ փոխած է զանազան անուններ («Լուսաբեր-Արեւ»), և («Յուսաբեր»), թէ խմբադիրներ և թէ Վարչութիւններ, (47 խըմ-բագիրներ, որոնց շարքին և Սրբիար Սրբիարեան, Սուրէն Պար-թեւեան, Երուանդ Սրմաքէշխաննեան և Տիրան Քէլէկեան), Պ. Ար-տաշես Ազապլար միշտ պահուած է նոյն տպարանին մէջ, որովհե-տեւ ան եղած է միշտ աշխատանէր, խղճամիտ և անձնուէր գրա-շար մը:

Այս կենսագրական սեղմ տողերուն մէջ, կարելի չէ խտա-ցընել Յորելեարին քաշած զրկանքներն ու սրտմաշուքը, որոնց ան-ենթարկուած է՝ իր արհեստին և պարտաճանաչութեան բերումով: Իր վիճակակիցները մինակ կը դգան զանոնք, Ան 25 տարիներէ իր վեր, իր պատանեկան և երիտասարդական եռանդն ու ուժը տը-րամադրած է Հայ Մամուլին:

GRANDE TEINTURERIE LA CONFIANCE

MAISON PROFESSIONNELLE

SPÉCIALITÉ de TEINTURES FINES et de NETTOYAGE à SEC

USINE à VAPEUR: Bab-el-Guérid (Rue Abidos) Tél. 36-00

BRAANCHES D'ALEXANDRIE

IBRAHIMIEH (Ramleh)	RUE MOHARREM BEY No. 22
STATION DE BULKLEY (Ramleh)	RUE PRINCE IBRAHIM.
RUE NEBI DANIEL No. 24	RUE DE FRANCE No. 9
RUE MISSALLAH No. 1	RUE ABIDOS (USINE)
	CLEOPATRA LES BAINS

BRAANCHES DU CAIRE


RUE EMAD-EL-DINE (à côté du Ciné Union)
RUE ABD - EL - AZIZ No. 9 (en face d'Orosdi - Back)

— Noir fin pour deuil en 24 heures —

ՀԱՅԵՐՈՒ ՄԵՇ ԲԱՐԵԿԱՄԸ

ԵՒ "ՍԱՐԿԱԻԱԳ"


Երբ 1915ի ահաւոր պատերազմին Թուրք կառավարութեան կողմանէ Երուսաղէմէն Պօլիս տարագրուեցայ, Թուրք Զինուորական լշխանութեան կողմանէ՝ 38 օրուայ տառապալիք ճամբորգութիւն մը կատարելով ցամաքի ճամբոր, այն ալ ընդ հոկողութեամբ սատիկան Զինուորներու, չետ Զինագագարի 1919ին, Պօլսէն անցոյ Եղիպատրի և պատերազմի այդ նախօրեակին ճանապարհին կրած անլուր տառապանքներուս և կրած զրկանքներուս ու վնասներուս համար անմիջապէս գրաւոր բողոքեցի Երուսաղէմի Հօ Քօմիսէր Պ. Հէրպէրթ Սամուէլի, և որուն առաջարկին վրայ յղած էի արգէն պահանջուած բոլոր փաստաթուղթերս և բժըշկական ռաբօրս վաւերացուցած Անդլիական հիւպատոսարանին կողմանէ : Երուսաղէմի կառավարութեան հետ այսպէս եօթը տարի չարունակաբար թղթակցելէ զերջ՝ երբ զեկուցուեցաւ ինձ թէ խնդիրս Լոգանի Ազգերու Ընկերութեան համար հիւպատոսարանին կողմանէ :



ՔԲ.Ս.Ֆ.Թ ՊՕՆՍ.Բ. (*)

Դամական հիւպատոսարանին կողմանէ : Երուսաղէմի կառավարութեան հետ այսպէս եօթը տարի չարունակաբար թղթակցելէ զերջ՝ երբ զեկուցուեցաւ ինձ թէ խնդիրս Լոգանի Ազգերու Ընկերութեան համար հիւպատոսարանին կողմանէ :

(*) 1929 Նոյեմբեր 12ին, Երեխաբքի օր, Եւրոպյան այցելեց Աղեքսանդրիա, որուն դիմաւորութեան գացած էին Ազգային Խելանուրեան կողմին Տեղւոյս Առաջնորդական Փոխանորդ Տ. Մամբրէ Մ. Վրդ. Սիրութեան, Տեար Լեւոն Մկրտչյան, Մեր Թէլեան եւ Մեր Շահապար : Յաջորդ օր կը փոխադարձ այցելելով Հայոց Առաջնորդարանը :



ՄԵԾ ՆԵՐԿԱՏԻՒՆ "ԼԱ ԳՈՆՑԻԱՆԱ"

րակցութեան ժողովին յանձնուած է, անմիջապէս գիմեցի հայերու Մհծ Բարեկամ Պ. Քուաֆթ Պօնարի՝ Ազգերու ժողովի մօտ գիմում կատարելով տեղեկանալու խնդրոյս կարգադրութեան ելքը. որուն վրայ ահաւասիկ ինձ գրած նամակին թարգմանութիւնը ստորև՝ կը գնենք որմէ կարելի է եզրակացութիւն մը հանել մեր անիրաւուած հայերու Հատուցմանց խնդրոյն լուծմանը մասին:

ՍԱՐԿԱՒՄԳ

Ժընէվ, 6 Դեկտեմբեր 1925

Տեար Աւագ Սարկաւագ

Յարութիւն Մանալիան

25, Բաղըպ Փաշա փողոց
Աղեքսանդրիա

Սիրելի Պարոն,

Հաճոյքն ունեցայ երէկ ձեր Բարեկամին՝ Ոստիկանական Սպային՝ Պարոն Քամչեանի այցելութիւնը ընդունելու, երկուքս միասին քննեցինք Ձեր պահանջողութիւնը (revendication) կրցայ իրեն ըսել թէ Ազգերու Ընկերակցութեան յանձնած էի զայն արդէն և թէ քանի մը օրեր առաջ պատասխան ստացած էի, որ խնդիրը յանձնուած է Փոքրամասնութեանց ճիւղին:


Պ. Քամչեանէ չի ծածկեցի, թէ մեծ յոյս մը չունէի Ձեր գիմումներու յաջողութեանը, որովհետև Թուրք կառավարութիւնը միշտ ալ մերժած է նկատի առնել հայերու պահանջողութիւնները, ըլլան ընդհանուր թէ անհատական:

Օգտուելով Պ. Քամչեանի ներկայութենէն, երէկ երեկոյ միասեղ գացինք Ազգերու Ընկերակցութեան Պալատը և երկար տեսակցութիւն մը ունեցանք Փոքրամասնութեանց ճիւղին քարտուղարին հետ, այս վերջինը յայտարարեց թէ Ձեր պահանջը բարեացակամօրէն պիտի քննուի, բայց պէտք է խոստովանիմ թէ այս պարոնն ալ՝ հաստատեց այն ժխտական տպաւորութիւնները զոր ես արդէն յայտարարած էի իմ կողմէ Պ. Քամչեանի: Հայկական հարցին նկատմամբ ոչ բարեկամեցողութիւն և ոչ ալ համակրական շահագրգութիւն կը պակսի Ազգերու Ընկերակցութեան մօտ. այս վերջինը կ'ընէ իր ամէն կարելին, բայց իր ջանքերուն մէջ մատնուած է անյաջողութեան՝ Թուրք կառավարութեան անզիջողութեանը հետեւանքով, մանաւանդ որ անոր վրայ անկարելի է ո և է ձնչում բանեցնել, տրուած ըլլալով որ Թուրքիա անդամ չէ Ազ-

գերու Ընկերակցութեան: Իբրև եզրակացութիւն, Ձեր պահանջութիւնը պիտի քննուի, բայց առանց սխալած ըլլալու երկիւղի և կամ առանց չափզաանց յոռետես ըլլալու, կրնամ ըսել Ձեզի թէ պէտք է հրաժարիք Ձեր դատի յաջողութենէն: Կը յաւելում թէ՝ եթէ բացառաբար դիմումը իրական յաջողութեան մը հանգի, Թուրքերու կողմէ Ձեզի հատուցում մը ապահովելով, նոյնքան թէ գոհ և թէ երջանիկ պիտի ըլլայի, որովհետև ատիկա նախընթաց մը պիտի ըլլար, Ձեր միւս հազարաւոր հայրենակիցներուն համար ևս պահանջելու հատուցումներ, որոնք Ձեզի պէս զոհուած են:

Միւսիւ Քամչեանը իր կողմէ պիտի գրէ Ձեզի և բնականաբար պիտի հաստատէ այն տպաւորութիւններս, զորս Ձեզ հազորդած եմ այս նամակով:

Հաճեցէք ընդունիլ, սիրելի Պարոն, իմ ջերմագին բարեւներս
ՔՌԱՖԹ ՊՕՆԱՐ



«» ՊԱՆՉԱՎԱ ԱՏԱՎԱ «»

— Ռ. ՊԶՏԻԿԵԱՆ —

Շարա Մօհամէտ Ալի թիւ 12 - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ.

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ՊԱՆԴԱԿ

ԱՌԱՋԱՋԱԿԱՆ ԵՒ ՀԱՆԳՍՏԱԼԻՏ
ՄՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ

Շոգենա: ային և երկաթուղոյ ուղեւորներու
համար ամեն տեսակ դիւրութիւններ կ'ընծայուին:



ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՕՐ. Ա.ՍԴԻԿ ԵՎԵՆԵԱՆ
ԵԳԻՊՏԱԲԱՅ ԳՈՄԷՏԻ ԹԱՏԵՐԱԽԱՄԲԻ
ՓԱՋԵՐԻ
Մատամ Մօնիկոսենի դերին մէջ

ԴԵՐԱՍԱՆ Վ. Ա. ԱՐՓԻԱՐ
ԵԳԻՊՏԱԲԱՅ ԳՈՄԷՏԻ ԹԱՏԵՐԱԽԱՄԲԻ
ԲԻՄԱԴԻՐՆԵՐԻ
Պ. Մօնիկոսենի դերին մէջ

GRANDE TEINTURERIE AMERICAINE

FONDÉE en 1902 — TÉL. 23-55 Mediné



O. ՊԼԵԴԱՆԵԱՆ



SUCCURSALES

- A 25, Rue Kasr-el-Nil
- B Rue Kantaret-el-Dikka
- C Boulevard Ismaïl, Héliopolis
- D Rue Soliman Pacha, Imm. Rofé
- E Boul. de Lesseps, Port-Saïd

BRANCHES :

Ismailia et Suez



Ինքնաշխատութեան Տիպար մը. — Ծնած է Ռուսութօ 1879ին.
իր նախնական ուսումն ստացած է տեղւոյն Ա. Յովհան Վարժարա-
նին մէջ: Անտիական հասակին անցած է եգիպտոս, ուր անօրինակ
աշխատութեամբ մը ձեռք ձգած է բաւական հմտութիւն Տein-
turerieի արուեստին մէջ, զոր կատարելագործելու համար ապա ան-
ցած է Անգլիա 1906ին: Հուսկ յետոյ վերադարձած ըլլալով եգիպ-
տոս, հիմնած է իր ներկայ Տeinturerie Americaineի Մեծ Գործա-
տունը, որ ներկայիս 25 երկար տարիներէ ի վեր կը մըցի գրեթէ
եւրոպական բոլոր Տուներու հետ, զոհ ձգելով իր ամէն սեռի յա-
ճախորդները:



**ԵԳԻՊՑԱՀԱՅ ԳԱՂԱԿԹԵՆ ՄԵԿ ՊԱՏՈՒԱԲԵՐ ԸՆՏԱՆԻՔ
ՈՐ ԳԱՂԹԱԾ ՈՒ ԵԿԱՆ Է ԿԵՍՈՐԻԱՅԵՆ ՀՈՍ ԲՆԻԿ**

Մէկ աննշան պատանի ըլլալով նախ մեր Մանուկ,
Շնորհիւ իր արթնութեան ու ձեռքերուն միշտ բանուկ,
կը լծուի սա՛ նախապէս կօշկարի արհեստին,
Աշխատութեան բուն տիպար դառնալով ինք վեստին . . .
երեք տարի շարունակ պատանին այս ճարպիկ փորձ՝
Յարատեւէ իրապէս, նախասիրած իր այդ գործ . . .
Ապա լքէ զայն սակայն մտադրելով առ յաւէտ,
Որ ձեռնարկէ բուն գործին, կիրի, նիւթի շահաւէտ:
Մինչև հաղար ինն հարիւր երկուք դառնայ սա՛ քիչ քիչ
Քաղաքապետութեան իսկ Մաթէրիէլի հայթայթիչ,
Յարատեւէ զայն ահա մինչև օրս մինչև ցարդ՝
Տիրանալով համբաւի ու դառնալով ծանօթ մարդ:
Մինչ Համիլտեան շրջանին բուն իննուսունըհինգին,
Վերադառնայ սա յանկարծ ծննդավայրն իր կրկին.
Մինչ իննուսուն վեցի բուն դէպքերուն այն ահաւոր,
Կ'աճապարէ սա դառնալ Ազեքսանդրիս իրաւ որ
Ու կը մնայ հոն այլեւս մեր Մանուկեան այս Մանուկ,
Ուր կը գործէ վերստին իր ձեռքերով իսկ բանուկ,


Պատերազմի օրերուն այն ահաւոր, սա կրկին
կը հայթայթէ միշտ պարէն Անգլիական բանակին
Ճակատաբաց գուրս կուգայ այդ գործէն ալ դժուարին,
Սրժանալով Կանգակի Պետութենէն այդ վերին:
Ինքնօդնութեամբ արդարեւ համբաւ հանած օր օրի
Ճարտարարուեստ գործին մէջ նոյնպէս Անգլիականի . . .
Վկայ, ահա՛, իր շինած չէնքերէն այն շատ շատե՛ր,
Եւ հոյակերտ այն չէնքեր որոնց նոյնիսկ ինքն է Տէր . . .
Սա՛ էր գարձեալ որ առած շինութիւնն իր վրայ անձին,
Գան Սէղարի մէջ կանգուն այն Հայկազնեան դպրոցին,
Եւ ի կատար հանեց զայն զոհողութեամբ ահագին,
Աշխատութեան ալ ի վարձ չառնելով սա ո՛չ մէկ գին . . .
Ներկայիս Տէր ընտանեաց ու զաւակաց սիրասուն,
Միշտ օգտակար եղած է օտարին թէ իր դասուն.
Նպաստներով կամ գործքով գառնալով սա ձեռնոտու
Եւ չի մերժէր սա երբեք երբոր զիմես իրեն դու,
Զրիօրէն տալով միշտ Շէնքի բլան կամ քարտէս:
Երբ նկատէ՝ չի ներէր ոմանց միջոցն իրապէս
Որով հանած է այսպէս խղճամտի ոս՛ համբաւ,
Ու Ազգային գործին մէջ՝ բերած բաժինն իր ամբա՛ւ:
Իր Տիկինն ալ Շնորհալի՝ զաւակաց տէր Հայուհի,
— կէմէրէկլեան է ծնեալ — կոչուի սա ալ Հայկուհի:
Սահակ որդին իր երեց, որ պատանի անվիհեր,
Նետուած կեանքի յասպարէզ, եղած է արդ Քամսիօնէր.
Հնազանդն ալ մէծ դասուարը, մէծ մօր անուամբ Հնազանդ,
Իր ծնողքին իրապէս աղջիկ մըն է հնազանդ.
Արամ որդին ներկայիս մինչեւ վերջը կը խորհի,
Իրրե զուարգ մէկ տղայ վրայ միայն Սբորի.
Պերիւնին ալ գուստոր անմեղ՝ տեսած էք այն իր լեզուն,
Դեղձանիկ մ'է ինք սիրուն, սօխակի պէս ալ խօսուն.
Շաբէն որ է ութամեայ, աղջիկ մըն ալ շնորհալի,
Ունի ձիքեր պատանւոյ, քաջասրտի լի ու լի:
Վահին որ զեռ վեցամեայ, զինուորութեան սիրահար,
Նախասիրած իր գործն է օգանաւով թռչիլ յար:

ՅԱՐԺԻԳՄԱՆ

ԱՐԹԻՆ ԼՕԲՄԱԿԵՈԶ

ՊՈԼՍԵՑԻ ԱՐԴԻԵՍՏԱԳԻԷ

Պօլսոյ Սամաթիոյ ջերմեռանդ հայրենասէրներու վաղնչուց թաղէն եղող այս պատուական արհեստաւորը ծնած է 1883ին և հազիւ Գէորգեան վարժարանին մէջ իր նախակրթութիւնն ստացած՝ իր տասնամեայ տարիքին՝ աշակերտած է իր կնքահօր՝ երուանդ




Տարշափչեանի քով՝ և ձեռք բերած է Զիմենրո Քառօ - Սիմանի պղնձեայ կաղապարները շինելու գեղեցիկ նրբարուեստը, նոյնպէս նաև նոյն Քառօ - Սիմանի գործիքները պատրաստելու մեքենաներ, և ապա քիչ ժամանակ վերջ Պօլսէն անցած է Եգիպտոս ուր իր արթնութեան շնորհիւ նետուած է կհանքի ասպարէզը և ունեցած է ժամանակ մը վերջ իր մասնաւոր մէծ արուեստանոցը նոյն գործին վերաբերմամբ և երկար տարիներ գործելով բաւական յառաջգիմութիւններ ունեցած է իր կեանքի ասպարէզին մէջ, ըլլա-

լով միանդամայն Եգիպտոսի ամբողջ շրջանին մէջ նախապէս միակը այդ մասնայատուկ գործը կատարող։

Լոքմակէօզ երկու տարի նախապէս Աղեքսանդրիա գտնուելով, 1902ին այցելած է Սպանիոյ Պարշելօնիա քաղաքը՝ հոն կատարելագործելու իր գեղեցիկ արուեստը և ապա անցած Ամերիկա և հուսկ յետոյ վերադարձած կրկին Եգիպտոս, ուր աւելի ամուր քայլերով՝ օր աւուր սկսած է յառաջդիմել մինչեւ ներկայ իր փայլուն գիրքին տիրանալը։

Լոքմակէօզ, այժմ ընտանիքի Տէր և զաւակաց հայր դարձած գեռ տակաւին երիտասարդի խանդն ու աւիւնը կը կրէ իր մէջ՝ իր մարմարական առողջ կազմուածքին պատճառաւ զոր ժառանգած է իր ծնողքէն։

Ներկայիս իր բարեկեցիկ վիճակին պատճառաւ, բոլորովին լքած իր արհեստը՝ նուիրուած է չենքերու շինութեան և առուծախի և որով ինքն է այսօր հայ Ռահիքի մը։



ՅԱԿՈԲ ՊԱՊԻԿԵԱՆ


(Պուլկարահայ Շումենցի)

— ՄԵՐԵՆԱԳՈՐԾ —

Spécialiste Constructeur
de Portes Roulantes Silencieuses

Ազնիւ Ազգային, որ մեծանուն .
Երբ որ կը կանգնես մէկ խանութ կամ տուն,
Ապսպրել տուր անոնց փեղկեր, գուռ
Մեր Պապիկեանին, որ շինէ ամուր,
իր բոլոր գործեր մաքուր են, տոկո՞ւն,
Որք տարիներով կը մնան կանգո՞ւն
իր բո՞ւն գործըն է շինել Porte Roulante
իր մէջ նա կրէ, երկաթեայ մէծ խանդ,
Մա՛ Constructeur Spécialiste
Ո՛չ, չունի երբեք նիստ, գաղար, հանգիստ,
Ամէն օր ահա՛, հո՞ս հո՞ն վազգվէ
Ես կ'ըսեմ բռն խոկ վարպետ մարդն ա՛ս է .
Ինք հեղահամբոյր ու բարեհամբոյր
իր բացատրութեան մէջ գտնես համ, բո՞յր
ինչ գործ նա՛ առնէ շինել խոստանայ
Օրը օրին խոկ կը կատարէ նա՛ .
Աղեքսանդրիոյ մէջ սա, ամէնուն ծանօթ
Ապսպրանքներդ նախ կ'ընէ նա նօթ . . .

Սա հաշիւ կ'ընէ թէ ո՛ր գործ գժուար
Քանիով կ'ենէ . կը քննէ վեր վար .
Վերջ՝ գին կը կտրէ խղճով մը արդար
Դուն ալ «լաւ կ'ըսես , օ՞ն , չնէ շուտ տար ,
Օր մըն ալ տեսնես ահա մեր Պապիկ .
Դուռ փեղկերդ շինած տեղ գրած կոկիկ .
Օ՞ն , գնա՛ , զտիր զինք ԱՊՈՒ ՏԱՐՏԱՐ ,
Մեր Պապիկեանը խղճամիտ , արդար :



Զանկի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Նորակառոյց Եկեղեցւոյն
հիմնարկելի հանդեմք 1929 Մեպս. 22ին Արդեամբ
և ծախիւ Տեար Բարսեղ Պալրգնեանի

— 157 —

ԱՐԵՏԻՍԻ ՍԱՐԳԻՍՈՓ

— Ա.ՐԱ.ԲԿԵՐՑԻ —




Եղիպտահայ Գաղութին աչքառու գէմքերէն . ծնած է Արաբկիր 1867 թուին . Շահրօղի թաղին նախակրթարանը աւարտելէ վերջ , քսան տարեկանին կ'անցնի Պօլս , ուր ինքնաշխատ ջանքերով գիրքի մը կը տիրանայ ուր ինը տարի մասէ վերջ Պօլսոյ Պանքայի մեծ գէպքին կուգայ կ'ապաստանի Եղիպտոս , և հոս իբրեւ առեւտրական օր աւուր յառաջդիմելով՝ քիչ ժամանակի մէջ մեծ յաշողութիւն ձեռք կը ձգէ և կը տիրանայ ճարպիկ և գործունեայ առեւտրականի համբաւին :

Սա եղած է սկիզբի մէկ օրէն յախուռն իր գործունէութիւններուն մէջ , որով մինչև օրս սիրուած գէմքերէն մին հանգիսացած է Եղիպտահայութեան մէջ : Եղած է ժամանակ մը Տեղոյն Հայ Աղքատախնամի անդամ և սիրուած աղքատներէն , յաճախ օժանդակած է Ամերիկայի Արաբկերցիներու Հայրենակցական Միութեան ինքնայօժար :

Տեար Սարգիսով ի հարկէ կ'սպասէ իր յարմարագոյն առիթին Երեւանեան կառավարութեան շրջանակին մէջ կառուցուած նոր Արաբկիրի մէջ հիմնելու իր անձնական ծախիւք Հայկ . Կրթարան մը՝ հոն ջամբելու ուսման ու գիտութեան քաղցրագոյն կաթը մեր հայ բեկորներուն :

Պուլկարիոյ մէջ Սօֆիա հրապարակին վրայ քանդուած Պուլկար եկեղեցիին շինութեան և տեղւոյն Հայ եկեղեցիին նպաստներուղարկած է և առ այս պուլկար Եկպարքէն և Արտաքին Գործերու նախարարութենէն չնորհակալութեան գիրեր ստացած :




ԼՈՒՏՈՆ ԳՈՐԾ ՄԹԻՒԹԻՕ

ՄԻՀՐԱՆ ԿԱԼՈԵԱՆ

— 10, Rue des Sœures, 10 —

ALEXANDRIE (Egypte)



Ինքնաշխատուրեան ահա՛ մեկ Տիպար
Որ շատերու դիմ կը մղէ գուպար ,
Իբր արուեստագէտ մեկ լուռանկար ,
Անծոււտ զգալով իր մեջ ուժ ու կար ,
Ծննդավայրն է այս անձին բուն Վան
Վաղուց Եգիպտոս հաստառուած է ան
Իրապէս սա է զործուենեայ ու ժի՞ր...
Արուեստին մեջը ցոյց կուտայ ովհ իր ,
Տեսե՞ր եֆ իրեն Արբիկէն շիբ .
Հո՞ն մտնեն այրեր , կիմեր նօնօչիկ ...
Նոյնպէս եւ ամեն աստիճանի անձ
Եւ զոհ կը մնան իրմէ զերազանց .
Քաշելով անոնց բուն լուսանկար ,
Որով շատերու կը հանէ ան բար .
Իր տեսակներով կը տինէ սա ալ
ՔԱՊԻՆԵ , բօրբէ եւ կամ բարդ փօսրալ
Եւ բուն նաթիւռէլ ինք Ակռանիզման ,
Որուն կարծեմ քէ տեսած չէֆ նրման .
Հո՞ն իրւ Տէօ Սկոռն է իր Արբիկէն ,
Ուր չիկայ ելնել վեր սանդուխներէն .
Ճշգապահութիւն , ընտիր զործ յատուկ ,
Մեր այս Միհրանին բով պիտ գտնէկ դուր .
Ուրեմն կ'արժէ , Պարոնայք , Տիկի՞ն
Որ մեկ մ'այցելէֆ իրեն ի հարկին ... ;


ՄԵՇ ԳՈՐԾ ՄԹԻՒ

ԵՐԿԱԹԵԴԻՆ ԺԻՆԻԹԵԱՑ
ՎԱՐԱՆ ԿՈՎԱ ՆԵՐԱ

—

— 119, Իհմ նազի Ա. Յարկ - ԳԱՀԻՐԻ -
ԹԻՒԹՅՈՒՆ ՓԻՐ ՏԳ-59 ՄԱՏԻՒՄ ԴԱՅԱԿԱԿԱՎ 211

ԼԱԿԱԳԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԱՄԵՆԱԱԺԱՆ ԳԻՆԵՐՈՎ






ԿԱՐԱՊԵՏ ԲԵՇՆԵԼԵԱՆ

— Կաշիավանառք —


1911

Քէօնէլեան Եղբարք
Որք ունին յարդ, վարկ,
Իրօք են անձառ
Կաշիավաճառ :


Անկոօ, անտերայ,
Հայ են, ասոնք Հայ :
Հայթայթիչ կարի
Իրք կօշակարի .
Մինչ իրենք՝ արի ,
Սրտով ալ՝ բարի .
Անձեր են վեհանձ ,
Շատէ գերազանց .



ՅՈՎՐԱՆԵՍ ԲԵՇՆԵԼԵԱՆ



ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐՏԻՐՈՍԻԱՆ



ԽԱՉԻԿ ՍՍՆՏԱԼՃԵՍՆ

Եգիպտահայութեան դարգացած ե-
ռասարդներէն, որ տեղւոյս Պօղոս-
ն վարժարանը աւարտելէ վերջ, յա-
ւապէս լրացուցած է College Suisseր :
Նի շատ մը անտիպ թարգմանութիւն-
ի Ֆրանսերէն և Անգլիերէն լեզու-
րէ . յաճախ կ'աշխատակցի տեղական
արտասահմանեան թերթերու : Իսկ
առերական մարզին մէջ, իրը ամա-
ռու գերասան, Զաւեշտի գերը կա-
րուելագոլծած է, առանց չափազան-
ոււ ոմանց պէս իր շարժուծեւերը՝
պարկութեան միջոցին :

Իրապէս իւրացուցած է Մօլիկոի
Ծի ամսաւուրիւնը և Ակամայ Բժիշկը,
Եքսանդր Պիսոնի Անյայտ Կինը, Քը-
ուէթի Օբէրէթը, Մեծապատիւ Մու-
շկանները, Մարուող ձրագները, և լն :

Եղիպտահայ սիրող գերասաններու
կարողագոյններէն մին է Պ. Սանտալ-
ճեան, ծնած Զակազիկ, 1897ին իզմի-
րահայ ծնողքէ : Իր նախնական կրթու-
թիւնը ստացած է տեղւոյս . Պօղ . Ազգ .
Վարժարանին մէջ : Պատանեկութեան
շրջանին երեք տարի իզմիրի Հայկ . և
Ֆրանսական վարժարաններուն աշա-
կերտելէ յետոյ վերստին Աղեքսանդրիա
դառնալով այս անգամ ալ յաճախած է
Սէն Միշէլ և Սէն Քաթէրին քօլէճները :

Փոքր տարիքէն սիրահար գեղար-
ուեստի և թատրոնի, այսօր 10 տա-
րիէ ի վեր կը մասնակցի Եգիպտահայ
բեմին, ասոնց կարդին նաև Սբէլեանի,
Անդրանիկի, Աբովեանի և Զարիֆեանի
կողմէ Եգիպտոսի մէջ կազմակերպուած
ներկայացումներուն, կարեւոր դերինով :

ՏԱՂԱՆԴԱԿԻ ՈՐ ՀԱՅԸ

ՊԵՏՐՈՍ ՄԷԼԻՔԵԱՆ

Զմիւռնահայութեան պատուաբեր այս Տաղանդակաւոր Հայը ծնած է 1870ին Իզմիր, ուր Մամուլքեանի Տեսչական օրերուն յաճախած է Մեսրոպեան վարժարանը։ Սա՛ եղած է Իզմիրի մէջ

Մարմնամարզի և Յուրաքանչ իսպանական համարագիր և նոյն Սրբուներու Ռւսուցիչ նոյն Ազգ։ Վարժարանին մէջ։

1892ին անցած է Եգիպտոս և իրեւ ուսանող մտած է Գահիրէի Ֆրանսական իրաւագիտական վարժարանը։ 1923ին ապա Վերադարձած է Իզմիր ուր իրեւ գրազիր պաշտօնավարած է Արագեան Տան մէջ, վերստին անցած է Եգիպտոս և Հանրային Շինութեան Նախարարութեան մէջ կոչուած է իրեւ գծագրիչ և 908ին մեծ քրիզի միջոցին՝

Խնայողութեան համար պաշտօնէ հանուած և մեկնած է գարձեալ Իզմիր։

Տ. Պ. Մէլիքեան 1900—1904 կոչուած է Իզմիրի Ազգ. Երկու վարժարանին։ Իրեւ Մարմնամարզի Ռւսուցիչ։ 1915ի ահաւոր մէծ պատերազմին երբ շատեր կը զինուորագրուին, սա՛ Իզմիր—Գառուպա Ֆրանսական Երկաթուղիի Բնկերութեան մէջ պաշտօնի կը կոչուի իրեւ քենիրկ գծագրիչ և կ'անուանուի Controleur de Route (ճամբաներու քննիչ) զոր ճարտարօրէն շարունակած է մինչեւ 922, իսկ Իզմիրի Քէմալական գրաւումին, հրաշքով գրեթէ կ'ազատի մեծ ելեռնեն, միւս կողմանէ սակայն կառավարութեան դէմ իրեւ Զօրահաւաք ամբաստանուելով կը բանտարկուի, բայց իր պաշտօնին մէջ զանցառութիւն գործած չըլլալուն և յունական գրաւման ժամանակ տեղացի շատ մը թրքուհիներու կեանք ու պատիւթ փրկած ըլլալուն համար առ այս Իզմիրի Թուրք վարժարանի



Տեսչուհիի կողմանէ իր Պատերազմական Ատեանի մէջ տուած նըպաստաւոր վկայութեան վրայ անպարտ կ'արձակուի։

Եւ արգարեւ անուանի գրագէտ Մեսրոպ Նուպարեան իր մասին Կոչնակի մէջ իրաւամբ հրամարակած է սա հետեւեալ գնահատականը։

Տեար Մեսրոպ Մէլիքեան երաժշտութեան սիրահար մ'ըլլալով Գունիտարի (Պիլլառ) մէջ իր հազուադիւտ յաջողութեամբ նշանաւոր հանդիսացած է Իզմիրէի և Գահիրէի մէջ, որով իր համբաւը մինչեւ Եւրոպա և Ամերիկա տարածուած է։ Զանազան տեղերէ առաջարկներ եղած են իրեն գրամական վարձատրութիւններու խոստումով՝ երթալ ցուցագրելու իր ճարտարութիւնը Պիլլառի մրցումներու մէջ, բայց նա հետեւանք տուած չէ և գոհացած է իր ընտանիքան բոյնին մէջ իր Արթիսթուհի Բիհանիսթ աղջկան գաշնակի վրայ կատարած հաճոյալի ժամանցները ըմբոշինելու։

Մէլիքեան ներկայիս Գահիրէ Billarde Palaceի գերատեսուչն է երկար տարիներէ ի վեր։

ՕՐ. ՆՈՅԵՄԻ Պ. ՄԵԼԻՔԵԱՆ

ԵՐԱԺԾՏԱԿԱՆ ԱՇԽԱՐԴԻ

ԶԲՆԱԴ. Ա.ՍԴ.Ը

ՈՒԽՈՒՑՉՈՒՑԻ ԴԱՇՆԱԿԻ

— Ուկի Մէտայլով պատուած —

Պէտական Գունչի Ռազմական Ակադեմիա

և

Վկայեալ Բարիզի

Միւզիքի Բարձր. Վարժարանին

Դուստրը Տեար Պ. Մէլիքեանի. ծնած է Գահիրէ 1907ին, որուն ընդարձակ կենսագրականը արձանագրուած է 1928ի Սարկաւագի Տարեցոյցին մէջ։ Օր. Մէլիքեան անցեալ 1929ին ամառը իր ծնողաց հետ այցելեց Բարիզ, ուր մնաց մինչեւ Նոյեմբերի վերջ, կատարելագործելու համար բարձր



Ներդաշնակութեան ուսումը (Les études d'Harmonie supérieure) և
բարձր երաժշտական նուագախմբութիւնը (Orchestration,

Ճ. Մ. Բ. Ո. Խ. Ն. Օ. Թ. Ե. Բ.

Հասած էի ասկէ առաջ Օրիորդ Նոյեմի Մէլիքեանի գեղար-
ուեստական համբաւը, որուն բազմիցս արձագանգը բերած էին ե-
ղիպտահայ թերթերը:

Բայց առաջին անգամն ըլլալով հաճոյքը կ'ունենայի իրեն
ունկնդրելու:

Թէ՛ հեռու եմ արուեստագէտ մը կամ բառին թէքնիքա-
կան առումով հասկցող մը ըլլալէ. բայց, կը խոստավանիմ թէ քիչ
անգամ ինձի տրուեր էր այնքան հմայուիլ գաշնակէն որքան երբ
համակրելի արթիսթին ճարտար և զգայուն մատները կ'ոստոստէին
անոր ստեղնաշարին վրայ:

Եւ կը խորհիմ որ նուագէն արբենալու համար ալ՝ անպատ-
ճառ արուեստագէտ ըլլալու պէտք չըկայ: Երաժշտութիւնը երկնա-
յին է և հոգիներուն կը խօսի: Կը բաւէ զգայուն հոգի մը ունե-
նալ՝ բնազգօրէն զգալու, ըմբռնելու, ըմբռշնելու համար տաղան-
դաւոր արուեստագէտի մը նուագը:

Արդէն չոգենաւին վրայ, օտար ճամբորդներու շարքերուն
մէջ պակաս չէին օրիորդներ որոնք տարիներով գաշնամուր ուսուած
և վկայական ստացած էին և որոնք, Օրիորդ Մէլիքեանը լսելէ յե-
տոյ, համեստօրէն կը յայտարարէին թէ չէին համարձակէր իրմէ
վերջը և իր ներկայութեան նուալել . . . :

Ու Մարսիլիա հասնելուս նախօրեակին՝ երաժշտական երե-
կոյթ մը սարքուեցաւ չոգենաւին վրայ: Օրիորդ Մէլիքեանի սահ-
մանուած էր պատուոյ կարգը, է'ն վերջինը:


Եւ չնորհալի Օրիորդը, առանց նօթայի, աւելի քան երեք
քառորդ ժամ նուագեց Շօրէնէն, Մոսկովսքիէն, և Լիսթէն երկա-
րաշունչ կտորներ, լնդհանուր հիացումի և որոտընդուստ ծափերու
մէջ, ընդունելով չոգենաւի հրամանատարին և ուրիշ ականաւոր
ներկաներու ջերմագին խնդակցութիւնները:

Սյդ իրկունը յաղթական իրիկուն մը եղաւ ո'չ միայն հա-
մեստունակ օդիորդին, այլ քիչ մըն ալ մեզի, իր հայրենակիցնե-
րուն համար որ իրմով հպարտացանք . . . :

Տօքթօրին (Հայկակ Տէր Ռափայէլեան) ուրախութիւնը չափ ու
սահման չունէր: Մափ կը զարնէր շարունակ, «անզգամները թո՛ղ
տեսնեն, խայտառակները թո՛ղ լսեն . . .» աղաղակելով . . .

Եւ Տօքթօրը իր իրաւունքին մէջն էր . . .

Լեհոն Մկրտիչեան:




ԱՐԱՄ ԲԻՒՐՔՃԵԱՆ
Տնօրին ԱՐԱՄ ՊէրՊէրԵԱՆ ՏԱՆ

ԱՐԵՖԱՆԴՐԻՈՅ ՄԱՍՆԱՑԻՒՂԻ

Շարա Փօր թիւ 1

Բուն Զինկոկրաֆ կռավէօր իրաւ՝
Օտարներու հետ սա՛ մրցի դիւրաւ.
Աշխոյժ, եռանդուն, դեռ ինք պատանի՝
Խիստ դիւրահաղորդ նաև ընտանի.
Համեստ ու զգօն ու հեղահամբոյր՝
Իր շուրջ կը սփռէ մինչև վերջ համբոյր.
Թէ տեսնէք զինքը գործին մէջ հապա՝
Ուղղամիտ մէկն է նաև ճշտապահ.
Որքան որ կ'ուզես տար նկարդ ուշէն՝
Կէս գիշերին քու չինէ քլիշէն.
Կռավէօրի գործդալ թէ գժուար, նոր է՝
Նա ոտքի վրայ իսկոյն կը փորէ.
Օ՛ն, վաճառական մարդիկ գուք գործի՝
Ենթարկեցէք զինքն անգամ մը փորձի:





ԱՌԻԹԵՐ ՊՈՀՃԱԼԵԱՆ

Անգարայի Տէլիք Մատէնէն. իր նախակրթութիւնն ստացած իր ծննդավայրի վարժարանին մէջ. ապա անցած Պրուսայի Շերտամարուծական վարժարանը և անկէ ըրջանաւարտ՝ ժամանակ մը շարունակած է իր այդ նախասերած գործը. զոր թողլով պաշտօնավարտ է Սինկէրի Բնկերութեան մօտ իրբե հաշուակալ քարտուղար Էսկի Շէնէրի մէջ. Մէծ պատերազմին զինուորագրուած է գերի ինկած Անգլիական բանակի մէջ Պաղեստինի ճակատը: 1919ին, Զինագագարին կ'անցնի Եգիպտոս. հաստառուած է այժմ Աղեքսանդրիա ուր ընդ գրկած է Կօչիկի և Կաշիի առեւտրական առպարէզը՝ տիրացած ուղղամիտ և պարկեցած անձնութեան համբաւին:



ՄԵԼԻՔԹՈՆ ՊՈՀՃԱԼԵԱՆ

Կրտսեր եղբայրը Լուտէրի, ծննդնոյն քաղաքը որ տասնըչորս տարեկանին լքելով իր վարժարանը նետուած է կեանքի ասպարէզը, նախ իր հայրենիքին և ապա Պոլոյ մէջ իրբե առեւտրական Համբանան ըրջանին կ'անցնի Պոլոյն Աղեքսանդրիա անկէ իրթալու համար Լօնուոն, բայց կարգ մը գտուարութիւններ արդելք կը հանդիսանան և Մէլիքթօն կը մնայ Աղեքսանդրիա ու ինքնաշխատ ջանքերով կը փարի կօշիկի և կաշիի առեւտրուի գործին և օր առուր ընդարձակելով զայն կը տիրանաներիայ իր փայլուն դիրքին: Ահա ձեզ պարկեցած եւ ուղղամիտ առեւտրական մը:



ԱՆԹՈՒԱՆ ՔԷՍԹԱՆԵԱՆ




BOHDJALIAN FRÈRES
GRANDE FABRIQUE & MAGASIN des CHAUSSURES

Prêts et sur mesures en tous genres
ARTICLES CORDONNERIE
Rue Tekiet-el-Kalchanî No. 5 - Alexanprie - Tél.70-76

CORDONNERIE IMPERIALE

Chaussures prêts et sur mesures en tous genres
Rue Fouad 1er No. 13 – ALEXANDRIE


Ճարտարուե՛ստ Անթուան՝
Տե՛ս հեղ մը ա՛հ գու, ա՛ն,
Սա հմուտ նաև փորձ՝
Մէկ վարպետ ժամագործ,
Շատերէ գերազանց՝
Իրապէս կարող անձ,
Ինք աշխայժ, եռանգուսն՝
Վատահիր նրան գո՛ւն,
Միայն տալ իրին ցոյց՝
Քու կեցոծ ժամացոյց,
Արծաթեայ, սոկեղէն՝
Կամ շինուած մհատղէն,
Ուոշեալ օրին բո՛ւն՝
Կ'ստանաս զայն լոկոյն,
Մինչ գտնես իր քով ասու,
Ժամացոյց պատրաս,
Խիստ տոկուն ու աժան՝
Բուն սուկ կամ տարժան,
Ջեւերով նորագոյն՝
Պատի կամ գրպանի՝
Որ մինչ վերջ կը բանի,
Մէկ չնչով շիփ շիտակ՝
Թիք թաք, թիք թաք, թիք թաք:



Ս. ԵՒ. ՏԱԼԻԱՍԵԱՆ ԵՂԲԱՁՐՆԵՐՈՒ



Կը ծախուին Տեղական զուս կարագ (պէլշի), արևիսական հին
Արժանացած Բարեփոխ 1929ի Exposition du Confort Moderne
Ա. Մրցունուկին և Պղի Մէտաղիկին
Աղեմանիքին՝ Եկեղ Իդրամին փողոց թիւ 1 — Հեռ. 15-86
Գանիքը՝ Միւմբագ Փողոց (Մուճամս Ալի) թիւ 5 — Հեռ. 11-28, Մէտին



ԹԵԼԵՖՈՆ
ԹԻՒ 46-27

ՓՈՍԹԱՐԿՂ
ԹԻՒ 897

ԵՐԳԵՆԱԻԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԵԱՆ ՏՈՄՍԱԿՆԵՐ

ԱՄԷՆ ԵՐԿՐԻ ՃԱՄՍՐ ԵՒ ԱՄԷՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆՑ ՆԱԽԵՐՈՎ
ԱՄԵՐԻԿԱՆ ԵՒ ՔԱՆԱՏԵԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՈՑ ՏՈՄՍԱԿՆԵՐ
Ամերիկայի, Քանատայի, Պրաղելիոյ, Քուպայի, Մեքսիկայի
Աւստրալիոյ և Եւրոպայի գլխաւոր նաւահանգիստներուն մէջ
գործակալներ և մասնաճիւղեր

Աւելի մանրամասն տեղեկութեանց համար դիմել

Լ. ԵՆՈՎՔԵԱՆ ԵՒ ԸՆԿ.

3, Շամբօղիոն փողոց (Մայէսթիք Օթէլին դէմ)

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ - ԵԳԻՊՏՈՍ


CHEMISERIE ECONOMIQUE

(Vis-à-vis Banque Misr)

21, Rue Emad - el - Din - LE CAIRE

Անհականակ ԽՍՀԻԿ ՔԻՒԶԻՔԵՍՆ

ՈՒՇԽՄ ԵՒ ԽՈՍՏՄՆԱԼԻՑ ԵՐԻՏԱՍՍՐԴԻ ՄԸ



Քիւզերու մէջ, շուրջ 2 տարի: Լաւագոյն և մնայուն դիրք մը ունենալու փափաքով, Գահիրէ եկած է 1924ին: Իր գպրոցականի օրերուն և արձակուրդներու միջոցին, դերձակութեան ծառայած էր, սակայն տեղւոյս հրապարակը ուսումնասիրելէ վերջ, որոշած է սորվիլ և կատարելագործել Շապկագործութեան արհեստը, զոր ուսած էր խնամքով, փափաքով և մասնաւոր ուշագրութեամբ:

Խաչիկ Քիւզերեկան
1905ին ծնած է Մալ-
կարայի մէջ: Նախ-
նական ուսումը իր
ծննդավայրին Ազգա-
յին վարժարանին մէջ
ստանալէ յետոյ, իր-
ուրեւ գիշերօթիկ մտած
է Կէլիստոլույի Սacré-
Coeur ֆրանսական գո-
ւեյին մէջ:


Սոյն քաղաքներու
Քէմալական վերազը-
րաւումին հետեւան-
քովը, զաղթած և ա-
պաստած է Յու-
նաստան: Միշտ աշ-
խատասէր և յուսա-
լից, իր ապրուստը
ճարելու համար, ըլր-
ջուն վաճակականու-
թիւն ըրած է Յունա-
կոն քաղաքներու և

իր անձնական ջանքերուն և յարատեւութեան շնորհիւ հիմ-
նած է իր այժմու խանութը:

Իր յաճախարդները կը բաղկանան միջաղգային լաւագոյն
դասակարգի անձերէ, որոնց ճաշակին և խնդրանքին կատարելա-
պէս գոհացում կուտայ:

Պր. Քիւզերեկանի Շապկագործի խանութը կը գտնուի Էմատ-
էլ-Տինի այն մասին մէջ, Saint-Jozepheի, Monts de Piétéի, Պանք
Միուրի շքել շէնքերուն ըլջակայքը:

Քահիրէի մեր ազգայինները կ'արժէ որ անդամ մը այցելեն
սոյն խանութը:



ԲՐՈՒ. Հ. ՃԵՄ
ՄԱՍՆԱԳԷՏ ԳԱՂՏՆԻ
ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՑ

Կը գարմանէ հոգե-
կան եւ մարմնական
անբուժելի կարծուած
թերութիւնները:

Հոգեբնական (psycholo-
gical) առողջապա-
հութեամբ ու միջոց-
ներով կը վերացար-
ձընէ առողջութիւնը,
գեղեցկութիւնն ու
կենսունակութիւնը:

Չափանաներու թէ
անչափանաներու վե-
րակրթութեան րեէdu-
cation) միակ Վարպե-
տըն է մեր մէջ:

Կ'ուսուցանէ գաղտ-
նի գիտութեանց (մո-
գութեան) զանազան
ճիւզերը:

Դասաւանդուրիւնը դիւրին — Պայմանները մատչելի



ՍԱՐԿԱՒԱԳԻՆ ԿԱՂԱՆԴԵՔՆԵՐԸ

ԵԳԻՊՏԱՀԱՅԵՐՈՒՆ

Գուշակեան թորդոմ մեր Հօր Սըբազան՝
իր նոր Հովուութեան մէկ նոր Գաւազան։
Սիրունեան գիրուկ Հայր Սուրբին Մամբրէ՝
Համբիչ մը՝ որով սըբին ցաւն համբէ . . .
Տէրտէր Հայկազին՝ երբեմ Փոխանորդ՝
Ձոջ Ազգայիններ՝ պարոքն իր տալու յորդ։
Իսկ Գարակէօզեան Վարդանին Տէր Հօր՝
Թովք պահակ մը որ ծեծ չուտէ նոր . . .
Քահանային Տէր Միսրոպ Քէօշկէրին՝
Աստուածաշունչ նոր Մատեան մը վերին . . .
Տէր Յովհաննէսին՝ որ իսկ Գահանայ՝
Լանչախաչ մը, ոյր արժանի է նա՛,
Ալիքսան Պէյին, որ իսկ Ճէվահիր՝
Փեսացու մ'աղուոր Որբուհին իր։
Կամսարականին Պէյին Արմենակ՝
Բարերարի թագ՝ վրան գարգմանակ։
Մինչ Յակոր Պէյին որ կոչուի Բարթող՝
Պաշտօն մ'աղգային՝ Միութեանց առթող . . .
Մելքոնեանին մեր Կտակակատար՝
Աշտարակ մ'հանող զինք փառքի կատար . . .
Մաթոսեանին Ժագ՝ ընտիր պատուական՝
Բարեխօս սուրբ մը գէթ Ժամադրութեան։
Պալքճեան Բարսեղ անձին բարեսէր՝
Մեր Հայ Որբերու երախտիքն ու սէր։
Իփէկեան Գէորգ Մեծանուն Հայուն՝
Սիկառի մէկ նոր Գապրիք մնայուն։
Սարգիսեանին ալ բարեձեւ, գիրուկ՝
Խօսքն յարգել տալու համար մէկ մօրուք։
Կամսարական մեր Զոյգ Եղբայրներուն՝
Արսէն աղա մը խղճամիտ, ներհո՛ւն։

Հանճարեղ գիտուն, Իփէկին Գասպար՝
Երեւան երթալ, հո՞ն նստիլ իսպառ։
Սօրկուճին՝ որ իսկ կոչուի Գարգմանակ՝
Աթէնս սիկառ ծխողներ մինակ։
Հաճընին Տիգրան որ ունի յարդ, վարկ . . .
Ասոր ալ ծխող սիկառէթ Էլ-ՇԱՐԻՔ։
Պարկեշտ ազգասէր Պիճօյեան Հայկին՝
Վահան ու նիզակ ձեռքին՝ ի հարկին . . .
Չիլինկիրեանին՝ հանողին Հօռա.
Պոռազան ձեռքին «Սիկարէք» պօռա։
Հայուտիճներու մեծ հեղինակին՝
Տասը հազարնոց մէկ ծեր այլի կին։
Մէթը Գայարեանին որ է փաստաբան՝
Պլօքճիները բռնելու խափան։
Մկրտիչեանին Լեւոնին սէնտիկ՝
Սէրթլեանին դէմ մէկ աղուոր միթինկ։



ՕՐ. ԱՆԺԷԼ ԶԱԳԸՆԵԱՆ ՆՈՐԱԶԵՒՈՒԹԵԱՆ ՍԻՐԱՀԱՐ ՏԻԿԻՆՆԵՐՈՒՆ

Նրամաշակ Տիկիններ,
Օրիորդներ փափկասո՞ւն,
Որ պատկանիք թէ բարձր
Եւ կամ փոքր իսկ դասուն.
Թէ որ կ'ուզէք գեղեցիկ և
թէ սիրուն պոօտէրի,
Զեր ճաշակին համաձայն
Գործուած միշտ անթերի,
Դիմեցէք դուք ես կ'ըսեմ
ԶՍԳԸՆԵԱՆ ՍՆԺԷԼԻՆ,
Որ մասնագէտն այս գործին,
Եւ ճիւղերու Տանքելին,
Օ՞ն, փորձեցէք մէկ անգամ,
Գնալ իրեն Տունն յատուկ,
Ապու Տարտար Հայոց մեր
Աբարթըման թիւ ն, գուք։

Թիւթիւննեան Պէյին կոչուող Տէլէմաք՝
 Ծիրանի գօտուոյ ամեն զոյն դիմակ։
 Փաստաբան Շահպաղ կոչուողին Մէթր՝
 Դէմքեր ճանչելու Հայ անուանց Տեսր։
 Նորեկ փաստաբան անձին ալ Սալէր՝
 Նուագախումբի, թատրոնի սալեր։
 Անլեան Արմանին Գօնոխւլ Պարսկական՝
 Զեզովներու Շեֆ անուն պատուական։
 Պլոքի բուն Շէֆ Ներսէսին Կեսար
 Օրհնութեան կռնդակ՝ փափաքիդ հասա՞ր։
 Մանթաշէֆի Շէֆ այրին Մութափօվ՝
 Ռուսահայեր միշտ տեսնել իրեն քով։
 Պէրպէրեան Լեւոն էօնժէնեօրին գէթ՝
 Փորն իջեցնելու բժիշկ մը վարպետ։
 Փորձագէտ հմուտ Գըլըճին Տօքթօր
 Մաղթենք որ ապրի ու տեսնէ իր թոռ։
 Մեր Ալլահէրտի Կարպիսին Տօքթօր՝
 Թիմականի մէջ՝ ոսկեզօծ աթոռ։
 Կարապետեանին Տօքթօրիս հմուտ՝
 Ա՛խ, գըլինիք մը՝ վաստկելու կուտ . . .
 Թաշնեան Տօքթօր անձին պատուական՝
 Անկելանոց մը գոնէ իրական։
 Գալընեան Տօքթօր անձին ալ Խոսրով՝
 Օթօ մ'որ քալէ փորձանքով, խէրով։
 Մինչ Գարամանեան Տօքթօրին անխոց՝
 Ազգային գործեր գիտելու ակնոց։
 Գագանճեանին Տօքթօրիս ծերուկ՝
 Անօթներուն տակ մէկ մէկ ձմերուկ։
 Մինչ մատաղատունկ Տօքթօրին Զամմար՝
 Մաղրանկարչի Տիպլօմ մը յարմար։
 Իսկ այն Տօքթօրին որ կոչուի Մամբրէ՝
 Ժամացոյց մ'որ իր երթեւեկն համբէ
 Տէր Կարապետեան Ազնիւ Տօքթօրին՝
 Հիւանդներ իրեն գացող կէսօրին։
 Գալըպճեանին Էնսին Վահան՝
 Օդափոխութեան մշտատեւ կայան։
 Կիւրճեանին մեր այն որ է Միքայէլ՝
 Տիրէքթօրութիւնն հայ պանքի վայէլ։

Մկրտիչեանին կարպիսին Հայրիկ՝
 Տանսի, պալօյի մէկ շքեղ վայրիկ։
 Թահթաճեանին որ ակնոցակիր՝
 Պանք Օթօմանի Տեսչութիւնն լնտիր։
 Գասպարեան Մելքոն անձին գերբնտիր՝
 Զինք հետաքրքրող շահաւէտ խնդիր։
 Ազատեան կոչուող անձին մասնագէտ։
 Շինել ծախելու տուներ շահաւէտ։
 Կարինեանին ալ ճարտար Արշաւիր՝
 Շքանշան մը կուրծքին վայել իր . . .
 Նոյն ճարտարագէտ Սիրաքին Սիրաք՝
 Տուն բարձրացնել միշտ արագ արագ։
 Պետրոսին Մուղալ կաշիավաճառ՝
 Պլոքճիներէն զատուելու մէկ ճար։
 Կուտսուզեանին մեր որ իսկ Յովհաննէս՝
 Օգափոխութեան գոնէ մէկ հավէս։
 Իր որդիներուն որ կոչուին կուտսուզ։
 Տաներկու ամիս առատ գործ սօնսուզ։
 Մանուկեան անձին անունով Մանուկ՝
 «Հնչակ» շարժելու նոր ձեռք մը բանուկ։
 Լօքմակէօզին ալ որ կոչուի Սրթին՝
 Լուծել Ազգային վէճերը խրթին . . .
 Պօրսայի ծանօթ Օհանին Բարսեղ՝
 Ազգը շարժելու խթան մը, ասեղ։
 Քաղաքականի անդամին ձանիկ՝
 Իր ընկերները ուղղելու ջանիկ . . .
 Նոր Թիմականի անդամին Շաւարչ՝
 Բամ Փորտան»ի Ալիշանեան Մարշ։
 Իսկ իփէկեանին որդւոյն — Ազասի —
 Մարդ ճանչնալ կ'ուզէ՞ , թող հետո խօսի . . .
 Դերձակին լնտիր Փափազին Ղազար՝
 Լօթարիս մ'եւս, այլեւս չի հազար։
 Մէրթեան Գրիգորին կաշիավաճառ՝
 Նոր շարքեր կազմել իրեն անպատճառ։
 Մամիկոնեանին մեր ծերուկ Օննիկ՝
 Ազքատախնամի տետրակն ու կնիք։
 Մտեփանեանին Տպարանապետ՝
 Ամրապէս կառչիլ Զէզոքներուն դէթ։

ԼԵՒՈՆ ՃԻՅԵՐՃԵԱՆ

Եղիսաբետի գաղութի սիրուած դէմքերէն, ծնած է Արաբ-
կիր և աշակերտած կարնոյ Սահասարեան՝ վարժարանին, 1904ին
անցած է Աղեքսանդրիս, ուր կը մտնէ
Քաէտի Լիօնէի գրամատունը և հոն երեք
տարի պաշտօնալարելէ վիրջ, իր հօր
Գրիգորի և հօրեղբայրներուն (Մարտի-
րոսի — վախճանած — և Յովհաննէսի)
հետ միասին կ'աշխատակցի Զակազիկի
լրենց սեփական ծխախոտի և սիկորէթի
գործատան մէջ և այսպէս մէկ սսուռ-
մով կը նետուի կեանքի ասպարեզի մէջ։
1925էն վերջ հետեւած է, մօտ երեք
տարի գոհարավաճառութեան նրբին ար-
ուեստին։

Կը վարէ Աթինա Սիկարէթի Սօրկուն
Բնկերութեան մէջ պատուաբեր պաշտօ-
մը՝ Պ. Սօրկուճին իրբև «Alter Ego»նը։


Ներկայիս Լեւոն Ճիյէրճեան իր ցոյց տուած արթնութեան ու
կորովի գործունէութեան շնորհիւ կը վայելէ թէ Բնկերութեան և
թէ բոլոր օտարներու համակրանքը։

ՍՈՒՐ ՏԷՐ ՌՍՎԻ

Հայկական Առաջնակարգ Կազմատուն
ՎԿԱՅԵԱԼ

ՊԵԵՐՄԱՆԱԿԱՆ Լ. Խօն ՊԵԵԼԻՎ Հասաւութենէն
Քնիշիր կազմ Գիրենու, Տօսիկենու, Միւ-
զիփի Տեսրենու, Տօմարենու և լիւս
գործերու մասնաւոր խնամք

ՌԱԴԱՄՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԵՏԱՎԱԲՈՒԹԻՒՆ
Հասցէ էպն Խալուն փողոց թիւ 8
Թէկիթ. 56, 24 Հանիօլոյու



ՀԱՅՈՒԹ ՀԱՅՈՒԹ

ԾԽԵՑԵՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԵՔ

"ԵԼ ՇԱՐՔ"

ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԿԱՐԵԹՆԵՐԸ

Սեփականատէր ԵԼ Շարգ Գործատան

ՏԻԳՐԱՆ ՀԱՃՆԼԵԱՆ

Համար	Բարակ	Գին
Միմոզա	20	25
Մուրաս	23	28
Մատեն ԵԼ Շարգ	23	30
Մատեն ԵԼ Շարգ	18	24
Սամսոն Սաատի	20	25
Սամսոն ԵԼ Շարգ	23	28
Սամսոն ԵԼ Շարգ	8	10

Կը գտնուի Վակոն-Լիի բոլոր Վակոն-Ճաշարան և
Ֆիւֆէներուն մէջ

— Աղեխանդրիու Ընդի. Ներկայացուցիչ —

Յ. Ա.ԲՐԱՀԱՄԵՍ.Ն Եւ ՈՒԴԻՔ

40, Սիու Մէթլալի

Թէլէֆոն 23-45

ՍԱՐԿԱՀԱԳԻՆ ԵՐԿԵՐԸ

ՍԱՐԿԱՀԱԳԻՆ ՏԱՐԵՑՈՅՑԸ	1914	(Սպառած)
ՍԱՐԿԱՀԱԳԻՆ ԿԱՂԱՆԴՉԵՔԸ	1918	"
Ս.ԶԱՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԵՑՈՅՑԸ	1919	"
ՍԱՐԿԱՀԱԳԻՆ ՏԱՐԵՑՈՅՑԸ	1921	"
ՍԱՐԿԱՀԱԳԻՆ ՏԱՐԵՑՈՅՑԸ	1928	Գին 20 ե. դ.
ՍԱՐԿԱՀԱԳԻՆ ՏԱՐԵՑՈՅՑԸ	1930	" 15-20 "
ԵՐԵՐ ՔՍԱԿԱՀԱՏՆԵՐԸ	1 Արար	" 10 "

ՀՀ Ազգային գրադարան



NL0140138

ԳԵՂՐԳ ԻՓԵԿԵԱՆ
ԾԽԱԽՈՏԻ ԵՒ ՍԻԿԱՌԵԹԻ
ՄԵԾ ԳՈՐԾԱՏՈՒՆԸ

Ծ Խ Ե Ց Ե Ք

ԻՐ ՍԻԿԱՐԵԹՆԵՐԸ ՈՐՈՆՔ ԵՐԵՍՈՒՆ ԵՐԿՈՒ
ՏԱՐԻՆԵՐ ՃԱՐՈՒՆԱԿ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆԸ
ՍՏԱՑԱԾ ԵՆ

ՃԱԼՐՅԻՒ ԻՐ ԱՆՄՐՑԵԼԻ ԵՒ ԱՌԱՋՆԱՎԱՐ ՏԵՍԱԿԵՆ
ՊԱՏՐԱՍՈՒԱԾ ԾԽԱԽՈՏՆԵՐՈՒՆ

ԳԻՆ 15 Ե.Դ. - ՓԱՌԱԿԱՁՄ 20

Հայոց



H. MANAVIAN

Rue Ragheb Pacha No. 25

ALEXANDRIE, Egypte